







ՈՒՐՈՒԱԳԻՇ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ

4

3(47.925)

5-16

## ՈՒՐՈՒԱԳԻՇ

## ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ

Ի ԱԿԶԵՄԵԼ ՄԵԽ

ՅԱՐԵՎԱԿԱՆԻ ՀԱՐԱՍՈՒԹԻՒՆ

ԳՐԵՑ

ՏՈՒՔ. Ն. ՏԱՆԱԻԱՐԵԱՆ

---

Բ. ՏՊԱԳ. ԲԱՐԵԳՈՒԽՈՒՄ

---



ՎԵՆԵՏԻԿ

ՄԻՒԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1908





## ՅԱՌԱՋԱԾԱՅԻՆ

Այս վերջին տարիներս՝ Ազգ-Պատմութեան ընթագատական ուսումն, օտար մատեմագրաց մեր մասին տուած տեղեկութեանց նկատառումն, Ասորեստանիայց ու Պարսից սեպածն զրօք արձանագրութեանց ընթերցմունք, և հայկական Ամանօրինակ վիմադրոշմ զրուածոց մասնական լուծմունք, այնչափ փոխած ևն ի Խորենացւոյ մեզ աւանդեալ պատմութիւնն, որ նոյն իսկ ոմանք յանդգնեցան մեր Պատմանայրն առասպելուպատում և երազապատում անուանել . ոակայն լուրջ քննութիւնք նետզնետէ երեան կը նամեն Խորենացւոյ պատմութեան ի՞նչ ի՞նչ դէմքերն ու դէպքերը, թէպէտ տարբեր անուամք, կարեռութեամբ ու ժամանակագրական կարգու,

Այժմէն կարենոր կը համարիմք բնել. Թէ մեր ընթագաւառն միշտ միևնոյն բնակչութիւնն ունեցած չէ, վաղեմի ժողովուրդն Խուզեան կ'անուանէր իմքզինքն, զոր մենք Կախաչայ կը կոչեմք. ասոնք երկրին միակ բնակիչներն էին մինչ Դրդդար (Ն. Ք.), և այդ ատենաներն արևմուտքէն եկող Արմէններէն մասամբ հալածուելով և մասամբ ալ անոնց հետ խառնուելով՝ յառաջ եկած է Հայ ցեղն, Հաւամականաբար Խորենացին այդ երկու տարբեր ցեղերու աւանդութեանց մի խառնուրդն ներկայացուցած է, զորս ժամանակն սիրտի անջատէ ու լուսաբարձէ.

Ուստի Խորենացւոյ զործն իրը մի զանձարան նկատելու եմք՝ որ հաւամականաբար մեծ մասամբ ժողովրդեան բերմէն հաւաքուած աւանդութիւններով նիւսուած է, և կրթայ պատմական ուսումնասիրութեանց համար իր օգտակարութիւնն ունենալ.

Այս հայրենասէր գրչին՝ չայցու պատմական կենաց սկիզբն Ասորեստանեայցինին մման 28 դարեր յառաջ քան զքրիստոս մղելու միզմ՝ հարկադրած է զայթ (ըստ մեզ) երիցս միայն իշխանաց ցամկեր հաղորդելու, որք հաւանականարար զոնէ իրքն իրարու յաջորդող վեհապետներ կամ կառավարիչներ զոյութիւն ունեցած չեմ. Այս ցամկերու միայն առաջնոյթ (ստուարազոյթին) շնորհիւ գրեթէ տասն դարերու ժամանակամբ, չոց մը շահած է.

Դեռ ժամանակն հասած չէ Հայկազնեան ամուսնեալ այս կարևոր շրջանի իրական պատմութիւնն զրելու. պատմական ու բանասիրական հետազօտութիւնը և Ազգ. սեպածն արծանազրութեանց կատարեալ ընթերցմունք՝ անշուշտ այս զործն պիտի դիւրացնեմ, սակայն առ այս զեռ երկար տարիներու պէտք կայ.

Մենք կարևոր համարեցինք ցարդ ձեռք րիւրուած ծանօթութեանց շնորհին՝ ուրուազծել հաւանական պատմութեան մեծ գծերն, ու գրել Սերկայ Նախափորձն՝ որ կրօնայ շատերու զաղափար մը տալ այս մախնական շրջանի Ազգ. պատմութեան մասին, և իրքն առաջնորդ ծառայել զիանց ու բանասիրաց հետազօտութեանց հետևելու.

Դործս երեք մասերէ կը բաղկանայ, առաջինն մեր ընազաւառի հիմ բաժանմանց, անոր բնակչութեան, ցեղի, անուան ու լեզուի վրայ ընդհանուր տնօւթիւն մ'է. երկրորդն՝ այս երկրի բնակչութեան մինչ ցԱրշակունի հարստութիւնն (Արտաքսիաս) քաղաքական պատմութիւնն է. իսկ երրորդն՝ այդ ժամանակամիջոցի քաղաքակրթութեան պատմութեան մախափործն է.

1908 Յուղիս

ի Գահիրէ

# ՈՒՐՈՒԱԳԻՇ

## ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ

---

### ԳԼՈՒԽ Ա.

Մեր բնագաւառն - բնակչութեան ցեղերն, աշխաններն (Խալդիք, Արմէնք. Հայք, ևն) և լեզուն :

1. Մեր բնագաւառն ու իր հին բաժանումներն .

Մեր բնագաւառն կը տարածուի լայնութեան  $37^{\circ}$  -  $41^{\circ}$ , և Փարփակի միջօքէականով երկայնութեան  $35^{\circ}$  -  $46^{\circ}$ . Ատրարոնի նկարագրած սահմաններն կը համապատասխանեն մեր այս տուած տարածութեան :

Մեր բնագաւառն բարձրաւանդակ մ'է, որոյ միջին բարձրութիւնն է 1500 մէթր, ամենէ մեծ բարձրութիւնն է Մասիս լեռն որ շուրջ 5200 մէթր է:

Հայաստանի աշխարհագրական վիճակն զայն շատ մը անջատ մասերու (նահանգ)

կը բաժնէ, որոյ վասն և ի վաղուց այդ  
նահանգներն իրենց ուրոյն իշխանութիւն-  
ներն ունեցած են, և որք ապա ծնունդ  
տուած են Հայաստանի ծանօթ բաժանմանց  
նկարագրեալ ի Խորենացւոյ:

Նախահայերու կամ Խալդեանց օրով  
Ուրարտիա<sup>1</sup> (Ուրարտ) կ'անուանէր Վա-  
նայ ծովուն հիւսիսակողմեան երկիրն, ա-  
պա այդ անունն տրուած է այդ աշխարհի  
կարեռագոյն լեռան Մասիսի<sup>2</sup>:

Բիանա կը կոչուէր Վանայ ծովուն ա-  
րեւելակողման երկիրն (Վասպուրական),  
իր Վան<sup>3</sup> կամ Տուսպա (Տոսպ) մայրա-  
քաղաքաւն:

1. Ըստ Ասորեստանեայց Ուշտու, Ուրուշտու,  
և ըստ Բաբելացւոց Ուրտու, Ուրարտու: Այս  
բառն բարձր երկիր ըսել է ըստ Ասորեստանեայց  
(Աէյս): Այս անունն Խալդեան արձանագրու-  
թեանց մէջ չէ յիշուած: Ոուրբ գրոց մէջ եր-  
կիցս յիշաւակուած է (Ծնն. Ը. 4 և Դ. Թագ.  
ԺԹ. 37):

2. Ի Սուրբ Գիրս (Ծնն. Ժ. 30) յիշաւակեալ  
Մասիսի (Masias) հետ շփոթելու չէ. սա Հայոց  
Միջազնուաց հիւսիսակողմն Աղձնեաց մէջ կ'իյ-  
նայ, և այժմ կ'անուանի Գայրաձաւ տաղ:

3. Ըստ Հ. Ֆ. Լինքի Բիանան աղաւաղ-  
մամբ եղած է Բուանա, Վուանա, և ապա Վան:  
Հաւանական է որ մայրաքաղաքին բուն անունն

Մանեա կամ Միննի<sup>1</sup> կ'ըսուէր Բիանայի և Որմիա լճին միջեւ գտնուած երկիրն, և որ ըստ ոմանց այդ լճի շուրջն կը պատէր, այսինքն Որմիա լճի աւազանն կազմող երկիրն (Պարսկահայք) այսպէս կ'անուանէր:

Մոռասիրն Վանայ լճին արևմտեան կողմն (Տուրուբերան, Տարոն) կը գտնուէր, իր համանուն մայրաքաղաքաւն:

Մերիսիս կ'անուանէր Ուրարտուի արևմտեան կողման երկիրն (Բարձր Հայք):

Նախիրին<sup>2</sup> Միջազետաց վերին կողմն կը գտնուէր, համապատասխանելով Խորենացւոյն Աղձնիք և Ծոփք նահանգաց՝ իր Խու-

Տուսպա եղած ըլլայ՝ ու ապա երկրի աղաւաղեալ անունն տրուած ըլլայ և այդ քաղաքին:

1. Յիշատակեալ ի Սուրբ Գիրս (Երեմ. ԾԱ. 27):

2. Նախիրի Ասորեստանեայց լեզւով Գետք կամ Գետոց աշխարհ ըսել է (Աէյս): Սաղմանասար Գ.ի օրով Նախիրին շատ մեծ էր, հիւսիսէն մինչ Բարձր Հայք ու Վանայ ծովն կը ձգուէր, արեւելից մինչ Որմիա լիճն կ'երկարէր, և արևմտից մինչ Ալիս գետն կը հասնէր. այնպէս որ ոմանք կարծեցին թէ՝ Նախիրին Խորենացւոյ ողջոյն Հայաստանի անունն էր: Սաղմանասար Գ.էն վերջ Նախիրին կը փոքրնայ և Սարգոնէն եւք շատ քիչ անզամ կը յիշատակուի:

բուշկու նշանաւոր գաւառաւն ու համանուն քաղաքաւ:

Մելիդ կ'անուանէր Նախրիի արևմտեան կողման երկիրն (Գ. Հայք) իր Մելիտ (Մելիտինէ կամ Մալաղիա) քաղաքաւ: Խորենացւոյ Հայաստանն ամբողջացնելու համար կը մնան դեռ մի քանի նահանգներ, յորոց Արևիրն և Ուտին՝ ի սեպածե արձանազրութիւնս յիշուած Առինիս և Ուիրտա երկիրներն ըլլալու են:

Իսկ հիւսիս և հիւսիս արևելք գտնուող երկիրներն աւելի Ակիւթական գաղութներէ բնակեալ էին. յորս Խորենացւոյ Գուգարգն՝ Գոգ կամ Գովլը<sup>1</sup> անուամբ կուրի ափունքն հաստատուած Ակիւթական Շակ ցեղի գաղութի նշանաւոր թագաւորի մը անուամբ կոչուած է, որոց ցեղակից են և աւելի արևելք գտնուող Շակաշէնցիք (Ե. Շրայտէր, Փր. Լընորման): — Երասխի արևելեան աւազանն, այսինքն Խորենացւոյ Արևիրի և Փայտակարանի մի մասն բնակեալ էր Ասքանազեան<sup>2</sup> անուա-

1. Յիշատակեալ ի Առերք Գիրս, Թիւք ԽԴ. 7, Եղեկ. ԼԸ (18, լթ. 1, 11, 15):

2. Երեմիայի յիշատակած (ՄԱ. 27) Ասքանազեաններն Երասխի աւազանիններն են իբր

նեալ Ակիւթական ցեղէ մը (Այնքլէո) զոր պէտք չէ շփոթել Բիւթանական Ասքանաշգեանց հետ՝ որ Փոխւզական ցեղ մ'էր (Հերոդոտ, Ատրարոն) Մուտանիոյ ծոցին մօտերն :

— Հարաւի կորդուաց աշխարհն (սեալ, արձանագրութեանց Գուրուխուն?) որ այժմու Քիւրտերու բուն հայրենիքն է, շատ անզամ Հայոց իշխանութեան տակ զբանուած է, և ապա նոյն իսկ Հայաստանի մաս կազմած է՝ կորձեայք անուան տակ :

Մեր հինաւուրց արևմտեան զրացիներն եղած են Մոսոքներն (Մոսովք ըստ Սուրբ Գրոց), որոց երկիրն ապա Փոքր Հայք կոչուած է և կամ աւելի Բ. Հայք :

Խալդիոյ համացեղ իշխանութիւնը շատ անզամ դաշնակցութիւններ կը կազմէին իրարու՝ և երբեմն ալ զրացի Ակիւթական ցեղերու հետ, դիմազրելու համար թշնամեաց և մանաւանդ Ասորեստանեայց՝ որք իրենց դարաւոր ախոյեանն եղած են :

զրացի Արարատայ և Մինոյ իշխանութեանց. «Կոչեցէք ի վերայ դորա զթազաւորութիւնս Ասրարատայ, Մինոյ, և Ասքանազայ» : Իսկ Ծնընդոց (Փ. 3) և Ա. Մնաց. (Ա. 5) յիշաւակած Ասքանազն՝ իբր զրացի Գամբաց՝ Բիւթանիոյ Ասքանազեաններու նախահայքն ըլլալ կը թուի :

Այս փոքր թագաւորութիւնք բաժնուած էին շատ մը զաւառներու՝ իւրաքանչիւրն ունենալով իւր արքայիկն (զաւառապետ), յորց գան և ապազայ հայ նախարարութիւնք :

Թագղաթփալասար Ա. իր մէկ արձանագրութեան մէջ՝ Նախրիի 23 թագաւորիկներու ցանկը կու տայ, և այլուր 60 հատերու, որը լոկ զաւառապետներ ըլլալու են, ինչպէս ստէպ կը տեսնուին Սուրբ Գրոց մէջ։ Ասորեստանեայք Նախրիի մէջ երկու ծով կը ճանչնան, վերին (Վանայ) և ստորին (Կապուտան)։

— Այս հատուածս փակելէ առաջ՝ կու տամբ աստ սեպաձե արձանագրութեանց մէջ յիշատակեալ աշխարհազրական անուններէն միայն անոնց ցանկն, որոց՝ ներկայիս անուններուն հետ նոյնութիւնն հաւանական կը թուի։

— Աւշտու, Աւրոշտու, Աւրտու, Աւրարտու, — Արարատ.

Բիանա, Վաննա, — Վան

Տուսպա — Տոսպ

Մուսասիր = Մուշ

Մելիտ = Մելիտինէ, Մալաղիա

Աշքուզա, Իշքուզա = Ասքաննազ

Առւինիս = Արւիք  
 Ուփլտիա = Ուտի  
 Երբախնի = Երեան  
 Կիեհունի = Գեղարքունի  
 Գուռիախնի = Գառնի  
 Ուշիտոփնի = Օշական  
 Ոփշուանի = Ոշտունի  
 Արտազայի = Արտազ  
 Լըսիս = Արձէշ  
 Արգիստինիլի = Արագածոտն  
 Արգասկու = Արծն  
 Խարիարում = Խորխորունի  
 Կիրենի = Կարին  
 Ամիտ = Ամիթ  
 Անուրիանի = Անուրեան  
 Արծանիա = Արածանի  
 Իդիգլաթ, Դկլաթ = Տիգրիս  
 Փուրատ = Եփրատ  
 Կիլզան = Խիզան?

Անիս և անց վերջաւորող տեղոյ աշնուններն ըստ Լեմանի Խալդէա - Ալորուտեան են:

Աելեկեանց օրով Հայաստան երկուքի կը բաժնուի, Եփրատայ արեելեան մասն կ'անուանի Մեծ Հայք, իսկ արեմուեանն

Փոքր Հայք<sup>1</sup> և տարրեր կուսակալաց կը  
յանձնուի:

Տիգրան Մեծ այս երկու մասերու միա-  
հեծան թագաւոր կ'ըլլայ . սակայն յետ  
իւր պարտութեան՝ Հռովմայեցոց կը յանձ-  
նէ Փոքր Հայքն (64 Ն. Ք) որ զայն երեքի  
բաժնեցին Ա. Բ. Գ. Հայք անուանց տակ:  
Ծոփաց աշխարհը որ Մեծ Հայոց նահանգ-  
ներէն մին էր՝ և շատ անզամ Փոքր Հայ-  
քի հետ միացած էր, մօտ Արշակունի  
հարստութեան վախճանին Յունաց անցաւ,  
որը զայն Զորբորդ Հայք անուանեցին, և  
որ ապա յաւուրս Յուստինիանոսի (6<sup>րդ</sup>  
դար) ուրոյն դքսութիւն եղաւ:

Եատ անզամ Բարձր Հայքն՝ Գ. Հայքի  
հետ միատեղ իշխանութիւն մը կը կազմէր  
և հաւանականարար Ա. Բ. Գ. Դ Հայ-  
քերէն զանազանելու համար անուանուած  
է Բարձր Հայք, նկատի առնելով իր դրից  
բարձրութիւնն:

1. Այս բաժանումն աւելի հին ըլլալու է, զի  
բոլոր դրացի ազգեր այսպէս երկուքի կը բաժ-  
նէին իրեւնց երկիրը՝ որպէս Մեծ Մարք, Փոքր  
Մարք, Մեծ Փոխւզացիք, Փոքր Փոխւզացիք, Մեծ  
Քետացիք, Փոքր Քետացիք, հաւանականարար  
Ակլեկեանք այս հին բաժանումն հաստատեցին:

Հինգերորդ դարուն Մեծ Հայքի սահմանակից օտար տարրերն (հիւսիսի Աղիւթացիք, հարաւ-արևելքի Պարսիկք, Մարք, և հարաւի Կորդուք ու Ասորիք) մասամբ հայացած ըլլալով՝ Խորենացին փոքր ինչ աւելի ընդարձակ Հայաստան մը կու տայ, և Մեծ Հայքն 15 նահանգներու կը բաժնէ. Արարատ, Վասպուրական, Տուրուրերան, Արևիք, Բարձր Հայք, Ծոփք կամ Չորրորդ Հայք, Աղճնիք, Մոկք, Կորճեայք, Պարսկահայք, Արցախ, Ուտի, Տայք, Գուգարք և Փայտակարան. իսկ փոքր Հայքն երեքի, Ա. Բ. և Գ. Հայք անուամբ։

— Հայաստանի աշխարհագրութեան մասին շատ մը աշխարհագիրներ յիշատակութիւններ ըրած են, սակայն անոնցմէ երեքն Ստրարոն, Պտղոմէոս և Պլինիոս իրական ծանօթութիւններ կու տան։ Ստրարոն 20 գաւառ կը ներկայացնէ, Պտղոմէոս 205ն աւելի, իսկ Պլինիոս 120. և զիտենք թէ Խորենացին անոնց թիւն 189ի կը հանէ։ Առաջին երկուքն միայն մեծ բաժանումներն ու գաւառներն տուած են, իսկ վերջիններն անոնց ստորաբաժանումներն և երկրորդականներն ալ թուած են։

2. ԱԵՐ բնագաւառի և անոր բնակչութեան անուններն.

Ասորեստանեայց այս երկիրն ընդհանուր կերպով Ուրարտիա (Արարատ) կ'անուանեն, և սա ոչ միայն Ուրարտու իշխանութեան նախահայոց ղաշնակցութեան զլուխ գտնուած ժամանակ՝ այլ և անկէ վերջ ալ՝ երբ զահերէց աթոռն ի Բիոնա կը գտնուէր:

Հերոդոտ երկրի բնակչութիւնն Արտատեան կ'անուանէ որ Ուրարտեանի կամ Արարատեանի աղաւաղումն է, սակայն երկրի ժողովուրդն ինքզինքն Խարդիի ծառայներ կը կոչէ՝ յանուն Խալդիի, իրենց գերագոյ Աստուծոյ, որոյ վասն և շատեր սկսան վերջերս զնախահայս Խարդեանք անուանել, նման Ասորեստանեայց՝ որք իրենց Ասոր Աստուծոյ անուամբ կը կոչուէին:

Հաւանարար ասկից կու զայ և Խարդիր անուանակոչութիւնն Հայաստանի հիւսիսակողման և Աև Ծովու եզրն գտնուող երկրին, ուր բնակող ժողովուրդը գուցէ աւելի երկար ատեն հաւատարիմ մնալով իրենց Աստուծոյն, և կամ նորեկ ցեղէն (Արմէններէ) հալածեալ՝ Խալդեանք մեծ բազ-

մութեամբ անդ խմբուելնուն՝ այսպէս ա-  
նուանեցաւ այդ երկիրն :

Լինք Խալդիներուն և Ալորոտեաննե-  
րուն նոյնութիւնն չընդունիր, ու կը կարծէ  
թէ՝ Խալդիք Քաղդէացիներ են, այդ ազ-  
գին հիւսիս հաստատուած մէկ գաղութն,  
իսկ Ալորոտեաններն՝ Ապերացիներ են՝  
Ճորոխի աւազանին բնակիչը :

Օտարք մեր բնագաւառն Արմենիա և  
մեր ցեղն Արմեն կ'անուաննեն : Առաջին ան-  
գամ Դարեհ Ա.ի (Վշտասպեան) Պեհիս-  
տանի եռալեզուեան արձանագրութեան  
պարսկերէն խմբագրութեան մէջ կը տես-  
նուի Արմենիա (Արմենինա) բառն իրը հա-  
մապատասխան Բարելոնական բնագրին  
Ուրարտու բառին (510ին), և յետ այնու  
զայն կը գործածեն բոլոր պատմիչներն :

Այս անուանակոչութեան (Արմէն) մա-  
սին կարծիքներն կը զանազանին, և կ'ար-  
ժէ աստ զանոնք համառօտարար պատկե-  
րել : Ըստ Խորենացւոյ Հայկազն Արամ  
Նահապետի անունէն առնուած է, որ քաջ-  
արի իշխան մ'եղած է, և զրացի ազգաց  
վրայ նշանաւոր յաղթութիւններ տանելով՝  
իր անուամբ կոչուած է մեր ազգն ու եր-  
կիրն :



Խորենացւոյ Արամն հաւանականաբար սեպաձեւ արձանագրութեանց Արամէն է, Քրիստոսէ Գ դար առաջ ապրող Աւրարտեան թագաւորն՝ որ ազգային դաշնակցութեան գլուխին անցաւ, Ասղմանասար Գ.ի դիմադրեց ու վերջապէս չարաչար յաղթուեցաւ։ Ներկայիս մէջ կան և Խորենացւոյ հետևողներ, սակայն այս բացատրութիւնն հաւանական չէ մեզ համար, զի բնական չէ որ այդպէս չարաչար յաղթուող մը, որով հարստութիւն մը վերջիր գտնէ, իր անունն տայ իր երկրին և ժողովրդեան, և եթէ այդպէս եղած ըլլար՝ յետ Արամէի Ասորեստանեայց վիմադրոշմ արձանագրութեանց մէջ այս անունն կը գտնէինք։

Նմանապէս հաւանական չէ որ 7<sup>րդ</sup> դարուն վերջերն Բիանայի հարստութեան Երիմանա թագաւորին անունէն առնուած ըլլայ, զի այն ատեններն Նախահայոց իշխանութիւնն տկարացած էր, և Երիմանա չունեցաւ որ և է նշանաւոր զործ իր անունն տարածելու և նովաւ կոչել տալու իր բնագաւառն։

Ոմանք (Պօշար) ըստ երրայականի Հարմինինին եկած կը կարծեն այս բառն,

այսինքն Լեռն Մինոյ կամ Լեռնադաշտ Մինոյ երկրին . և կամ Արմիննի էն Լեռն Լուսնի, իրը թէ Հայք լերանց վրայէն լուսինն զիտող ու պաշտող եղած ըլլան և ըստ այնմ անուանեալ իրենց երկիրն :

Ծստ Վալի Մինոյ կամ Մինէ երկիրք, երկնային ըսել է, ուստի և Արմենիա լեռն երկնային : Վերջապէս ըստ Գարագաշեանի Լրիմէն Զենդավեստայի բառ է, որ կը նըշանակէ արևմտեան, զի Հայաստան էր արևմուտք երկրին Մարաց և Պարսից, ու այսպէս անուանեցաւ Դարեհ Վշտասպեանէն : Այս բոլոր բացատրութիւններ քաշը ըրշուկ կը համարուին մեզ :

Ծստ Ցարմըսթէթէրի և Բասմաջեանի Արարատ և Միննի երկրաց Դարեհի առաջնոյ լուծին տակ անոր կայսրութեան 18<sup>րդ</sup> նահանգն կազմելնուն՝ այդ երկու երկրաց միացեալ անուամբ Արմիննի անուանեցաւ ի Պարսից և ապա յայլոց<sup>1</sup> :

1. Դարեհի օրով Եփրատի և Տիգրիսի վերին աւազանն Արմէնի անուան տակ 11րդ նահանգն կը կազմէին, իսկ Արևելեան Հայաստանն (Աւարտիան և Վիննին) որպէս և ձորոխի աւազաւն 18րդ նահանգին մէջ կը գտնուէին. ուստի

Այս տեսութիւնն ճշմարտանման կը  
թուէր, սակայն Մինուաշայ՝ Խալդեանց  
թագաւորին՝ Մալաթիոյ կողմերն գտնուած  
մի արձանագրութեան մէջ Խրմանի կամ  
Արմենի բառն դորա ի հնուց գոյութիւնն  
կը ցուցնէ, որով և այս ենթադրութիւնն  
կը կորսնցնէ իւր արժէքն Լէհման (1901):

Ոմանք (Բրագ) աւելի հին կը կարծեն  
այս բառն և նոյն իսկ Թուղմէս Գ. Ե-  
զիպտացի աշխարհակալի տիրած երկրաց  
ի շարս յիշատակեալ Թմէնեն աշխարհն  
դաշնակից Բօտէնու երկրին՝ որ Ասորոց  
և Միջագետաց հիւսիսակողմն կը գտնուէր,  
Արմենին կը համարին: Սակայն Լընորման,  
Մասրերո և այլք Բմէնէնն Լիրանանն կը  
կարծեն: Եթէ նոյն իսկ Բրագի կար-  
ծիքն ճշմարիտ ըլլայ, այն ատենուան Ար-  
մէնիան պէտք է Առւրիոյ հիւսիսակողմն՝  
Մալաթիոյ կողմերն որոնել, ուր և՝ ինչ-  
պէս ըսինք՝ Մինուաշայ մի արձանագրու-  
թիւնն կը յիշատակէ զանոնք. սակայն  
Թուղմէս Գ. Լարմամիշն (մայրաքաղաք

և վերոյիշեալ զիւնոց ենթադրութիւններն ըս-  
կըզբամբ իսկ սիսալ են, քանի որ Աւրարտիայէ և  
Մինիէ կազմուած նահանգն Արմենիա չէր ա-  
նուանէր:

Քետացւոց՝ այժմու Պէրէճիքի կողմերն )  
չանցաւ:

Այժմու զիտունը ընդհանրապէս ընդունելով հանդերձ Ալորոտեանց, Արարտեանց և Խալդիներու նոյնութիւնն, Արմէններն տարբեր ցեղ և ժողովուրդ կը կարծեն. արդարեւ նոյն իսկ մեր յիշատակած Խալդիներու թագաւորն Մենուաշ Մալաթիոյ մէջ թողած իր արձանագրութեան մէջ զանոնը Խոմանի կամ Առմենի կ'անուանէ, իբր իր ցեղէն տարբեր ժողովուրդ մը: Հերողոս Արմէններն կը զանազանէ Ալորոտեաններէն, այս վերջիններն Հայաստանի հիւսիս արևելեան ժողովուրդ մը կը համարի, իսկ Արմէններն արևմտեան կողմանց, և թէ այս երկու ազգերն Պարսից հարկ վճարող տարբեր խումբերու մէջ յիշատակուած են:

Պատմութեան ընթացից մէջ կը տեսնուի որ Ալորոտեաններն կամ Արարտեաններն կամ Խալդիներն դէպ արևելեան հիւսիս կ'երթան և կ'աներնութան. և Փոքուն Ասիոյ ու Փոքր Հայոց մէջի Արմէններն անոնց տեղն կը զբաւեն, և հինաւուրց Արարտեան կամ Խալդեան կ'ըլւայ Արմենիս:

Մվր էին Աւրարտեանց յաջորդող Արմէններն, և ո՞ր երկրի բնակիչը : Հերոզոտ (480-425) Փոխւզացիններէն սերած կը համարի և անոնց հետեւողութեամբ Մակեդոնիայէն գաղթած ու Ասիա անցած :

Եւդոքսիոս (Eudoxe) (408-355) Արմէններն Փոխւզական ցեղ մը կը համարի և այդ երկու ազգաց լեզուին մէջ մեծ նմանութիւն կը հաստատէ :

Ստրաբոն (50-30) հաստատելով Հերոզոտի վկայութիւնն՝ աւելի մանրամասնութեան կը մտնէ, և կ'ըսէ թէ Արմէնոս անուն քաջ մը Թիսալիոյ Արմէնիոն քաղաքէն (որ կը գտնուէր ընդ մէջ Լարիսայի և Փէռէի (Phérée) Բոբէ (Böbée) լճին վրայ հաստատուած), Յասովնի հետ Թիսալիայէն նաւով մը անցաւ Ասիա, ու իր գաղթած երկրին տուաւ իր անունն. և դորա ապացոյց կը համարի Արմէններու և Թիսալացւոց զգեստուց՝ մանաւանդ մինչեւ ծունկերն իջնող վերարկուի նմանութիւնն :

Անշուշտ կարելի չէ այս զիցարանական վէպին հաւատալ և մէկ անձի գաղութով կազմեալ համարիլ մեծ ազգ մը : Հաւանականարար իրական գաղութի մը

պատմութեան յիշողութիւնն է սա , որ  
յընթացս ժամանակին բերնէ բերան անց-  
նելով՝ վիալական ու զիցարանական ձեւ  
մ'առած է , զոր դարեր վերջ արձանա-  
գրած է Ատրարոն :

Մեր պատմահայրն Խորենացին ալ ոյժ  
կու տայ այս պատմուածին «և զմեծն թե-  
սաղիա , յորմէ Հայր» ըսելով (Աշխ.) :

Ե . Մայօ և Քոէզմէր ի Թրակիոյ հա-  
մարին Արմէններն , սա և մասամբ նա-  
խորդներու կարծիքն կը շօշափէ , զի հին  
թրակացիք ցեղակիցք էին Թեսաւացւոց :

Փոխւզացւոց<sup>1</sup> Մակեդոնիայէ զալուստն

1. Փոխւզացիք Մակեդոնիայէն Ասիա անցան  
(Քրիստոսէ 26-30 դար առաջ Առաքորէն կամ  
Տարտանէլէն) և Բիւթանիոյ հարաւակողմն Ախ-  
սի արևմտեան ափանց ու Վիւդիոյ միջեւ մի  
թագաւորութիւն հաստատեցին Քրիստոսէ շուրջ  
800 տարի առաջ :

Փոխւզիան բերրի էր , մարգերով և այգիներով  
հարուստ , ժողովուրդն աշխատասէր , լաւ կեն-  
դանաբոյծ և մանաւանդ ձիաբոյծ էր , երկրա-  
գործութեան մեծ յարգ կու տային , իրենց թա-  
գաւորներն հարստութեամբ նշանաւոր էին : Լե-  
զունին յունականին մօտ էր , մասնաւոր զիր ու-  
նէին , որոց տառերէ ոմանք ուղղապէս Փիւնի-  
կականէն եկած էին , և միւսներն կառմէակա-  
նէն : Գլխաւոր աստուածք երեք էին , զերագոյնն  
էր Յակայոս , ապա կու զար Մինէս (Լուսնոյ Աս-

այժմ պատմական կերպով ընդունուած է, որոց ցեղակից և հետերնին կամ հետեւողութեամբ Ասիա անցած կը համարուին և Արմէններն։ Սակայն այլը՝ որպէս Լէման՝ կը կարծեն թէ Արմէն ցեղն կիմմիրեան<sup>2</sup> է և անոնց հետ ի միասին զաղ-

տուածն). և Ամմա մայր Աստուածուհին՝ որ ըստ երկրաց տարբեր անուններ կ'առնէր։

Փոխւգացիք Ենթարկուած Են Քեթացւոց պարբերական արշաւանաց, զորս ընդհանրապէս կը յաջողէին յետս մղել։ Կիմմերեաններն կամ Գամիրք գրաւեցին զայն (695ին), և որ ապա Լիդիոյ մի նահանգն եղաւ (620)։ Կիաքսարի օրով Մարաց կայսրութեան մաս կը կազմէր, ապա Կիւրոսի լուծին տակ մտաւ։ Անոի անցաւ Մակեդոնացւոց։

1. Կիմմերեանք կովկասի լեռնաշղթային և Սև ծովու հիւսիսակողման բնակիչք էին, ի մէջ կոյս Տրդ դարուն Ակիւթական Ակոլու ցեղն Մազգութներէն յաղթուելով՝ դէպ արևմուտք եկաւ, Վօլկան և Տօնն անցնելով Կիմմերեաններն հալածեց։ Կիմմերեանց մի մաս Խրիմի թերակղզին ապաստանեցաւ ու այն տեղւոյն տուաւիր անունն, սակայն մեծ մասն ըստ ոմանց Տներեր և Դանուբ գետերն անցնելով՝ Վոսփորի նեղուցէն Ասիա անցաւ, ու ըստ Հերոդոտի և այլոց կաւկասիոյ լեռնաշղթայի ստորոտն քերելով և Սև ծովու եզերքն հետևելով եկան այդ ծովու հարաւային եզրն։ Բայ Վինքլէոփ կովկասեան լեռներէն անցան, ու երկրի բնակիչներն երկուքի բաժնեցին, մին դէպ արևմուտք և միւսն

թած են ԱԿ Ծովու և կովկասի հիւսիւ-  
սային կողմէն, և ի Փոքր Ասիա հաստա-  
տուած։ Ըստ Լէմանի կիմմերեանք կամ  
Գամիրք երեք անգամ մուտք գտած են  
ի Խալդիա, նախ առանձինն, երկրորդ  
թրակացւոց հետ, և երրորդ Քեթացւոց

հարաւ արևելք մղելով։ Կովկասի ճամբով գա-  
լուստնին աւելի հաւանական կը թուի այժմ։  
Կիմմերեանք կուրի աւազանն մտնելով Ուրար-  
տեանց և Մաննացւոց զարնուեցան և Սարգոնի  
բանակէն հալածուեցան (720)։ Կիմմերեաններն  
հալածող Ակիւթացիներն Արաքսի արևելեան  
աւազանն հաստատուեցան, դրացի Ուրարտեանց  
և Մաննացւոց ու Արքանազեանց ծնունդ տուին։  
Իսկ կիմմերեանց մեծ մասն հաստատուեցան ԱԿ  
ծովու եզրերն ի Պոնտոս, ի Պաֆլագոնիա, ի  
Բիւթանիա, ևն։ Աինորն և Հերակլէան իրենց  
մայրաքաղաքներն էին։ Թրակիայէն 710ին ա-  
տեններն Վոսփորի ճամբով եկող Թոէսներու  
միացան, ու Փոխոգիոյ տիրեցին։ Կապագովկիոյ  
վրայ ալ զացին՝ որ ենթակայ էր Ասորեստա-  
նեայց, սակայն Ասուր Հատտոնէն յայնկոյս Ալիսի  
մղուեցան (678), Լիւդիոյ վրայ ալ զացին ու  
Սատիոնն առին կողոպտեցին (652), Մագնիսեան  
այրեցին, Եփեսոսն պաշարեցին։ Ապա Ակիւթա-  
կան արշաւանքին զարնուելով անոնց հետ խառ-  
նուեցան ու ծանօթ արշաւանքն ըրին մինչ Ե-  
զիալտոս, և ապա Կիաքսարէն հալածուեցան  
Ակիւթացւոց հետ։

Ըստ Ցիմմերի գերման գիտունին սոքա կը  
ներկայացնեն հին պատմագրաց ոմանց Գամիրքն,

հետ, որոց դրացի էին Փոքր Ասիոյ մէջ եղած ատեննին։ Շատ տկար են իր այս կարծեաց իրը ապացոյց փաստերն։

Գամբաց կամ Կիմմերեանց՝ Խալդեանց տիրելն հաւանական չէ, զի ինչպէս ի պատմութեան պիտի տեսնեմք 7րդ դարուն (Ն. Ք.) Ակիւթական<sup>1</sup> արշաւանքի ա-

ռք երկրագործ ու այգեպան էին, և ըստ Ասրաբոնի մասնաւոր լեզու մ'ունէին։ Աեմացւոց նըման կը թլփառուէին, խոզի միս չէին ուտեր, մեհենից մէջ պաշտօնական կուսապղծութիւն կը կատարէին, Գամբաց երկիրն ապա Ա. Հայք անուանուեցաւ։

1. Ակիւթիան այսօրուան Ռումանիոյ և Փամիրի միջեւ ձգուած և ԱԵւ Ծովէն 20 օրուան ճամբայ դէպի հիւսիս տարածուող երկիր մ'էր։ Ակիւթացիք երեք զլխաւոր ցեղերու կը բաժնուէին. Ակոլողները՝ արևմտեան կողմը, Շակերը՝ յԱքենէլս, իսկ Ասոմօթներն՝ երկուքին միջև։ Ակիւթացիք իրանական ժողովուրդ մ'էին և ոչ թէ Մօնկօլ։ Կարճահասակ և մազուտ էին։ Ըստ Հերոդութի, թափառական ժողովուրդներ են ասոնք. առանց հաստատուն բնակութեան, և տեղւոյ մը մարզագետնին սպառմամբ այլուր կը տեղափոխուէին։ Չորս կամ վեց անիւով կառքերու մէջ կը բնակէին, ուր 2-3 սենեակներ կը շինէին, այդ կառքերը 2-3 զոյգ եզներով կը ձգուէին։ Տեղափոխութեան առեն կանայք և տղայք կառքերու մէջ կը մնային, իսկ այրերն ձի նստած՝ իրենց ոչխարաց երամներն կ'առաջնորդէին։ Լաւ ձի կը նստէին, քաջ որսորդ և

տեն ի Փոքր Ասիա էին, անոնց զարնուեցան ու խառնուեցան և ի միասին վորնուուեցան Կիաքսարէն:

Արմէններու Փոխգացւոց հետ Մակեդոնիայէ զալուստն կը վկայեն հին պատմազիրը, որպէս յիշատակեցինք, և առ այդ ապացոյց է նաև Թիսաղիոյ Արմէնիոն քաղաքն: Իսկ Լեհման զԱրմէնս Կիմմերեանց ցեղակից և ընկեր կարծելուն զլիսաւոր ապացոյցն է այս վերջնոց Փոքր Ասիոյ զլիսաւոր մայրաքաղաքին՝ Աինորի մօտ

պատերազմիկ էին: Թշնամւոյն զանկով գինի կը խմէին, ու անոնց մազերն իրենց ձիոց թամբին վրայ կը հաստատէին: Գլխաւոր սնունդնին էր եփած միտ, ձիու կաթ և այդ կաթով պատրաստուած պանիր: Մեսելոց մարմինն ժողովը դեան մէջ կը պտացնէին. թագաւորինն զմուելէ եւքը օրերով երկրին մէջ շրջան ընել կու սային, այդ առթիւ խրախնանութիւններ կ'ընէին, ձիեր կը զոհէին, և նոյն իսկ ժողովը դէն ոմանք իրենց քիթն, ականջն, մասն ևն. կը կորատէին, վերջապէս քառանկիւնի գերեզմաններու մէջ կը թաղէին. իր կիներէ միոյն հետ շատ մը ծառաներ և ձիեր ալ կը զոհէին գերեզմանին վրայ: Մահուան տարեգարձին հՕ ծառաներ ևս կը զոհէին:

Ակիւթացիք բազմաստուածեան էին, սակայն ոչ տաճար ունէին և ոչ արձան կամ պատկեր: Գլխաւոր աստուածութիւննին պատերազմի Ա-

Արմենիան քաղաքի մը գոյութիւնն, որպէս  
և իրենց միւս կեղրոնին Բիւթանիոյ Որ-  
մինիոն (Արմէնիոնի աղաւաղումն) լեռն։  
Սակայն ընդունելով հանդերձ այդ տեղեաց  
Արմէններու կողմանէ անուանումն՝ զԱր-  
մէնս Փոխւզացւոց ցեղակից կը համարիմք,  
զի Փոխւզացիք ևս՝ Կիմմերեաններէ առաջ՝  
այդ կողմերն զտնուած են, ուստի և դո-  
քա Արմէններու անցած տեղերն կը ցու-  
ցնեն։ Կան և այլ աշխարհազրական ա-  
նուններ, որպէս Ալիս զետի անունն զոր

րէս ասուուածն էր. զօր կանգնուած սուրի մը  
ձեին տակ կը պաշտէին, և որոյ ձիեր ու մար-  
դիկ կը զոհէին (ընդհանրապէս 100 բանտար-  
կեալներէ մին), նախ անոր բազուկներն կտրե-  
լով՝ արիւնով նուիրական սուրն կ'օծէին։ Հուրն  
և տարբերն ալ կը պաշտէին։ Կախարդներն մեծ  
յարգ ունէին Ակիւթիոյ մէջ։

Եամիրամ իբր թէ տիրած է Ակիւթացւոց։  
Տեսանք թէ Ակոլողներն հալածեցին Կիմմերեան-  
ներն՝ որք ապա Ասիա անցան։ Ակիւթական զա-  
ղութներ հաստատուեցան ի հիւսիսակողմն Խալ-  
դիոյ, որպէս Ասրանազեաններն, Գուգարք ևն.  
որք միանալով Շրդ դարուն Արևմտեան Ասիան  
ծածկեցին ժամանակ մը ու Կիաքսարէն հալա-  
ծուեցան։ Դարեհ 513ին անոնց վրայ երթալով  
փախան ու մեծ վնաս պատճառեցին։ Արիմի-  
նեանք անոնց դաշնակցեցան։ Աղեքսանդրի մի  
բանակն կոտորեցին։

Արմէններն տուած են, անոր ջրի աղիութեան համար զայն աղի, ալի և վերջապէս Այիս անուանելով : Ալիսի բղիած լեռն Արմէնիոն կ'անուանէ Հերոդոտ :

Իրիսի ճիւղերէ մին (Պոնտական գետակ) զոր Յոյներն Լուքոս կ'անուանէին՝ Արմէնը իրենց բարբառով զայն Գայլ գետ կոչած են : Ալիսի վերին աւազանն և ապա Մելիտինէի կողմերն Արմէնիա եղած է գրեթէ երբեմն (Մասրերօ) :

Արմէններն ի Փոքր Հայս (ընդ մէջ կապաղովկիոյ և Պոնտոսի) մտած ըլլալու չեն մինչ Ժ. դար (Ն. Ք.), զի այդ դարուն Ասորեստանեայց թագաւորն թագավթ Փալասար Ա. որ այդ կողմերուն տիրեց՝ չ'յիշատակեր զԱրմէններն : Սակայն Խալդիներու թագաւորին Մինուաշի (828-784) Մալաթիոյ մէջ թողած մէկ արձանագրութեան մէջ կը տեսնամք զայնս իւսմանի, կամ Առմէնի անուան տակ (Լեհան 1901) : Ուստի Փոքր Հայք մուտքերնին տեղի ունեցած է Գրու դարուն : Արդ՝ կամ Թուղմէս Գ.ի Բմէնէնը Արմէնիան չէ, և կամ Թագավթ Փալասար մոոցած է զանոնը յիշատակել, առաջինն աւելի հաւանական է : Ինչ որ ալ ըլլայ Արմէն-

Ներն Մալաթիոյ կողմերէն Ծոփաց աշխարհի ճամբարով Ամբեջ Հայք մտած են:

Արմէններն ի Փոքր Հայս գտնուած առեննին անշուշտ խառնուեցան Փոխօգացւոց, Քեթացւոց, ապա Կիմմերեանց, ու Ակիւթացւոց հետ, և արդէն այս երկրաց մէջ գտնուած հին ոսկերոտիք ու գանկերն մարդարանական տեսակէտով խառնուրդ մը կը ցուցնեն, և որ անդ բազմազան ցեղերու զոյութեան հետեւանքն է:

Բատ Վիոքօֆի ի Պօղազ — Քէօ հաւաքեալ վաղեմի Փոխօգացւոց գանկերն շատ նման են Արմէններու (Հայոց) գանկին, այսինքն Արիական են, կարճագլուխ (Brachycéphale):

Արմէններն Եփրատն անցած են Դրու գարուն, հաւանականարար հալածուելով Քեթացիներէ և Գամմերներէ:

Արմէններն դանդաղարար մուտք գտած են և ոչ թէ զէն ի ձեռին, ու երկրին հինքնակչաց (Ալորոտեանց, Ռւրարտեանց կամ Խալդեանց) տեղն բռնած են, հալածելով զանոնք դէպի հիւսիս՝ կովկասեան Լեռնաշղթայն: Այդ կողմերու (արեւմտեան հիւսիս) մի նահանգն ուր աւելի հոծ էին Խալդեանք՝ անուանեցաւ Խարդիք:

Հերողոտի ժամանակ Արմէններն կը գտնուէին Եփրատի արևելեան կողմի երկայնքն, ու Արածանիի արևմտեան աւազանն, և կը ներկայացնեն Պարսից 13րդ նահանգն, մինչդեռ Ալորոտեաններն 18րդ նահանգին մէջ կ'իյնան (Ապիրացւոց և Մութիէններու հետ):

Արմէններն Եփրատն անցնելուն իրենց Եփրատայ արևմտեան երկրին Փոքր – Արմենի, իսկ Եփրատայ Արևելեան նրկրաց Մեծ – Արմենի անունն տուին, նման Քեթացւոց, Փոխւզացւոց և Մարաց որբ ու նէին Մեծ-Քեթացիք և Փոքր – Քեթացիք, Մեծ-Փոխւզացիք ու Փոքր – Փոխւզացիք, և Մեծ – Մարաց ու Փոքր – Մարաց բաժանումներն:

Բատ Եէնսէնի այդ եկ ժողովուրդն Քեթացիներ կամ Հաղեաններ<sup>1</sup> են, որը 7<sup>րդ</sup>

1. Ի Առւրբ Գիրս յիշատակեալ Քեթացիներն, զորս այժմ Khiti, Kheti, Khatti, Kittite կ'անուաննեն Եւրոպացիք, և Վիէննայի Միսիթարեանք ու իրենց հետևողք Հաղեան կը կոչեն: Քեթացիք Սուրիոյ և Փոքր Ասիոյ միջեւ կարևոր իշխանութիւն մ'եղած են երբեմն, մոռցուած էին. զիտունք շնորհիւ Եզիստական և Ասորեստանեայ արձանագրութեանց վերակազմեցին անոր պատմութիւնն, այս վերջին տա-

դարուն (Ն. Գ.) տիրելով այս երկրին և  
իրենց անուամբ (Հաթիօ) երկիրն ու ժո-  
ղովուրդն յետ այնու անուանեցաւ Հատք  
կամ Հայր։ Ենսէնի այս կարծիքն ընդու-  
նուած չէ ընդհանրապէս, զի փաստերն  
անզօր են։ Այս գաղութն Քեթացի չկըր-  
նար ըլլալ, զի Մարգոն 717ին արդէն  
քանդած է անոնց իշխանութիւնն և թէ  
այս ցեղի քաղաքակրթութեան և վիմա-  
զրոշմ արձանագրութեանց հետքերն չեն  
աեսնուիր ի Մեծ Հայս։

Բիներն։ Ասու ոմանց Քեթացիք կովկասէն ե-  
կած ու նախ կապագովկիա և անոփ հիւսիսա-  
յին Սուրբիա և ի Կիլիկիա հաստատուած են-  
ըստ այլոց Սեմականներ են. այժմ աւելի կը հա-  
ւատան թէ՝ Փոքր Ասիոյ յատուկ ազգ մ'են նը-  
ման այլ տեղական ազգերու (Խալիք, Մուսքա,  
Թապալ, Խալդի) Ասիական անուանեալ ցեղի  
կը վերաբերին, ուստի և ոչ Արիականներ են և  
ոչ Սեմականներ։ Ասոնց մի մասն Եզիզու-  
սի Հիւքսոս (Հովիւ) թագաւորներն տարած են  
Մեռեալ Ծովու արևմտեան կողմն, զոր Փոքր-  
Քերացիներ կ'անուանէին Եզիզուացիք, իսկ Հիւ-  
սիսի մեծ մասն Մեծ-Քերացիներ։ Փոքր Քեթա-  
ցիներն Հրէից հետ խառնուեցան։

Մեծ Քեթացիք Եզիզուացի աշխարհակալաց  
Թուղմէս Գ.ի, Ռամսէս Ա.ի, Ռամսէս Բ.ի և  
Սիթի հետ չափուած են, ու քանիցս հաշտութիւն  
կնքած են դաշնակցութեամբ։ Քեթացիք իրենց  
սահմաններն ընդլայնած են մինչ Յունական

Ակերծապէս հաւանականաբար այդ եկ ժողովուրդն Փոխւզիոյ կողմերէն կու զար որոյ վասն վկայեն արժանահաւատ պատմիչը։ Հին պատմագիրը զմեզ Փոխւզացւոց ցեղակից կը համարին ու լեզուաց մէջ մեծ խնամութիւն կը հաստատեն։

Հերոդոտոս Փոխւզացիներն ու Արմէններն համացեղ եղբայր կ'անուանէ, իսկ Դիոնիսիոս Աղիկառնացին համալեզու կը

Արշիպեղազոսն, և Փոքր Ասիոյ խորերն, Փոխւզացիներէ քանիցո յետո մզուած են։ Ուամսէս Գ.ի ատեն կը տկարանան և մանաւանդ Ասորեստանեայց ծաւալման ատեն կը յաղթուին ու կը հպատակին Թագլաթ Փալասարի (ԺԱ. դար)։ Քիչ վերջ Փոքր ինչ կը զօրանան և յաղթութիւն մը կը տանին Ասորեստանեայց վրայ. սակայն Ասուր-Նազիրաբալ 877ին կը տիրէ անոնց և կարկամիչ հարուստ մայրաքաղաքնին կը կողոպտէ. Սաղմանասար Գ. 858ին կրկին կը հպատակեցնէ զանոնք։

Քեթացիներն այլ ևս Ասորեստանն կը յարգեն, և միայն դէպ յԱրևելս Մալաթիոյ իշխանութեան վրայ պարերաբար կը յարձակին և միշտ յետո կը մզուին. Սարգսն 717ին մայրաքաղաքնին կը կործանէ, Մարաց և Պարսից Կայսրութեան օրով բոլորովին կ'անհետանան։

Քեթացիք զարգացեալ քաղաքակրթութիւն մ'ունէին շնորհիւ Եզիպտոսի և Ասորեստանեայց հետ շարունակական շփմանց։ Նշանազրերով արձանագրութիւններ թողուցած են՝ դեռ անըն-

համարի. Եւտոքսիոս (յոյն) Հայերէնն և  
Փոխօգերէնն նմանաձայն են, կ'ըսէ:

Հնախօսը Արմէններու ու Փոխօգացւոց  
հազուստներն համանման կը համարին ընդ-  
հանրապէս որ ցեղակցութեան նշան մ'է:  
Քսերքսէսի բնդդէմ Յունաց պատերազմին՝  
Արմէններն ու Փոխօգացիք միենոյն ձևով  
զինեալ էին:

Հաւանականարար Արմէններն իրենց  
հետ բերին իրենց Փոխօգացւոցինին նման  
այբուրէնն՝ սերեալ ի փիւնիկականէ, որ  
յետ ժամանակ մը զործածութեան բարձի  
թողի եղաւ ու Մեծն Մեսրոպ՝ Ե. դարուն  
զայն գտնելով ու կատարելագործելով՝ ի  
զործածութեան դրաւ, և որ իր անունն կը  
կըէ այսօր։ Ապազային կը մնայ այս կար-  
ծեաց վրայ վերջնական վճիռ արձակել։

Չեմք կրնար ընդունիլ սակայն թէ՝ այս  
եկ ժողովուրդն (Արմէններն) երկրին վա-  
ղեմի բնակչութիւնն ամբողջովին հալածե-

թեռնլի՝ որք Եզիպտական նշանագրերէ եկած  
կը համարուին:

Քեթացւոց մէջ արուեստ և վաճառականու-  
թիւն զարգացած էր, շատ հարուստ էին. կրո-  
նիւ Քանանացւոց կը մօտենային, երկիրն փոքր  
իշխանութեանց բաժնուած էր՝ որոց իշխաններն  
երկրին վեհապետին կը հպատակէին:

լով դէպ հիւսիս՝ անոնց տեղն բռնած ըլ-  
լան, անշուշտ աւագ մեծամասնութիւնն  
մնացած է անդ, և նորեկ ժողովուրդն  
խառնուած է անոնց հետ։ Այդ եկերն ըլ-  
լան Փոփուզացի կամ Կիմմերեանք երկուքն  
ալ Արիական<sup>1</sup> մեծ ընտանեաց վերաբերող  
ցեղեր են, առ այս ամեն ոք համաձայն  
է. սակայն գալով երկրի բնիկ հինաւուրց  
ժողովրդեան ցեղին՝ հեղինակներն տարա-  
կարծիք են։ Բատ ոմանց Աեմականք, էին  
նորա, ըստ այլոց Արիականք, ըստ այլոց  
բազմաց Փոքր Ասիոյ յատուկ Ասիական  
անուանեալ ցեղին կը վերաբերէին։ Մեր  
սպառմահայրն մեր առաջին նահապետն՝

1. Կը կարծուէր թէ՝ Հնդկա-Եւրոպական ցե-  
ղի խանձարուրն Կեդրոնական Ասիոյ բարձրա-  
ւանդակներն էր, սակայն նորանոր ուսումնասի-  
րութիւններ և մանաւանդ լեզուաբանական գիւ-  
տեր կը ցուցնեն թէ՝ Հնդկա-Եւրոպական ցեղի  
վաղեմի բնագաւառն եղած է Տնիէքեր և Վոլկա  
գնտերու աւազաններն ներկայացնող Սև Հողերն,  
ուրկէ ճիւղ մը դէպ Արեելք երթալով՝ ծնունդ  
ուուած է իրանեան և Հնդիկ ազգերու, և այլք  
դէպ Արևմուտք ուղղուելով կազմած են Լատին-  
ներն, Կեդտերն, Յոյներն և Գերմաններն։ Ա-  
րևմտեայց խումբէն բաժնուելով Ասիա անցած  
են Փոփուզացիք և Արմէններն, որոց անջատութն  
ունեղի ունեցած է ըստ Շոէօւէրի Քրիստոսէ 30  
դար առաջ։

Հայկ՝ Բարելոնէ եկած պատմելով՝ կարծես ոյժ կու տայ առաջին ենթադրութեան. այս կարծեաց պաշտպանք իրենց իրրե փաստ կը համարին Հայոցս կազմախօսական, լեզուական և կրօնական ինչ ինչ Ահմական յատկութիւններն ու տարրերն, բայց այլք արդար իրաւամբ այդ ամենն ընական կը համարին երկու դրացի ժողովրդոց համար՝ որք դարաւոր առնչութիւններ ունեցած են, և հետեւ բար անզօր նախահայուն Ահմականութիւնն ապացուցանելու: Ամենէ հաւանականն է որ այս օրուան Հայն՝ Խալդեաններու (Ասիական ցեղ) և Արմէններու (Արիական ցեղ) ձուլութիւնն է, ունենալով և Ահմական արեան խառնուրդ:

Նախահայոց բուն ցեղն ստուգելու համար կարելի է դիմել Գանկաչափութեան: Արդարե ոմանք կարաւազլուխ (Brachycéphale) կը համարին զնախահայս, ինչպէս Արիական ազգերն, այլք երկարագրուխ (Dolicocéphale) կը կարծեն երկրին հին բնիկներն, ինչպէս Ահմական ցեղերն. իսկ ուրիշներ մին թէ միւսն կը զտնեն հին զանկերու մէջ, և այս երկութիւնագրուխներ (Mésitocéphale-

le) ալ, որով և անզամ մ'ես կը հաս-  
տատուի թէ՝ դեռ ժամանակն եկած չէ  
այս մասին վճիռ արձակելու։ Մենք մի  
այլ գործի պատրաստութեան առթիւ պէտք  
ունեցանք զծել Փոքր Ասիոյ ցեղերու մար-  
դարանական բարտէսն, առ այդ շատ մը  
մարդարան հեղինակաց գործերն թղթա-  
տեցինք, սակայն հնար չեղաւ մեզ մեր  
նպատակին հասնելու։ Այս գիտութիւնն  
որ շատ լոյս կրնայ սփռել մեր խնդրոյն  
վրայ, դեռ մեր բնագաւառի համար շատ  
ուսումնասիրուած չէ։

Մեր Հայ անուանակոչութիւնն ոչ ի  
վիմաղրոշմ արձանազրութիւնս տեսնուած  
է և ոչ ալ վաղեմի պատմազրաց մէջ յի-  
շատակուած է, միայն Վրացիք զմեզ Հառո  
կամ Հառս կ'անուանեն։ Բատ Խորենաց-  
ւոյ՝ մեր ազգութեան հիմնազիք Հայկ<sup>1</sup> նա-  
հապետի անուամբ Հայ կը կոչուինք, ուս-  
տի և այժմու և օտար պատմիչը շատ

1. Մեր ըստ Խորենացւոյ՝ նախահայր Հայկն  
հսկայ աղեղնաւոր մ'է նման Յունաց Օրիոնին,  
և որոյ վասն և Առորք Գրոց մէջ մեր նախնիք  
այդ Օրիոն քաջարին Երկնից մէջ ներկայացնող  
համաստեղութիւնն՝ Հայկ թարգմանած են Եր-  
կիցս. (Յոք. 1.թ. 31 և Եսայի Ժ. 10):

անգամ զմեզ Հայկեան ( Haïkan ) կ'անուանեն։ Բատ ոմանց Խարդի կամ Հարդի Աստուծոյ անունէն եկած է, և Հարդեն, Հայդ, Հայ եղած է։ Բատ Եէնսէնի՝ ինչպէս տեսանք Քեթացւոց Հարիօ անունէն ելած է Հատը կամ Հայք։

Լեզուարանք կը կարծեն թէ Հայկ՝ հայր կամ նախահայր կը նշանակէ, Հնդկա-Եւրոպական Peter բառէն սերած ըստ լեզուարանական մի օրինաց, որով Ռ զիրն Հայերէն Հ-ի կը փոխուի և Ե զիրն Ի-ի, որով Peter եղած է Հայո, Հայր, Հարք (անուն որ տրուած է նախնեաց բնագաւառին) և Հայկ՝ Հայրին փաղաքականն է ինչպէս Հայրիկ։

Շոէյտէռ կ'ըսէ թէ Peter բառն զրեթէ նոյնութեամբ մնացած է պետ բառին մէջ զօրապետ, քաղաքապետ ևն։ Արմէններն Խալդիա մտնելով ինքզինքնին այն ժողովրդեան պետն կամ հայրն անուանեցին իրը ազնիւ ցեղ և յորմէ մնացած է Հայ անունն։

Մեր բնագաւառի Հայաստան անուանումն նորագոյն է, և Պարսիկ ազդեցութեան տակ կազմուած Հայ և Արան (երկիր) պարսկերէն բառով, ինչպէս Քիւր-

տիստան, Լազիստան, Արապիստան, և որ  
հաւանականաբար ԾՐԴ դարէն սկսած եմք  
զործածել:

Յօտարաց և գուցէ նախարար մեղմէ  
փոքր Արմենիա, Մեծ Արմենիա անուա-  
նակոչութեանց համապատասխան են Մեծ  
Հայք և Փաքր Հայք կոչումներն:

\*  
\* \*

**Մեր Ազգ.** Պատմագիրք Ազաթանգեղոսէն  
սկսեալ և իրարմէ ընդօրինակելով Աստուա-  
ծաշունչի Տունն թորգոմայ և Ասրանազեան  
ցեղն իրր հոմանիշ կը համարին մեր ցեղի,  
սակայն ապացուցուած է թէ՝ թորգոմայ  
Տունն (Togorma) մասնաւոր երկիր մ'է  
Հայաստանի հարաւ արևելեան կողմե (Քի-  
փէոթ), հաւանականաբար սեպածե արձա-  
նազրութեանց Tilgarima ամրոցին կող-  
մերն: Աստուածաշունչ զրոց այս մասին մի  
քանի խօսքերն երբէք հակառակ չեն թուիր  
մեզ, զոր օրինակ Եզեկիէլ «Տունն թորգո-  
մայ ի ծագաց հիւսիսոյ» կ'ըսէ (1.լ. 6), և  
այլուր թորգոմայ տունէն ձիեր ու ջորիներ  
ի Տիւրոս բերուիլն կը յիշատակէ (ԽԵ. 14),  
զի արդարե թորգոմեանց երկիրն Ասորես-  
տանի համար հիւսիս էր, և թէ անդոր պէս

\*.

ի մեզ ձիարուծութիւնն և ջորերուծութիւնն ծաղկած էր և այսօր իսկ է : Իսկ Ասքանազն (Askenas, Ashkanzaï, Ishkouzaï) Միննի մօտ Ակիւթական փոքր իշխանութիւն մ'էր ինչպէս առիթ ունեցանք ըսելու :

Ահաւասիկ այս շփոթութեան պատճառաւ, մեր առաջին քրիստոնեայ նախահարք թունդ կրօնասէր՝ ուզելով իրենց ազգին ծագումն զանալ ի Առւրբ Գիրս, Ծննդոց զրբին մէջ առ այդ ունայն պրալտումներէ ետք՝ կը տեսնան որ՝ իրենց բնազաւասի զրացի երկու փոքր ազգերու Ասքանազեանց և Թորգումեանց ծագումն դրուած է (Ծնն. Ժ. Յ և Ա. Մնաց. Ա. 6). «և որդիք Գամերայ՝ Ասրանազ և Բիբար և Թորգումա» , ուստի և կը համարին թէ՝ Հայերն այս երկու զրացի ցեղերէն տարրեր ծնունդ չեն կրնար ունենալ, ուրեմն և Հայկն Թորգումայ զաւակն կը համարին՝, որով Ասքա-

1. Կոյի Յաբեթ որդւոյ զաւակն :

2. Բիբաթ անուամբ ժաղովուրդ մը կայ Ուրալ լեռանց մէջ, որ ցոյց տայ թէ՝ Ակիւթացւոց վաղեմի երկիրն այն կողմն էր. ուսկից եկած են Ասքանազեանք, Բիբաթեանք և զուցէ Թորգումեանք :

3. Եթէ Հայկն Աստուածաշունչ զրոց Գամերայ զաւակ Յաբեթի որդին համարիմք, սա Կոյի

նոզ կ'ըլլայ Հայկայ հօրեղբայրն, ուստի  
և Հայկայ սերունդն կը կոչեն թորգոմեան  
և ազգակից Ասքանազեանց։ Միւս կողմանէ  
իրենց այս ենթազրութեան հաստատութիւն  
կը ցուցնեն Երեմիայի (ՑԱ. 27) «Պատուէր  
առոք յինէն Արարատեան թազաւորու-  
թեանց, և Ասքանազեան գնդին» խօսքն,  
յորում կը տեսնեն Մարգարէին բերնօք  
Աստուծոյ հրամանն ուղղեալ Արարատեանց  
(իմա թորգոմեան տան՝ ըստ մեր նախ-  
նեաց) և Ասքանազեանց, այսինքն Գամերի  
երկու զաւակաց սերնդոց՝ ի կործանումն  
Բարելոնի։

Եցանօթ է բանասիրաց թէ՝ այս հատուածն  
Երբայերէն բնազրին մէջ սապէս է<sup>1</sup>. «....  
հրաւիրեցէք ի վերայ դորա զազգս, կոչե-  
ցէք ի վերայ դորա զթագաւորութիւնս Ա-  
րարատայ, Մինւոյ և Ասքանազայ....»,

Թոռնորդին կ'ըլլայ, մինչդեռ ըստ Խորենաց-  
ոյ Գամերի թերաս որդւոյն զաւակն է թորգոմ.  
որով և Հայկ Նոյի թռոան թռոն կ'ըլլայ։ Այս  
թերասն յիշատակուած չէ Առւրբ Գրոց մէջ։  
Այս խնդիր մեր նիւթէն դուրս է։

1. Տես ի ծանօթութեան Աստուածաշունչի,  
հրաւարակեալ Ամերիկեան Առւրբ Գրոց ընկե-  
րութեան կողմանէ, կ. Պօլիս, 1895, Տալ. Պաղ-  
տառալեան։

յորում կը տեսնուի թէ՝ մարզարէն կոչ  
կ'ընէ ո՞չ միայն Առարատեանց և Ասքա-  
նազեանց՝ այլ և Մինոյ երկրին որ Ա-  
րարատեանց դրացի մի այլ Խալդեան իշ-  
խանութիւն էր։ Ասքանազեանք անշուշտ  
դրացի են միւս երկու իշխանութեանց  
գուցէ և գաշնակից այն ատեն, և հաւա-  
նականաբար մարզարէն տեղեակ այդ կա-  
պակցութեան՝ գաշնակից իշխանութեանց  
կոչ կ'ընէ յանուն Եհովայի։

Կար և մի այլ Ասքանազեան ազգ (A-  
scanien) որ Փոխզական ցեղ մ'է ի Բի-  
թանիա, որոց Նախանայրն Ասքանազ եր-  
գուած է Հոմերէ։ Այս Ասքանազեաններու-  
անուամբ կայ գաւառ, գետ, լիճ, նաւա-  
հանգիստ և կղզեխումբ։ Այս ցեցէն սե-  
րած է Փոխզական իշխանական տունն։  
Գուցէ Արմէններն Փոխզական Ասքանազ  
ազնուական ցեղէ սերած ըլլալու աւան-  
դութիւնն ունէին իրենց մէջ, ու Աստուա-  
ծաշունչ զրոց Ասքանազներն զանոնք կար-  
ծեցին, բայց ինչպէս զիտել տուինք։  
Առոր Գրոց Երեմիայի Ասքանազներն  
Ակիւթական ցեղ մ'էին և տարրեր Փոխ-  
զական Ասքանազներէն, գուցէ Ծննդոց

Դրոց մէջ յիշատակեալ Ասքանազն այս  
վերջնոց կը վերաբերի :

\*  
\* \*

Ի մի բան մեր բնագաւառի նախնի բը-  
նակիչը Խալդեանք կամ Ալորոտեանք կ'ա-  
նուանուէին, որ հաւանականաբար Ասիա-  
կան անուաննեալ Փոքր Ասիոյ ցեղին կը  
վերաբերէին: Այսևե անուաննեալ Փոխւզաց-  
ւոց ցեղակից Արիականներն Մակեդոնիա-  
յէն Փոքր Ասիա անցան, ժամանակ մը  
Փոխւզիա՝ ապա ի Փոքր Հայս (ընդ մէջ  
կապաղովկիոյ և Պոնտոսի) մնացին, Գա-  
մրաց ու Քեթացւոց հետ փոքր ինչ խառ-  
նուեցան, ու ապա Մալաթիոյ կողմերն  
իջան և Եռոփաց երկրին ճամբով 7րդ դա-

1. Գիտունք ոմանք այս անտեղի շփոթութե-  
նէն զերծ մնալու համար Բիւթանական Ասքա-  
նազներն Ascanien կ'անուաննն, իսկ Ոկիւթա-  
կաններն Askenas:

Եթէ անուանց պատահական նմանութիւնն  
միւնոյն ծնունդն ընդունիլ հարկագրէր զմեզ  
պարտ էինք Գերմանիոյ հիւսիսակողման մի զա-  
ւառ ևս Ասքանազեանց ցեղակից ընդունիլ, զի նոյն  
անունն կը կրէ, և երբեմն մասնաւոր իշխանու-  
թիւն մ'ալ ոնեցած է այդ անուամբ:

րուն Մեծ Հայք մտան, տեղացիներն մասամբ դէպ հիւսիս հալածեցին, ու անոնց թացելոց հետ խառնուելով յառաջ եկաւ Արմէն կամ Հայ ազգն:

Հայաստանի շրջակայ բնակչութիւնը հետզհետէ հայացան ու Հայ ցեղին հետ խառնուեցան. արդարե Հայաստանի հիւսիսակողման Ակիւթացիք ու համացեղ Աղուանը, Արեւելեան նահանգներու (Փայտակարանի, Ախունիքի), և Պարսկահայոց Մար ու Պարսիկ ազգաբնակութիւններն, հարաւ արևմտեան (Աղձնեաց), Ասորեստանեայք և արևմտեան զաւառաց (Բարձր - Հայք, Չորրորդ - Հայք, Փոքր - Հայք) Յոյներն՝ հետզհետէ Հայոց հետ խառնուեցան ու անհետացան: Եոյնն տեղի ունեցաւ և Արտաշատի, Երուանդաշատի, Վանի և Նախիջևանի Հրէական կարևոր զաղութներու համար: Միայն հարաւի Կորդուիք մասամբ միայն հայացան (Զազա), այլը պահեցին իրենց ազգութիւնն (այժմու Քիւրտերն):

Յ. Մեր բնագաւառի վաղեմի լեզուն. — Նախահայք անշուշտ կը խօսէին այն լեզուով որով գրուած են իրենց վիմադրում արձանագրութիւնը, արդ այդ սեպաձեւ

զրութիւնը սկսուած են կարդացուիլ, սաւ-  
կայն լեզուի մասին զիտունը կարծեօք կը  
տարբերին։ Հինըս, Մօրթման աշխատե-  
ցան հայերէնով բացատրել, զայդ կը պնդէ  
դեռ Հիսարլեան։ Հ. Սանտալճեան բառե-  
րու մեծ մասն միայն Հայերէն կը կարծէ,  
իիւար անծանօթ լեզու մը կը համարի,  
լընորման և Աէյս վրացերէնի մերձաւոր  
կը կարծեն, և սովաւ ոյժ տուած կ'ըլլան  
Հերողոտի վկայութեան՝ որ Ալորոտեան-  
ներն Արմէններէն գէպ հիւսիս հալածեալ  
կը համարի։ Միարան (Գալուստ Տէր  
Մկրտիչեան) Ռւտերէնի շատ մօտ կ'ենթա-  
դրէ և սովաւ Հերողոտի հետևողաց դա-  
սէն կրնայ համարուիլ։ Բստ ոմանց այս  
արձանագրութեանց մէջ խոր կամ խոռ  
բառէն զատ հայ բառ չտեսնուիր։

Մ. Մէյէ կը կարծէ թէ Հայ (Արմէն)  
լեզուն Քսէ 6-7 դար առաջ տեղական  
մի այլ լեզուէ շատ փոխառութիւններ ը-  
րաւ, որ անշուշտ Խալդեան բարբառն էր։

Հայերէնն ալ կովկասեան լեզուաց (վր-  
ացերէնի) նման սեռի հետք չունի, և սա  
վաղեմի լեզուի (Խալդեանի) ազդեցութիւնն  
է (Մէյէ, Մառ)։ Լեզուարանը և գլխա-  
ւորաբար Մառ՝ Անմական լեզուաց և Խալ-

դեան ու Վրական բարբառներու միջև կարեսոր առնչութիւններ կը հաստատեն։ Ամանք կարծեցին իսկ թէ Խալղեանն Անմական լեզու մ'է, յորմէ սերած է վրացերէնն, և որ կը բացատրուի Ալորոտեանց դէպ հիւսիս հալածուելով։ սակայն քանի որ Խալղեանց Ասիական ցեղին վերաբերիլն՝ այժմ աւելի ընդունուած է, գուցէ այդ առնչութիւնն Անմականաց հետ շարունակական շփման արդիւնքն է։

Տըլակարդ և Ձ. Միւլլէր այժմու Հայ լեզուն Իրանականի մի ճիւղն կը համարէին, սակայն Հիւրշման և այլ լեզուարանք կը ցուցնեն թէ՝ Իրանական ազգեցութիւնն նորագոյն ժամանակաց զործ է։ իսկ բուն հայ լեզուն Արիական ընտանեաց աւելի եւրոպական ճիւղին մօտ է, որպէս և կը բացատրուի Արմէն ցեղի գալուստն և բնագաւառն նկատի առնելով։

Վերջապէս կան որ հայ լեզուն Դուրանական ընտանեաց մէջ կը դասեն, սակայն այդ հաւանական չէ և Դուրանական ազգեցութիւնն վերջին տասն դարերու գործն է։

Հայ լեզուի Արիականութեան զլիսաւոր առլացոյցներն են թուականաց նմանու-

թիւնն , քերականական ձևերու նոյնութիւնն : Մ . Ա . Դ . դիմորոշը մեծ դեր կը խաղան հայերէն դերանուանց և բայից մէջ որպէս ի հնդեւրոպական լեզուս : Անուններու սեռականի , տրականի , և գործականի նշաններն ի . մ . ւ . վ . բ . նոյն են Լատիներէնի հետ :

Բայերու խոնարհումն մեծապէս կը նըմանի Յունականին : Հայերէնի ապառնիի մէջ ց զրին դերն կը տեսնուի և Աանսկրիպի մէջ :

Ի մի բան Եախահայոց կամ Խալդեանց լեզուն Ասիական ընտանեաց կը վերաբերէր , և զոր Աւրոտեանք դէպ հիւսիս տանելով՝ կովկասեան լեզուաց և զրխաւորապէս վրացերէնի ծնունդ տուաւ : Արմէնք Արեաց եւրոպական ճիւղին վերաբերելով՝ իրենց լեզուն աւելի Լատիներէնի և յունարէնի մօտ էր քան Արեաց Ասիական ճիւղերուն (Աանսկրիպի և իրաներէնի) :

Խալդեան և Արմէնեան լեզուաց խառնուրդն է հայերէնն , ուր Արիական տարրն աւելի զօրաւոր է , և վերջապէս յընթացս ժամանակին իրանական և ապա Դուրանական ազդեցութիւնը կրած է :

## ԳԼՈՒԽԻ Բ.

---

Աւրուագիծ պատմութեան Հայոց մինչ ց'Աք-  
շակունի հարստութեան հաստատութիւնն .

1. Նախապատմական ժամանակ. — Մեր  
պատմահայրն՝ Խորենացին՝ Քրիստոսէ 23  
դարեր առաջուլնէ կը սկսի Հայոց պատ-  
մութիւնն , և որ հաւանականաբար Հայոցս  
Ասորեստանեայց հետ միենոյն ժամանակ  
պատմական կեանք մը սկսել տալու նը-  
պատակաւ է : Բատ այժմու զիտական  
սկզբանց՝ եթէ ի նկատի առնեմը միայն  
վիմագիր արձանագրութիւնը և մօտաւոր  
ժամանակաց պատմիչներու վկայութիւնը՝  
մեր բնագաւառի մասին ամենէն հին յիշա-  
տակութիւնն 14<sup>րդ</sup> դարէն առաջ չ'ան-  
ցնիր<sup>1</sup> : Նոյն իսկ եթէ 16<sup>րդ</sup> դարու Թուղմէս  
Գ. Եզիպտացի աշխարհակալի ի շարս իր  
նուաճած երկրաց յիշատակած Բմինեն ա-

1. Նինոսի և Շամիրամի 19րդ դարուն Հա-  
յաստանի տիրապետութիւնն՝ այդ անձնաւորու-  
թեանց գոյութեան նման առաօպելային է :

նուանեալն իրը Արմէնիա ընդունիմք՝ Բրազդի հետևողութեամբ, այդ ժամանակուան Արմէնիան Փոքր Ասիոյ հարաւակողմն ու ըսնելու է, զուցէ Մալաթիոյ շրջակայներն և ոչ թէ ի Մեծ Հայս, ուր Խալդեանք ընակէին այն ատեն:

Եզիպտացիք դար մը միայն (16<sup>րդ</sup>-15<sup>րդ</sup>) իրենց իշխանութիւնն կրցան մինչ Հիւսիսյին Ասորիա և Մալաթիա տարածել, և 15<sup>րդ</sup> դարուն (1440 ի ատեններն) քաշուեցան: Ասորեստանեայք սկսան տակաւ զօրանալ և իրենց իշխանութեան սահմաններն ընդլայնել, ի ձեռն Աաղմանասար Ա. ի (1300-1275) և Թագղաթ-Փալասար Ա. ի (1275-1265) մինչ Նախի և Տիգրիսի ակունքն, Կոմմագինէ, և Մոսոք (Կապպագովկիա):

Ճուրջ 1200ին ատեններն սակայն արդէն այս երկիրներն իրենց լուծն թօթափած ու ազատած էին:

Թագղաթ-Փալասար Բ. (1130-1090) Ասորեստանեայց թագաւորն զէալ ի հիւսիս երեք արշաւաններ կ'ընէ, առաջինով Քուրիւիյէն (հիւսիսային Միջազետք և Կորդուաց աշխարհն) կը հպատակեցնէ, քաղաքներն կը կործանէ, աստուածներն կը

գերէ ու երկրի հարստութիւնն կը կողոպտէ. երկրորդ արշաւանքով՝ Նախրիի վրայ կը քալէ ուր իրեն դէմ կ'ելնեն 23 թագաւորներ... որոց օգնութեան կը փութան և այլք, որով ընզիմագրաց թիւն 60ի կը հասնի. և այսպէս քանիցս չափուելով կը յաջողի զանոնք հապատակեցնել մեծ անզթութիւններ ի գործ դնելով, ու իշխանաց զաւակներն պատանդ առնելով կը հեռանայ. ապա 1200 ձիու և 2000 եզի տուրբով ազատ կը թողու զանոնք: Երրորդ արշաւանքով՝ Մոսոքներն և կոմմագինէցիներն կը հապատակեցնէ: Թագղաթ-ֆալասար բազմաթիւ յիշատակարաններով արձանագրել կու տայ իր արշաւներն: Մեր բնազաւառի մէջ երկուք են իր յիշատակարաններն, մին ի կոճանլու<sup>1</sup> և միւսն Առոքնատայ այրին մէջ<sup>2</sup>:

1. Մանազկերաւէն 3 ժամ հեռի կը գտնուի:

2. Վերին Տիգրիսի ձախակողման մի օժանդակ գետն է, որ այժմ Ականեն-սու կամ Պիրիկին-սու կ'անուանուի. այս գետն իբր 6 ժամ ձանապարհաչափ երթալէ եռք՝ ապառաժի մը տակն կը մտնայ և կէս հազարամեղք հեռուէն դուրս կ'ելնէ, այդ ելից տեղին այր մը կայ՝ յորում 5 արձանագրութիւններ կան, որոց մին թագղաթ-ֆալասարինն է:

**Ասուր-Նազիր-Աբալ Բ.ի օրով** (1060) Նախրեցիք այլ հպատակաց նման իրենց լուծը կը թօթափեն :

Թագղաթատար կամ Թուկուլթինինիք Բ. (889-885) Նախրիի վրայ կ'երթայ և զայն կը հպատակեցնէ<sup>1</sup>, սակայն ապա վերստին կ'ապատամբին :

**Ասուր-Նազիր-Աբալ** (885-860) իր մայրաքաղաքն զէպ ի հիւսիս, ի Քալաք կը տեղափոխէ, և կը սկսի զէպ հիւսիս և հիւսիսային արևելք արշաւներ ընել : 884ին իր ձեռնարկած արշաւին առթիւ Նախրեցիք նուէրներով զայն ետ կը դարձընեն, սակայն ապա կ'ապատամբին, ուստի և **Ասուր-Նազիր-Աբալ** անոնց վրայ կ'երթայ 880ին և 879ին և մեծ անզըթոթիւններ ի զործ զնելով կը հնազանդեցնէ զանոնք : Սա առաջինն է **Ասորեստաննեայց** վեհապետներէն որ Ուրարտիոյ սահմաններն հասաւ, զրաւեց այն կիրճերն որք կը տանին զէպի **Արծանիասի** (**Աբածանի**) աւազանն, Քիսառի (**Սասուն**), Կիւզան (**Խիզոն**?): Ուրարտիա հպատակութիւն խոստացաւ, որոյ վրայ կենդանեաց,

1. Սուբնատայ այրին մէջ ունի մի արձանագրութիւն :

զինւոյ և պղինձի տուրք դրաւ։ Ներկայացուցիչը մը կարգեց ի Քիսասոփ (Աստուն) և իրը կառավարութեան կեղրոնական քաղաք սահմանեց Տամտամազունն (Հաւանականաբար Խարբերդի և Տիարալէքիրի միջև)։ Աս ևս Առւբնատայ այրին մէջ մի արձանազրութիւն ունի։ Ասուր-Նազիր-Արալի իշխանութեան առաջին տարիներն Աւրարտիոյ վրայ կ'իշխէր Արքիտարիս՝ մը՝ որոյ յաջորդին Արամէի հետ չափուեցաւ ապա։

2. Խարդեան Հարստորիւն։ — Այս ատեններն (ի մէջ կոյս Գրո զարուն) մեր բնագաւառի նախկին իշխանութիւնը ի տես Ասորեստանեայց օր քան զօր զօրանալուն՝ և նախատեսելով իրենց ընդհանուրին ըսպառնացող վտանգն, դաշնակցական միութիւն մը կը կազմեն, իրենց զլուխ ունենալով Աւրարտուի թագաւոր Արամէ<sup>2</sup> (Ա-

1. Բելք և Լեհման Արամէէ առաջ կ'ընդունին այս Արքիտարիսն՝ զաւակ Լութիապրինի մը։ Լինք այս երկու անձնաւորութեանց (Լութիապրին, Արքիտարիս) գոյութիւնն չընդունիր։

2. Գիտութեան ներկայ վիճակին մէջ մեզ կարելի չէ Աւրարտիոյ արքայից իշխանութեան սկիզբն և վախճանն որոշել, սակայն քանի որ

րամ) որ և Նախրիի իշխան կ'անուանէր։  
Աս ատեններն Աւրարտիան յաջողած էր  
իշխելու Նախրիի արևմտեան կէսին, Բիա-  
նայի, Արածանիի աւազանին (Տուրուրե-  
րան) և Մալաթիոյ, Արամէի<sup>1</sup> կեղրոնա-  
կան իշխանութեան մայրաքաղաքն էր Ար-  
զասքան<sup>2</sup>։

իրենց ժամանակակից Ասորեստանեայց թագա-  
ւորներու իշխանութեան ժամանակն ցոյց կու-  
տամք՝ դիւրին է մերայնոց ժամանակն մակա-  
բերել։

1. Այս Արամէն Խորենացւոյն Արամն ըլլալու  
է, ժամանակագրական տարբեր կարգաւ, որոյ  
հայրենասիրութիւնն կը վկայէ մեր պատմա-  
հայրն։ Աս ըստ Խորենացւոյ ժամանակակից էր  
‘Նինոսի’ որ անոր մարզարտէ վարսակալ կրելու  
իշխանութիւնն տուաւ։ Դիոնեսիոս Սիկիզացին  
‘Նինոսի ժամանակակից Բարզանէս անուն Հա-  
յոց թագաւոր մը կը յիշատակէ՛ որոյ յաղթած  
է ‘Նինոս’, սակայն ապա զայն իր իշխանութեան  
մէջ հաստատած։ Դիւեմք արդէն թէ՛ ‘Նինոս  
պատմական անձ չէ, այլ հաւանականաբար Ա-  
սորեստանի ‘Նինիք Աստուածն։ Շամիրամ որ  
ըստ Խորենացւոյ յաղթած ու պատերազմին մէջ  
սպաննած է Արամի զաւակն Արայն՝ նոյնպէս  
պատմական գոյութիւն չունի, Քուշիաններու  
մայր Աստուածուհին էր՝ նման մեր Անահուայ։  
Ուստի և նկատի առնելու չեմք։ Արամ ըստ Ա-  
րամական լեզուի Բարձր ըսել է։

2. Մասքերօ կը կարծէ թէ՛ այդ քաղաքն ա-  
պագայ աշխարհագրերու Արծիկն (Արծկէն) է՝

Ասորեստանեայք հաշտ աչքով չ'էին  
կընար նայիլ այս միութեան վրայ, ուս-  
տի և Ասուր-Նազիր-Աբալ իր իշխանու-  
թեան 18<sup>րդ</sup> տարին Արամէի վրայ գնաց,  
կուպուն այրեց, Տամուամազունի կողմն  
իջաւ, հակառակ իր անգթութիւններուն  
չկըցաւ գրաւել Ամիզն, և աւելի առաջ  
երթալ չյանդզնելով, այն կողմերէն 6000  
անձեր գերի վարեց և Նինուէի մօտերն  
իրր գաղութ հաստատեց: Իր մեկնելէն ետք  
կրկին ապստամբեցան այդ երկիրներն՝ ան-  
շուշտ Արամէի դրդմամբ: Ասուր-Նազիր-  
Աբալ ունի և Առաքնատի այրին մէջ մի ար-  
ձանագրութիւն:

Մաղմանասար իր թագաւորութեան ա-  
ռաջին տարին (860) արշաւեց Նախրիի եր-  
կիրն և խուրուշկիա գաւառն ասպատա-  
կեց ու նոյն անուն քաղաքն և այլ բազ-  
մաթիւ քաղաքներ այրեց. Կակիա թա-  
գաւորիկն խոյս տուաւ: Մաղմանասար Ա-  
րամէի Սուզունիա քաղաքին վրայ կ'եր-  
թայ կ'առնէ: Այս նուաճումն ժամանա-  
կաւոր ազդեցութիւն կ'ունենայ՝ ու կրկին

Մանազկերտի մօտ: Խոկ ըստ այլոց Կարնոյ հա-  
րաւ արևելեան Արծն քաղաքն:

Նախրեցիք Արամէի զրդմամբ կ'ապստամըն:

Աղմանասար երկու տարի վերջ (857) Արամէի իշխանութիւնն ի սպառ բառնալու մօք, մեծ բանակաւ զէալ Հիւսիս կ'ելնէ, Նախրին կը նուաճէ, Արածանին կ'անցնի, Առխմէի գաւառն կը մտնէ, Արզասքուին վրայ կ'երթայ, ու պաշարմամբ կ'առնէ կը կործանէ. սակայն Արամէ Առտարի լեռներն ապաստանած էր: Աղմանասար իրիտիս լերան վրայ (Բինկէօլ տաղ?) իր յաղթութիւնն արձանագրել կու տայ, ու Արամալիի (Արմաւիր?) վրայ կ'երթայ կ'առնէ, կը քանդէ: Զանզիում երկիրն անցնելով Վանայ Ծովի կ'երթայ, արձանագրութիւն մը կը թողու. Գելզանի իշխանէն նուէր կ'ընդունի և Նախրիի՝ Խուրուշկիս գաւառակի Կակիս իշխանին վրայ կ'երթայ, անոր Շիլա ամրոցն կը գրաւէ և 3000 մարդ կը զերէ ու իր պատկերն Տիգրիսի ափանց ապառաժներու վրայ քանդակել կու տայ<sup>1</sup>:

1. Ըստ նորագոյն գիւտերու երեք են Տիգրիսի ափանց մօտ Աղմանասարի թողած արձանագրութիւններն, որոց երկուքով կը պարծենայ թէ ուրած է Նախրիի ծովէն (Վանայ լիճ) մին-

Յաջորդ տարին կապուտան ծովու Հարաւակողմն կ'արշաւէ, ժողովուրդն նաւերով ծովուն բացերն կը փախչին . Ասորեստանեայն անոնց կը հետեւի ու ծովն արիւնով կը ներկէ: Այս ամէն յաջողութիւններն ժամանակաւոր ազգեցութիւն կ'ունենան, Արամէ կըկին իր երկիրներն ձեռք կ'անցնէ, և վերջապէս 12 տարիներ վերջ Աազմանասար (845) կըկին Նախրիի վրայ կու գայ, Առւբնատի այրին մէջ արձանագրութիւն մը կը թողու, Աւրարտիոյ սահմաններն կը մտնէ և Գախանիի (Կարնոյ հարաւակողմն) իշխանն անոր կը հպատակի, և առանց Արամէի ետեէն իյնալ խորհելու կը դառնայ:

Արամէի կը յաջորդէ Լուղիպրինի մը: ՄՎ էր Լուղիպրին, Ասորեստանեայց կողմանէ Աւրարտիոյ վրայ դրուած տեղացի:

Հե Մեծ ծովն արեմաից (Միջերկրական), թէ զրաւած է Գեթացւոց ողջոյն աշխարհն, Առւնմիէի, Գախանիի, Աւրարտիոյ, Գելզանի, իսկ միւսով կը յաւելու թէ՝ տիրած է Արամէի Արզաքուն քաղաքին, Խուբուշկիայի, Միլիտինէի և իր իշխանութիւնն տարածած է մինչև Աղի գետն (Ալի՞): Աազմանասար երեք արշաւներ ըրած է ի հիւսիս, իր թագաւորութեան Ա. Գ և ԺԵ տարիներն, իր արձանագրութիւններն այս վերջին արշաւանաց ժամանակէն են:

կառավարի<sup>շ</sup> մը , թէ հարկատու իշխան մը , թէ Արամէի զաւակն կամ անոր ցեղէն յաջորդ մը և կամ սոսկ անհատ մը որ լլզգ . իշխանութեան զլուխ կ'անցնի :

Լուղիպրինի գործոց մասին բան մը չգիտեմք , իր զաւակն Արփղուրիս Ա. <sup>1</sup> , Աւրարտիոյ նշանաւոր թագաւորներէն կ'ըւլայ :

Ասղմանասար Գ. քանիցո չափուեցաւ Արփղուրիսի հետ , 833ին իր Տիանասուր զօրավարն Արփղուրիսի վրայ զրկեց , որ նախ յաղթեց , սակայն առա յետս մզուեցաւ : 830ին Մաննայի վրայ կ'երթայ , Ուտարի թագաւորը կը փախչի : 829ին Տիանասուր մեծ բանակաւ վերստին եկաւ , Խուրուշկիա , Մաննա , Պարսուա ասպատակեց և Մուսասիրի Զարառիս քաղաքն և 46 այլ քաղաքներ կործանեց , Ուրարտիոյ 50 քաղաքներն այրեց , սակայն ըիչ վերջ Արփղուրիս վերստին ապստամբեցաւ :

Արփղուրիս Ա. 828ին իր աթոռն Տուսպաս (Տոսպ = Վան) կը փոխադրէ , ամ-

1. Եթէ Արամէէ առաջ մի այլ Արփղուրիս ընդունիմք , սա կ'ըւլայ Արփղուրիս Բ.

ըութեանն համար, ու զայն անառիկ վիճակի կը վերածէ<sup>1</sup>, ինքզինքն արբայից արբայ, Բիանայի բազաւոր և Նախրիի իշխան կը հոչակէ: Նինուէէն զրիչներ բերել տալով՝ Ասորեստանեայց վեհապետներու նման, ու անոնց պարծենկու ոճովն իր գործերն արձանագրել կու տայ ապառաժից վրայ, անոնց սեպաձև զրերով ու լեզուաւ<sup>2</sup>: Աարիդուրիսի յաջորդներն այլևս ինքզինքնին Բիանայի թագաւոր, Տուսպասի մայրաքաղաքին տէր կը հոչակեն. սակայն Ասորեստանեայք միշտ Ուրարտուի թագաւոր կը կոչեն զանոնք:

Աարիդուրիսի յաջորդ Իշրուինիս Ա.ի օրով Ասորեստանեայց Շամսի-Ռաման Դ.արքայն ( 825-812 ) երիցս կ'արշաւէ Նախրիի վրայ, առաջինն անձամբ, երկրորդն ի ձեռն իր սպարապետին՝ որ 820 ին 200 բաղաքներ կործանելով զայն կը հպատակեցնէ, ու վրան ձիու տուրք կը դնէ. երրորդն անձամբ, յորում Պար-

1. Ասորեստանեայք երբէք չեն կրցած Տուսպա մտնել:

2. Արձանագրութիւններէն երկու համ ձանօթ են մեզ:

սուա, Խուպուսկիա, Մաննա, Գիլիզրունա-  
սա երկիրները կ'ասպատակէ, սակայն  
Բիանան յարգանք կը ներշնչէ և Ասո-  
րեստանեայն անդ չերթար:

Շամսի Ռաման Դ.ի որդին Ռամանի  
ռասի Դ. (812 - 783) Մաննայի վրայ  
կ'երթայ, և վերջապէս կը հպատակեցնէ  
զայն 811ին. իր յաղթութեանց արձա-  
նազրութիւններն կան վանայ ապառաժից  
վրայ: Ռամանի ռասի կը ստիպուի 808ին  
և 807ին կրկին Մաննայի վրայ երթալ,  
սակայն կ'երեայ թէ՝ այս ամեն անզօր  
են, զի Աւրարտիոյ թագաւորներն իրենց  
իշխանութիւնն կ'ընդլայնէին դէսլ ի հիւսի-  
սային արեելը:

Իշբուինիս կը սկսի երկրին լեզուաւ  
զրել տալ իր զործոց արձանազրութիւն-  
ներն, միշտ զործածելով Ասորեստանեայց  
սեպածե զրերն, իւր մի արձանազրութեան  
մէջ 46 Աստուածութիւնք յիշատակեալ  
են, զուցէ և ինքն ըրտծ է անոնց կարգա-  
ւորութիւնն:

**Մենուաշ (Մանաւազ?)** Իշբուինիսի  
զաւակն իր հօր ծերութեան զահակից և  
ապա իրեն յաջորդ կ'իշխէ: Իր հօր զա-  
հակցութեան ժամանակամիջոցին իր իշ-

խանութիւնն տարածեց Մուսասիրի, Գուրութիւն կապուտան և Գեղամայ ծովերու արևմտեան երկրաց վրայ։ Առաժագաւորութեան առաջին տարիներն մայրն Թարիւրիաս իրքեւ խնամակալ կ'աջակցի իր զաւկին, ու այդ միջոցին շինել կուտայ Տոսպայ նշանաւոր ջրմուղներն՝ զորս Շամիրամայ կը վերագրեն։ Այս վեհապետի օրերէն մնացած են Արտամիտի, Քերկրիի, Արծուարերդի, Մանազկերտի, և Խօթազարի ջրմուղները։ Մենուաշ իշխանութեան գլուխ անցնելուն՝ կ'ընդլայնէ իր տէրութեան սահմաններն Արաբսէն Տաւրոս, կը տիրէ Ուրմիոյ լճին շրջակայ երկրաց, Կորդուաց աշխարհին, Վերին Զապի, Խուպուսքինայի (ընդ մէջ Նինուէի և Ուրմիոյ), Արածանիի ամրող աւազանին, Մալաթիոյ։ Իր իշխանութեան սահմաններն արևելքէն Արմաւիրն կ'անցնէին, իսկ հիւսիս արևմուտքէն կարինն։ Մինուաշի օրով Ուրարտեան իշխանութիւնն Ասորեստանեայցինին՝ կը հաւասարէր և բազմամարդութեամբ զայն կ'անցնէր. (Մասրէրո)։ Ասորեստանեայց դէմ ամրութեանց շղթայով մը պաշտպանուած էր։ Մենուաշ Ասորեստանեայց արուեստներն ու քաղա-

բակրթութիւնն կ'որդեզրէ . Աւրարտեան լեզւով իր գործերն արձանագրել կու տայ , ամենուրեք մեհեաններ և պալատներ կը շինէ , և Ասամաննիրարի Դ.ի (812-783) հետ քանիցս յաջողապէս կը չափուի , կ'աշխարհակալէ դէպ ի հիւսիսային արեւելք և ի մէջ այլոց Եթիառուսի (Etiaous) երկրին (Գարեղեաց զաւառ Արարատայ) Լունունիս (այժմ Կաղզուան աւան ըստ Բասմաջեանի) քաղաքն կը զրաւէ ու Մինուահիշինի (Մինուաշակերտ — Մանազկերտ?) քաղաքն կը շինէ : Մաննան կը հպատակեցնէ , ու անդ գաղութներ կը հաստատէ և քաղաքներ ու պալատներ կը շինէ : Քեթացւոց դէմ պատերազմելով յետու կը մզէ զանոնք և յԱրևմուտս յաջող արշաւաններ կ'ընէ , Մոսոքներն կը հպատակեցնէ : Մենուաշ Խալզեան այլ թագաւորներէ շատ աւելի արձանագրութիւններ թողուցած է մեզ :

Մալաթիոյ կողմերն իր թողած մի արձանագրութեան մէջ Արմէն ցեղն կը յիշատակէ , ինչպէս ըսինք : Մենուաշի մահն 784ի ատեններն տեղի ունեցած ըլլալու է :

Զաւակն Արգիստիս Ա. (Արմենակ ? —

Արագած ) աւելի մեծ աշխարհակալ մը  
կ'ըլլայ, իր իշխանութեան 14 առաջին  
տարիներուն 14 պատերազմներ կը մղէ,  
Արարսի հիւսիսային կողման լեռնական-  
ներն կը նուաճէ, Էթիառուն և Ուրմին<sup>1</sup>  
(Ourmī) կը հնազանդեցնէ, կը նուաճէ  
Փոքր Ասիոյ և Ասորիքի մէկ մասն, Ա-  
սորեստանեայց հպատակ Քեթացիներն ի-  
րեն կը հպատակեցնէ, Մալաթիոյ կը տի-  
րէ, և այդ կողմերէն շատ զերիներ կը  
բերէ ի Բիանա : 780ին և 779ին Ասո-  
րեստանեայց վրայ յաղթութիւններ կը  
տանի, և նոյն իսկ Ասորեստանի սահմանն  
կ'անցնի Փառառուան և Խուալուշքիան իր  
երկրին կը միացնէ : Աազմանասար Պ. (783  
-773) գծուարաւ անոր կը դիմադրէ . Ար-  
գիստիս 778ին Ասորեստանեայց վրայ մեծ  
յաղթութիւն մը կը տանի ի Առոփխառաս,  
776ին կրկին կը յաղթէ Ասորեստանեայց,  
774ին Նամոիի մէջ կրկին զանոնք յետո  
կը մղէ : Տարիունիսի (Տարօն?) , Տուա-  
րացւոց (Տուարածատափ?) և Գուրբոնի  
զաւառաց Խլրտութերն կը զսպէ և անոնց-  
մէ առած զերիներու և աւարի մէկ վեցե-

1. Զոր շփոթելու չէ Ուրմիոյ հետ :

բորդն Խալդիի Աստուծոյն կը նուիրէ : Ման-  
նացիներու (771) և Լմիառուսցիներու ապ-  
րատամբութիւններն կը զսպէ, և Խաքիկու-  
լասի (այժմ Աղեքսանդրօրօլ) գաւառն ու  
շրջակայներն կ'աւերէ ու մինչ կովկաս  
կ'երթայ :

Արգիստիս Արմաւիրն (Արամալի) նորո-  
գելով զայն Արգիշտինիլի (Արագածոտն?)  
կամ Խալդինիշի (Խալդիաբնակ?) անուա-  
նեց և Արագած լերան իր անունն տուաւ<sup>1</sup>.  
իր գործերն արձանագրել տուած է զլխա-  
ւորապէս Վանայ ապառաժներուն վրայ :  
Արբիղուրիս իր Սուրբիացի գաշնակից իշ-  
խանաց աջակցութեամբ Արքատի կողմերն  
ընդդէմ Ասորեստանեայց ճակատեցաւ ու  
յաղթուեցաւ (743), և պատերազմի խառ-  
նակութեան մէջ հազիւ կրցաւ մատակ  
ձիու մը վրայ հեծնելով փախչիլ<sup>2</sup> : Այս ճա-  
կատամարտին մէջ ինք և իրեններն 73,000  
ժարդ կորսնցուցին մեռեալ կամ զերի :  
Թագղաթ-Փաղասար՝ Արբիղուրիսի կա-  
րասին (կառք, զէնք ևն) տեղւոյն վրայ

1. «Եւ զլեառն անուանէ յանկագոյն յիւր ա-  
նունն Արագած» (Խոր.) :

2. Մատակ ձիու վրայ նոտելն անարգական  
էր, մանաւանդ իշխանի մը համար :

այրեց, միայն անկողինն պահեց ու զայն խթար Աստուածուհւոյն նուիրեց։ Սուրիացի իշխանք հաւատարիմ մնացին Սարիդուրիսի, որ վրէժ լուծելու կը պատրաստուէր, նոյն իսկ Ակուչիի թագաւորիկն՝ Մաթիլու՝ երեք տարիներ դիմագրեց Ասորեստանեայց ու պաշարուած մնաց իր Արքատ մայրաքաղաքին մէջ՝ սպասելով Սարիդուրիսի օգնութեան, սակայն ապա ստիպուեցաւ անձնատուր ըլլալ ու հաշտուիլ (740)։ Սարիդուրիսի բոլոր դաշնակիցներն անոր անգործութիւնն տեսնելով՝ վստահութիւննին կորսնցուցին ու հեռացան։ Ասորեստանեայն նախ Նաիրիի մի մասն զրաւեց (739) ու անդ ամբութիւն մը շինելէ ետք առաւ Նազի զաւան (736), յաջորդ տարին Տուսպան (Վանն) պաշարեց, սակայն առումն անկարելի գտնելով՝ շրջակայներն ասպատակեց, իր յաղթութիւնն Վանայ ապառաժից վրայ զրել տուաւ, և հարուստ կողոպուտներով վերագարձաւ (735), երկամեայ (733-732) պատերազմով Դամասկոսն առաւ ու բնակչաց 8000ն փխաղրեց ի Քիռ (ի Նաիրի)։ Սարիդուրիս հանդարտ մնաց մինչ իւր մահն (730ի առեններն)։

Այս հինգ թագաւորներն՝ (Աարիզուրիս  
Ա., Խարուխնիս Ա., Մենուաշ, Արգիստիս  
Ա., Աարիզուրիս Բ.) յորդւոց որդի շուրջ  
դար մը (835-730) ազատ իշխացին  
միշտ, յաջողապէս իրենց սահմաններն ընդ-  
լայնելով դէալ ի արեւելք և հիւսիս, արե-  
մուտքէն դիմաղրելով Քեթացւոց և Մա-  
լաթիացւոց ոտնձգութեանց, որպէս ցոյց  
տան Բալուի արծանազրութիւններն (զու-  
յէ և Արմէններուն), ինքինքնին յարգել  
տալով հարաւի Ասորեստանեայց:

Այս վերջին երեք աշխարհակալ թա-  
գաւորաց զործերն տարբական կերպով  
յիշատակած է Խորենացին զանոնք Մա-  
նաւազ, Արմենակ, Արմայիս անուաննելով:

Աարիզուրիս Բ.ի յաջորդն Առւսաս Ա.  
կամ Աւրծա կամ Աւրսա (Հրաչեայ?) նախ  
դէալ արեւելք արշաւաններ ըրաւ, 23  
մանր իշխանութեանց տիրեց, խնդիր չու-  
նեցաւ Աազմանասար Ե.ի հետ, սակայն  
անոր յաջորդն Աարիուքէնն կամ Աար-  
զոնն (722-705) ըստ Աստուծաշունչի Ա-  
ռանն<sup>1</sup> իրեն ախոյեան ունեցաւ: Աւրսա իր  
զօրաւոր թշնամոյն կարենալ դիմաղրե-

1. Եսայի ի. 1:

լու համար՝ դաշնակցեցաւ դրացի իշխանութեանց հետ և ի մէջ այլոց Զիքառաթուի, Մոսորներու Միթա թագաւորին, և նոյն իսկ Թորէլներու և Քետացւոց հետ Մաննայի Իրանչու թագաւորն՝ որ Արգոնի դաշնակից և հարկատու էր մերժեց Աւրսայի առաջարկն: Աւրսա Մանայի մէջ յեղափոխութիւն հանել տուաւ, Իրանչուի երկու քաղաքներն (Սուանզախուլ և Գուրդակիա) իրենց դռներն Զիքառաթուի Միտադի թագաւորին առջեւ բացին: Աարգոն յօզնութիւն հասաւ իր դաշնակցին (Իրանչուի), այդ քաղաքներն ետ առաւ ու այրեց և ապստամբ բնակիչներն ի Սուրիա (Քեթացւոց Ախարի երկիրն) աքսորեց (719): Աարգոն 720ին ստիպուեցաւ Սկիւթական արշաւանք մը յետս մղել, որը հաստատուեցան Արաքսի Արևելեան աւազանին մէջ: Աարգոն ապա իր կայսրութեան արևմտեան հիւսիսային կողմերն՝ Աւրսաի դրդմամբ ծագած ապստամբութիւնն զբարելու մեկնեցաւ. Աարգոն կործանեց Քեթացիներու իշխանութիւնն՝ զի ասոնք ապստամբութեան զլուխն էին, տիրեց անոնց կարկամիշ քաղաքին (717), և Ասորեստանի մաս ըրաւ զայն: Քիչ վերջ

իրանչու մեռաւ, զաւակն՝ Ազա՝ Ուրսայի առաջարկն մերժելուն՝ Ուրսա զայն ապշտամբութեան մը մէջ դաշոյնով սպաննել տուաւ (716): Ազայի յաջորդեց իր եղբայրն Ուլուսանն, սա հպատակեցաւ Ուրսայի և անոր 22 ամբութիւններ տուաւ: Աարգոն զայս լսելով Ուլուսանի վրայ զնաց, տիրեց անոր երկիրներուն և Ուրսայի մի բանակին յաղթեց և անոր 8 զաւառներն զրաւեց, որպէս նաև Ուլուսունէն ընդունած 19 բերդաքաղաքներն, ու 4200 մարդ զերի տարաւ: Ուրսայի դաշնակից Զիքառաթուի՝ Միտաղի թագաւորին և Մելտիսի (Բարձր Հայք) Բակատաթի թագաւորին յաղթեց, ու այս վերջինն մորթազերծ ընել տուաւ Ազայի սպանման տեղին վրայ<sup>1</sup>. Մաննան ասպատակեց, Ուլուսուն որ նախ փախած էր, ի լուր այս ամենուն եկաւ ու Աարգոնէն ծնրադիր ներողութիւն հայցեց, Աարգոն Ուլուսունի ներեց ու զայն իր զահուն վրայ հաստատեց և անոր մայրաքաղաքի Խզիրդիի մէջ իւր պատկերն ու յաղթութիւններն քան-

1. Կ'երեայ թէ՛ Բակատաթի ինք դաշունահար ըրած էր Ազան, և անոր երկրին պիտի իշխէր:

դակել տուաւ, կամէք և Ուրսայի վրայ  
երթաւ, սակայն Ասորեստանի մէջ ապրս-  
տամրութիւն մը զսպելու համար ստի-  
պուեցաւ ետ դառնալ (716):

Ուրսայի սպիսման վրայ Ուլուսուն ա-  
պրստամրեցաւ, Սարգոն հարկադրուեցաւ  
դէա հիւսիս ելնել, իր ներկայութիւնն բաւեց  
Ուլուսունի հնազանդութիւնն ձեռք բերե-  
լու: Հայրենասէրն Ուրսա միշտ իւր ծրա-  
գրոյն հետամուտ՝ Սարգոնի հեռանալուն  
(715) Ուլուսունը կրկին իրեն հպատա-  
կեցուց և զաւակն պատանդ առաւ: Սար-  
գոն ստիպուեցաւ մեծ բանակաւ Ուրսայի  
վրայ գնալ, ճակատեցաւ Ուրսայի և անոր  
դաշնակցաց դէմ (714), Ուրսա յաղթուե-  
լով մատակ ձիու մը վրայ հեծնելով փա-  
խաւ ու ամուր տեղեր ապաստանեցաւ.  
Հինգ ամիս լեռներն թափառեցաւ՝ հալա-  
ծուելով Սարգոնէն. Ասորեստանեայն Ուր-  
սայի 260 ձիաւորներն զերի բռնեց: Ուր-  
սայի միակ հաւատարիմ մնացած էր Մու-  
սասիրի Ուրգանա<sup>1</sup> թագաւորն, Սարգոն

1. Ուրգանայի կնիքն՝ Լահէի թանգարանն  
կը գտնուի: Այս կնիքն բթամատի հաստութեամբ  
երկար և զլանաձե ու քար մ'է՝ որոյ վրայ բե-  
ւուազրերու պատկերներ կը գտնուին: Պատկերն

Մուսասիր մտաւ, Աւրզանան փախաւ, առ սոր ընտանիքն, զանձն և շատ մարդիկ (20170) ու բազում կողոպուտ՝ և քաղաքին մէջ զտնուած Խալզի և Բագրարդում դից անդրիներն գերեց<sup>1</sup>. Աւրսա զայս լսելուն մեծերու ներկայութեամբ ինքզինքն դաշոյնով սպաննեց (714): Արզոն Աւլուսունն իր զահուն վրայ հաստատեց և Աւրսայի դաշնակիցներէն վրէժ լուծեց: Թուրելայ և Մոսոքի երկիրներն ասպատակեց (713), Արզոն Մելիտի կամ Մալաթիոյ թագաւորութիւնն կործանեց (712). Թագաւորն և 5000 զօրական գերեց և

է թեաւոր մարդ մը որ իր երկու ձեռքերով երկու թոշուններու վզէն բոնած է: Արձանագրութեան թարգմանութիւնն է.

Կնիք Աւրզանայի  
Արքային Մուսասիրի  
և Նուաբթի քաղաքի  
վէժ բարի ոգւոյ  
որու իրրե օծի  
չար լեռներու մէջ  
բերանը բաց է:

1. Կերեսի թէ Խալզեանց ժամանակ որպէս և կոապաշտ Արշակունեաց դարերուն Տարօնն (Մուսասիր) կրօնական մնձ կեդրոն մ'էր և այդպէս մնաց մինչ Քրիստոնէութիւն:

անդ ասորեստանցի կառավարիչ մը զրաւ<sup>1</sup>:  
 Աւրսայի յաջորդեց (714) իր եղբայրն  
 Արգիստիս Բ. սա նախ հպատակեցաւ Ա-  
 սորեստանեայց, սակայն ապա մի քանի  
 տարի վերջ Աարգոնի բանակն Քաղղէաս-  
 տանի մէջ զբաղած ատեն՝ զլուխ վեր-  
 ցուց և իր եղբօրմէն խլուած երկիրներն  
 ձեռք անցուց, նոյն խակ Մաննան իրեն  
 հպատակեցուց, կումմուխի թագաւորն Մու-  
 տուլլուն ապստամբեցուց: Աարգոն 708ին  
 Մուտուլլուի վրայ գնաց, սակայն նա  
 արդէն փախած էր:

Աարգոն 705ին սպաննուեցաւ իր Տուռ-  
 շառուբինի պալատին մէջ, ու իրեն յա-  
 ջորդեց Աեներերիմ (705-681): Արգիս-  
 տիս զեսպաններ զրկելով Աեներերիմայ՝  
 ծիռ նուէրներով բարեկամութեան դաշինք  
 կնքեց, հաւանականարար հիւսիսի և ա-  
 րևմտեան դրացի իշխանութեան ոտնձգու-  
 թիւններն ու սպառնալիքներն սկսած էին  
 հարաւի մեծ պետութեան բարեկամութեան  
 պէտք զգացնել:

Աեներերիմ ընդլայնեց իր կայսրու-

1. Աւրսայի արարքներն արձանագրուած են  
 ի խորսապատ:

թիւնն, Ամիտի հիւսիսակողման Նիբուրի լերան, Մալաթիոյ և Մաննայի վրայ ու գնաց ու անոնց երկիրներն ասպատակեց և զանոնք հնագանդեցուց:

Արգիստիսի յաջորդեց (685 ?) Առւսաս կամ Աւրաս Բ. (Ակայորդի ?) որոյ օրով Աներերիմայ երկու կրտսեր զաւկներն Աարասար և Աղրամէլէք՝ իրենց անդրանիկ և տարամայը (Բարելոնացի) զահածառանգ եղրօր Ասուրտանի՝ նախանձելով՝ այս վերջնոյն ի Միջագետս գտնուած ժամանակ՝ սրով սպաննեցին իրենց հայրն Աներերիմն՝ Նինուէի տաճարի մէջ աղօթած ատեն (681): Աարասար կամ Աանասար հօրն աթոռը բազմեցաւ: Երէց եղբայրնին Ասորդան կամ Ասուր Հատտոն ոճիրի լուրն առնելուն դարձաւ ու իր եղբարց դէմ ճակատելով յաղթեց ու զայնս հալածեց: Ըստ ումանց Աանասար պատերազմին մէջ ինկաւ, ըստ այլոց իր եղբօր հետ ի Խալզիա ապաստանեցաւ (Խոր. և Դ. Թագ ԺԹ. 37<sup>1</sup>):

Ասուրդան չյանդգնեցաւ սահմանա-

1. Ըստ Խորենացւոյ ի Աանասարայ սերեալ են Աղձնեաց բնակիչք, իսկ յԱղրամէլէքայ Արծրունիք և Գնունիք:

զլուխն անցնիլ, դարձաւ ու իր հօր աթոռն բազմեցաւ:

Ուրսա Բ., պալատներ կը շինէ լեռանց գազաթներն, որ երկիւղի նշան մ'է. զի արդարեւ Աքաքսի աւազանին մէջ Ակիւթացիք զօրացած էին, և պարբերաբար կ'ասպատակէին Ուրարտիան և Մաննան, նոյն իսկ Մաննայի մի քանի զաւառաց տիրած էին:

Ասուր Հատոռնի օրով (681-668) Կիմմերեանք ևս սկսած էին զօրանալ, Ասուր Հատոռն զանոնք յայնկոյս Աւիսի մղեց: Ասուր Հատոռն նուաճեց և Առւրիական իշխանութիւններն:

Ակիւթացիք 678ին Մաննացւոց նիզակակցութեամբ Ասորեստանեայց դէմ ելան, սակայն Որմիոյ լճին հիւսիսակողմն Ասուր Հատոռնի բանակէն յետս մղուեցան: Աւելի վերջերն Ակիւթացւոց Քասթառիթիթագաւորն՝ Մարաց, Ուրարտեանց, Մաննացւոց հետ նիզակակցելով Ասորեստանեայց վրայ գնաց, Ասուր Հատոռն իւր աղջիկն Ակիւթացի թագաւորիկներէ միոյն Բարբաթուայի կնութեան տալով՝ հաշտութիւն կնքեց:

Ասուր Հատոռն՝ զԲարելոն զոր իր

Հայրն կործանած էր՝ վերականգնեց (զի մայրն Բաբելացի էր), Նինուէն զարդարեց, Եղիպտոսի տիրեց և մեռաւ 668ին:

Աւասա Բ.ի կը յաջորդէ իր զաւակն Երիմինա (675<sup>o</sup>). սա որևէ արձանագրութիւն չունի, Ասորեստանեաց քարեկամ կը թուի, հաւանականարար սորա օրով տեղի ունեցած է ի Խալդիա արևմտից եկող զաղութիւն մուտքն, զոր մենք Փոխացւոց ցեղակից Արմէններ կը համարինք, ինչպէս ըսինք: Ասոնք հաւանականարար ի Եփսմերեանց կամ Գումրաց հալածուելով դէպի Խալդիա սկսան մտնել, որոյ կառավարութիւնն արդէն այնչափ տկարացած էր:

Պատմագիրք Արմէններու մուտքն խաղաղ և առանց զէնքի դանդաղ ներմուծում մը կը համարին. կարելի չէ մեզ ընդունիլ առանց որևէ ընդհարման մուտք մը, զի այդ եկերն վերջապէս բնիկ ժողովրդեան տեղն կը բռնէին, հաւանականարար եթէ ոչ մեծ պատերազմներու, զոնէ ներքին յուզմանց պատճառ եղան, որով և երկրի կառավարութիւնն աւելի տկարացաւ, իրաց այս վիճակին մէջ կը բացատրուի Երիմինայի որևէ արձանագրութիւն չթողուլն:

Աւրամ Գ., կը յաջորդէ (670<sup>o</sup>) Երիմինայի։ Աս մեհեաններ և պալատներ կը շինէ, որ նշան մ'է թէ յուզմունք դադար գտած են, ու երկրի իշխանն պէտք զգացած է նորեկ տարրի գալստեամբ յառաջ եկած աւերներն շինցնել։

Աւրամ Գ. Ասորեստանցւոց Ասուր Բանի Բալ արքային (668–626) ղեսպանութիւն ղրկելով (668) կը դաշնակցի. սա ցոյց տայ թէ տկար էր իւր երկրի կառավարութիւնն և Ասորեստանեայց օժանդակութեան կը կարօտէր։ Ասուր Բանի Բալ իր մի արձանագրութեան մէջ կ'ըսէ թէ՝ Ասրիտուրիսի հայրն (Ոտուսաս) իր հօր (Ասուր Հաստոնի կամ Ասուրտանի) բարեկամութիւն յայտնած էր<sup>1</sup>։

Խալդիոյ հիւսիս արեելեան Ակիւթական ցեղն՝ Ասրանազեանք՝ ծանօթ են արդէն մեզ, այս ատեններն կը հանդիպինք Արսոսի հովիտէն եկած և մի այլ Ակիւթական զաղութի՝ Շակերուն՝ աւելի արեմուտք կուր գետի աջակողմն հաստատուած, որը իրենց գագու կամ Գոգ

1. «Ասրիտուրիս Աւրարտիոյ թագաւորն որուն հարփն թագաւորք՝ իմ հօրս Եղբայրութիւն յայտարարած էին»։

(Գովիք) թագաւորի անուամբ Գուշարը (Գուշայարը) անուանեցան, և իրենց երկիրն այդ անունն առաւ։ Այս ցեղի մի այլ հատուածն աւելի արեելք կը զանուէր և որոց բնակութեան գաւառն Շակաշեն կոչուեցաւ։

Կ'երեկի թէ Գոզ կ'իշխէր Ոսպսայ, Մոսուլըայ և Թորելայ երկրաց վրայ։ Շատ հաւանական է որ Գոզ մեծ յաղթութիւն մը տարած է և Ասորեստանեայց վրայ, և կամ Ակիւթացւոց Քասրաոիթի թագաւորի 678ի արշաւանաց ատեն սա անոր նիզակակից էր և մեծ սարսափ ներգործած է Ասորեստանեայց և Հըէից և որովայս վերջնոց մարզարէներուն նիւթ մատակարարած է իրը Ասորեստանի սպառնացող մի հզօր զօրութիւն (Եզ. ԼԲ. և իթ.)։

Գոզի յաջորդած են իւր երկու որդիքն Առըաղի և Պարիտիա, որը մերժեցին հրպատակիլ Ասորեստանեայց, որոց վրայ գնաց Ասուր Բանի Բալ (660), և ասոնց 75 ամրոցներն զրաւեց ու զիրենք զերի բոնելով Նինուէ բերաւ։ Ասուր Բանի Բալի այս արարքն Ակիւթական ցեղերն մեծապէս զրգուեց։

Այս ատեններն Մաննայի Ախսիրի թագաւորն ապստամբեցաւ Ասուր Բանի Բալի դէմ, երբ սա Եզիպտոս կը գտնուէր, սակայն առաջարաշար յաղթուելով իր իղերդու քաղաքն թողուց և ամուր տեղեր ապաստանեցաւ։ Ասուր Բանի Բալ երկիրն անուէր գտնելով հիմնայատակ քանդեց ու Մաննացւոց կանխաւ իւր հարց օրով իրենցմէ առած Պատտերի վիճակն ետ առաւ ու հեռացաւ։ Ախսիրի երեան ելնելուն ժողովուրդն զանի սպաննեց և զաւակն Ուալլի անոր տեղ զրաւ։ Աս իւր մի աղջիկն Ասուր Բանի Բալի կնութեան տուաւ։ Մաննացիր Ասորեստանցւոց գործած անգթութեանց համար արհամարհանց սկսան մշակել անոնց դէմ։

Աւրսա Գ.ի յաջորդն Աարիզուրիս Գ.իր հօր քաղաքականութեան հետեւեցաւ, հաշտ գնաց Ասորեստանեայց հետ, իր զահակալութիւնն ծանուցանելու համար դեսպաններ և ընծայներ զրկեց Ասուր Բալի հալի (645)։

Աարիզուրիսի կը յաջորդէ (620<sup>o</sup>) Իրբիսս՝ վերջինն Խալզեան թագաւորաց, որոյ իշխանութիւնն Երասխոյ հիւսիսակողմ ամփոփուած էր, իրեն մայրաքա-

զաք ունենալով Լուխիունիս՝ ինչպէս իր մէկ արձանագրութիւնն կը ցուցնէ։ Կ'երեայ թէ ի Փոքր Հայոց եկող Արմէններն զրաւած էին արդէն Արևմտաբն, և Խալդիան սկսած էր Արմէնիա ըլլալ։

Ասրիդուրիսի օրով արդէն հիւսիսի Ակիւթական ցեղերն (Ասքանազեանք, Շակը) սկսած էին զրգութիւն ընդդէմ Ասորեստանեայց, որոնք իրարու հետ միանալով՝ և զուցէ նոր զաղութներ ևս ընդունած ըլլալով՝ իրենց Մայր հայրենիքէն, իրր հեղեղատ մը ամբողջ Խալդիան, Ասորեստանն, Փոքր Ասիան, Առւրիան կը ծածկեն, բոլոր ծանօթ աշխարհի կը տիրեն, ու այդ երկիրներն կ'աւերեն։ Հարկ է կանգ առնել ու ներկայացնել զանոնք ու իրենց աւերներն և յառաջ քան զայս տամբ մեր ուսումնասիրած շըջանի Խալդեան և Ասորեստանեայց թարաւորաց ժամանակազրական ցուցակն ըստ Վէպէոփի և Մասրերօնի։

ԽԱԼԴԵԱԿԱՆ ԹԱՂԻԼԻՈՒԹՔ ԱՍՏՐԵՈՏԱՆԵԱՑՑ ԹԱՂ..

- |                      |                                       |
|----------------------|---------------------------------------|
| Այսամէ 860-843       | Ասուրնազիբարալ 883 - 860              |
| Լութիողրին 843-835   | Ասդմանասար Գ. 860 - 825               |
| Արիտուրիս Ա. 835-820 | Եամսի Ասման Գ. 825-812                |
| Խորուրիս 820-805     | Ասմանիստոփ Գ. 812 - 783               |
| Մենուաշ 805-780      | Ասդմանասար Գ. 783 - 772               |
| Արգիստիս Ա. 780-755  | Ասուրդան Գ. 772-754                   |
| Արիտուրիս Բ. 755-730 | Ասուրնիբարի 754-745                   |
| Արսա Ա. 730-714      | Թազդաթվառաւար. Գ. 745-<br>727         |
| Արգիստիս Բ. 714-685  | Ասդմանասար Ե. 727-722                 |
| Արսա Բ. 685-675      | Արզոն Բ. 722-705                      |
| Երիմինա 675-670      | Ահնեցերիս 705-681                     |
| Արսա Գ. 670-646      | Ասուրհատտոն 681-667                   |
| Արիտուրիս Գ. 645-620 | Ասուրբանիբար 667 - 620                |
| Խրբիսս 620-600 ?     | Ասուր Եպիլիւնի 625-620                |
|                      | Ախչանիսքուն կամ Ասու-<br>րսս 620-608. |

3. Ակիւրական արշաւանք . — Ձերաւորդ Մարաց թագաւորն յանդզնելով 635 ին ատեններն Ասուր Բանի Բալի վրայ երթալով չարաչար յաղթուեցաւ ու ճակատամարտին մէջ ինկաւ։ Իր զաւակն Իիաբար իր հօր վրէժը լուծելու համար՝ պատրաստութիւն տեսաւ ու Ասորեստանի վրայ գնաց և Նինուէն պաշարեց, Մարացի, Մաննացի<sup>1</sup>, Գամերցի վարձկան զօրքերով։

Ակիւթացւոց Բարբաթոռա թագաւորի զաւակն Մատիւէս (որոյ մայրն Ասուրհատտոնի աղջիկն էր ինչուէս զիտենք) լսելով Նինուէի Իիաբսարէ պաշարումն, զուցէ և Ասուր Բանի Բալէ իր մօր արենակցէն հրաւիրեալ, Խալթիի հիւսիսակողման Ակիւթական ցեղերու զլուխն անցաւ, թերես և այլ նոր Ակիւթական գաղութներու հետ միացած՝ Մարաստանի վրայ գնաց։ Իիաբսար զայս լսելով՝ Նինուէի պաշարումն թողուց Մատիւէսի ընդուած եկաւ, Որմիոյ հիւսիսակողմն Մաննացւոց երկրին մէջ հանդիպումն տեղի ու-

1. Ասոնք անշուշտ Ասուր Բանի Բալէ կրածնուն վրէժն լուծելու համար կ'աջակցին Մարաց։

նեցաւ, կիաքսար յաղթուեցաւ և հարկաւ-  
տուութիւն խոստանալով Մարաստան բա-  
շուեցաւ (634): Մատիւէս Ասորեստանի  
վրայ զնաց. Նինուէէն զատ այլ արքա-  
յական բաղաքներ (Քալաք, Ասուր) ին-  
կան ու այրուեցան, երկիրն ասպատա-  
կուեցաւ, ու ժողովուրդն անգթօրէն կոտո-  
րուեցաւ: Արարտի ոտնակոխ եղաւ, Առվս,  
Մոսովք և Թոռել միմնոյն վիճակն ունե-  
ցան: Կիմմերեանք նախ զիմազրեցին Զե-  
լայի մօտ, սակայն ապա իրենց Քօպօս թա-  
գաւորն զերի լինալուն՝ ստիպուեցան թրշ-  
նամնոյն հետ միանալ, ու միասին աս-  
պատակեցին Միջազետքն, հիւսիսային Առ-  
րիան, Փիւնիկէն, Դամասկոսն, Պաղես-  
տինն (628), և Եզիզտոսի վրայ զացին:  
Պսամաթիրոս Ա. թագաւորն ճոխ ընծայ-  
ներով ընդ առաջ ելաւ և զանոնք ետ-  
դարձոց, իրենց դարձին ասպատակեցին  
Փղշտացիներն, Ասքալոտի մօտ Տէրքեթոյլ-  
տաճարն կողոպտեցին, ու այլ ևս սկսան  
տկարանալ.... իրը թէ Աստուածուհիէն  
պատժուեցան.... իրականութիւնն այն է  
թէ՝ արդէն շարունակական պատերազմնե-  
րով սպառած էին: Կիաքսար բարեկամացաւ  
ու ճաշի հրաւիրեց Մատիւէսն ու իր զօ-

ըականներն, և սպաննեց զանոնք։ Ակիւթացիք իրենց գլուխներն կորսնցունելով՝ չյուսահատեցան, կռուեցան Մարաց հետ. վերջապէս Կիաքսար զանոնք Մարաստանէն վռնտեց։ Այս ամեն քսան տարի (634—614) և կամ ըստ Հերոդոտի 28 տարի (642—614) տեսած է<sup>1</sup>։

Ակիւթացոց մի մասն կովկասի ճամբով Եւրոպա մտաւ, իսկ այլք Արաքսի և Ալիսի միջև ժամանակ մը մնացին և անվնաս քաղաքացիներ դարձան, ի Կապադովէիա, ի Պոնտոս, յՈւրարտիա, զորս կը յիշատակէ Ատրարոն՝ Ասրւ (Շակ) անուաննելով։

Ասուր Բանիբաւ 625ին մեռած ու իր երէց զաւակն (Ասուր Էթիլիլանի) ու ապա այս վերջնոյն մահէն ետք (620) միւս զաւակն Աինշանիսքուն՝ զոր յոյներն Առակօս<sup>2</sup> կ'անուանեն։ —

1. Այս Ակիւթական արշաւանքի մասին Սուրբ Գրոց մէջ շատ մը յիշատակութիւններ և մարգարէութիւններ կան. (Եզեկիէլ, Երեմիա, Սոփոնիա, Նաում, Բ. Թագ., Երկրորդումն օրինաց, Մնացորդք Բ.)։

2. Պատմագիրներէ ոմանք Նինուէի այս նրկու կամ երկք թագաւորներուն տեղ Աարդանաբաղ կը դնէն շատ անզամ, որ իրապէս գոյու-

Նինուէի իշխանութիւնն արդէն տկարացած էր և Բարելոն առանձին թագաւոր ունէր՝ Նարուպալասարն՝ որ և ապա ազատ հոչակեց ինքզինքն (611): Առակօս ուղեց զայն պատժել, Բարելոնի թագաւորն պատերազմի առաջըն առաւ, սակայն ապա վրէժ լուծելու համար գաշնակցեցաւ Կիաքսարի հետ և անոր աղջիկն Ամիթիսն իր զաւկին Նարուզողոնոսորի կնութեան առաւ: Կիաքսար Մարաց ու Բարելոնի բանակներով, ու ըստ Խորենացւոյն և Հայոց Պարոյր իշխանի օժանդակութեամբ՝ որ Արմէն ցեղի առաջին իշխանն կը թուի, Ասորեստանի վրայ զնաց: Առակօս յաղթուելով՝ Նինուէի մէջ ապաստանեցաւ, պաշարումն երկար տեսեց, վերջապէս 608ին Առակօս իր պալատին մէջ ինքզինքն իր հարստութեամբ ու ընտանիքովն այրեց թշնամւոյն ձեռքն չ'իյնալու համար: Նինուէն կոտորուեցաւ և կործանեցաւ: Ասորեստանի կայսրութեան ջնջմամբ երկու այլ կայսրութիւնք

թիւն ունեցած չէ, միայն զեղիս ու ցոփի իշխողի ներկայացուցիչն է: Այս անունն Ասուր Բանիրալի աղաւաղումն է, և որով ներկայացուած էն Ասորեստանի վերջին երեք զեղիս վեհապետներն:

կազմուեցան, Մարացն՝ որոյ բաժին ինկաւ Ասորեստան, Տիգրիսի ու Եփրատի ափունքն և Փոքր-Ասիան, և Բարելացւոցն՝ որոց ինկաւ Միջագետքն, Սուրիան, Պաղեստինն, և որք նոյն իսկ Եգիպտոսի վրայ իրաւունք ունենալ կարծեցին:

Կիաքսար իրեն բաժին ինկած երկիրներն հետզհետէ իր իշխանութեան տակն առաւ և միշտ յաջողութեամբ, և վերջապէս Ալիսի եզերքն հասնելով Լիւդէացւոց զիմագրութեան հանդիպեցաւ, վեց տարիներ իրարու հետ չափուելէ ետք՝ Արեգական խաւարում մը երկուստեք չարագուշակ համարուելով՝ հաշտութիւն կնքեցին: Ալիսն իրենց սահման դնելով, և ի նշան բարեկամութեան Լիւդիոյ թագաւորին աղջիկն Աղիաղդէս՝ Կիաքսար իր որուոյն՝ Աժդահակայ կնութեան առաւ (585): Յաջորդ տարին Կիաքսար մեռաւ:

Կիաքսար Լիւդիոյ արեելակողմի իր տիրած երկիրն կապաղովկիա անուանեց, ուր զտան և Քեթացիներն ու Արմէններու մնացորդներ:

Ուրարտեան և դրացի բոլոր Խալդեան երկիրներն Կիաքսարի իշխանութեան տակ մտան, և Պարոյր ի վարձ իւր ծառայու-

թեան ըստ Խորենացւոյն՝ Կիաքսարէն արքայական թագ ստացաւ, մնալով հարկատու։

Այլեւ ոչ սեպածև արձանազրութիւնը կան և ոչ Խալդեաններու մասին յիշատակութիւնը։ Արմէններն որք սկսած էին մուտք գտնել Խալդեաններու երկիրն բազմացած են անդ, հալածելով երկրին բնակիչներն, և իրենք անոնց մնացորդաց հետ խառնուելով կազմած են Հայ ցեղն՝ զոր տարք Արմէն անուան տակ կը ճանչնան։

Պարոյր հաւանականաբար Արմէն կամ Հայ ցեղէն իշխան մ'է՝ յաջորդ Խալդեան Խոքիասին, և կամ սա իշխելով կեղրոնական Հայաստանի, և Խոքիասի յաջորդներն (եթէ կան) Արաքսի հովտին։

Խորենացին Պարոյրի գործքն նկարագրելէ ետք, կ'ըսէ թէ՝ «այժմ անցից ի թիւ մերոց արանց, մանաւանդ թագաւորաց մինչ ցտէրութիւն Պարթևաց, քանզի ինձ այսոքիկ արք ի մերոյ թագաւորէն սիրելիք, որպէս քնիկը և իմոյ արեամառոք և հաւաստի հարազատք»։ Այս խօսքերէն կը հետեւի թէ Պարոյրի նախորդներն ըուն հայ ցեղէ, արիւնիկ չէին։ Այդպէս կը հասկնայ և պատմաբան Յովհաննէս կա-

թողիկոս, և կ'ըսէ թէ՝ Անուշաւանէն ետք  
չայցոս վրայ իշխողք նոյն ցեղի սերըն-  
դէն չէին, և վերջն Պարոյր Հայկայ զար-  
մէն՝ երկրի իշխանութիւնն ձեռք առաւ  
և այլն։ Խակ մենք կը սիրենք հաւատալ  
թէ՝ Պարոյրով բուն Արմէն ցեղին կ'անցնի  
երկրին իշխանութիւնն։

4. Արմենեան Հարստութիւնն. — Այլևս  
Ասորեստանեայն կամ Խալդեան արձանա-  
գրութիւնք չկան մեզ առաջնորդող, ուստի  
մեր պատմահօր Խորենացւոյ, օտար պատ-  
մագրաց, և Քաենոփոնի տուած տեղեկու-  
թեանց հետեւողութեամբ պիտի գծեմք հա-  
ւանական պատմութիւնն։

Պարոյրի յաջորդ Հրաչէի մը գոյու-  
թիւնն և սորա Նարուգողոնոսորի (Բա-  
րելոնի արքային) աջակցելով Երուսաղէմի  
գրաւումն (558) և իր յաջորդներն (Փառ-  
նաւազ, Պաճոյճ, Կոռնակ, ևայլն) կարելի  
չէ դրապէս ընդունիլ։ Աակայն հաւանա-  
կանաբար ունեցած եմք Երուանդ մը (Խոր.)  
հայր Տիգրանայ, ժամանակակից Կիար-  
սարի որդւոյն Աժդահակայ (584-549). և  
այս վերջնոյն յաջորդի Կիաքսար Բ.ի  
(Բաեն.) (549-536): Երուանդ ապստամ-

բեցաւ Աժդահակայ դէմ, և պաշարուելով  
յանձն առաւ հպատակութիւն, տարեկան  
50 տաղանդ տուրքի<sup>1</sup> վճարում, իր զօր-  
քով օգնել Աժդահակայ և ամրոց չշինել  
(Քսեն.):

Ըստ Խորենացւոյն Աժդահակ Տիգրա-  
նայ քոյլըն Տիգրանուհին կնութեան առաւ  
Արմէնիոյ տիրելու մտօք. սակայն ծրա-  
գիրն յայտնուեցաւ, Տիգրանուհի փախաւ  
եկաւ ի Հայս, և երկու թագաւորութեանց  
մէջ գժտութիւնն սկսաւ:

Կիաքսար Բ.ի օրով (549 - 536) Ե-  
րուանդ կրկին ապստամբեցաւ, ու բերդեր  
շինել տուաւ և կը մերժէր անոր աջակցիւ  
պատերազմաց մէջ (Քսենոփոն):

Կիաքսար Բ. իր զօրութեան անկումն  
տեսնելով իւր քեռորդին կիւրոսն<sup>2</sup> բերել  
տուաւ Պարսկաստանէն և զայն իւր բա-  
նակաց ընդհանուր սպարապետ կարգեց:  
Կիւրոս յաջողեցաւ հայոց օժանդակութիւնն  
ձեռք բերել՝ Լիւղէացւոց կրեսոսին դէմ  
պատերազմելու համար (546), սակայն

1. Բաբելոնական տաղանդն կ'արժէր 4830  
ֆր. այսինքն ընդ ամէնն 241.500 ֆր. էր տուրքն:

2. Իր Մանդանէ քրոջ և կամբիւս պարս-  
կին զաւակն:

Հայք Բարելոնի դէմ պատերազմելու համար մերժեցին աջակցիլ : Քսենոփոնի «Խրատք Կիւրոսի» գործոյն մէջ կը տեսնուի թէ՝ Հայք արդարև կարեոր տարր մ' են և կիւրոս վարպետութեամբ՝ Երուանդայ որդւոյն Տիգրանայ հետ իր ունեցած բարեկամութեան շնորհիւ, կը յաջողի Հայերն հաճեցնել : Վերջապէս Հայք կիւրոսի կ'աջակցին Բարելոնի գրաւման համար և կու տան 4000 ձիաւոր ու 20,000 հետեակ : Տիգրան կը հրամայէր ձիաւորաց՝ իսկ Եամրոս հետեակաց : Աստուածաշունչ գրոց մէջ յիշատակուած է Արարատայ, Մինւոյ և Ասքանազայ թագաւորութեանց (Եսայի ԽԵ. Երեմ. ԾԱ. 27) (իմա՞ Հայոց) կիւրոսի աջակցումն Բարելոնի գրաւման համար (538):

— Երուանդայ յաջորդած է իր որդին Տիգրան, զոր շատ կը զովէ Քսենոփոնն և զայն իմաստուն կ'անուանէ : Տիգրան ըստ Խորենացւոյ երկրին բարեկարգիչ մ'եղած է, մեծ զարկ տուած է երկրագործութեան և վաճառականութեան : Ախալ է Տիգրանակերտի շինութիւնն այս Տիգրանայ վերագրելն, սա Մեծին Տիգրանայ գործն է (Ատրաբոն):

Կիաքսար զառակ չունենալով՝ կիւրոս  
անոր յաջորդեց (536): Բատ ոմանց այս  
յաջորդութիւնն պատերազմաւ տեղի ունեցած  
է և նոյն իսկ ըստ Խորենացւոյն Տիգրան  
օժանդակած է կիւրոսի առ այս:  
Կիւրոսի յաջորդ կամրիւսի օրով (529–  
521) Հայոց մասին բան չեմք գիտեր:

Տիգրանայ զաւակն Վահագն (Խոր. )  
Մարաց ընկերակցութեամբ ազստամբեցաւ  
Դարեհ Ա.ի դէմ (521–485):

Դարեհ՝ Դատարշիշ անուն հայ զօրավարն զրկեց անոր դէմ (519), Վահագն երիցու յաղթեց Պարսից բանակին և սկըսաւ Բարելոնի վրայ քալել: Դարեհ Վահանումիզա անուն մի պարսիկ զօրավարի հրամանատարութեամբ՝ տւելի զօրաւոր բանակ մը զրկելով՝ երկու պատերազմներէ ետք հեռացուց զանոնք (518), զՀայաստան իր կայսրութեան մի նահանգն ըրաւ և տարեկան 300 տաղանդ արծաթի և 20,000 ձիու տուրք զրաւ:

1. Առաջինն ի Զուզա (Զօզան?) սահմանագլխի մօռ, երկրորդն ի Թեկրա (Թիլ), երրորդն յՈւլիամա:

2. Վերջին վճռական ճակատն տեղի ունեցած է յԱնտիզարա (?):

3. Դարեհի օրով Հայաստան Պարսից կայ-

Դարեհ՝ Հայոց ապստամբութիւններն զորս յիշատակեցինք՝ արձանագրել տը-  
ւած է ի Պիտիտոն<sup>1</sup>:

Վահագնի քաջազործութիւնք աստուա-  
ծացուցին զայն, և որ ոչ միայն Հայոցս այլ  
և Վրաց պաշտաման առարկայ եղաւ (Խոր.)։  
Դուցէ այս դիւցազնի բուն անունն վա-  
հագն չէր, այլ ապա իր քաջազործու-  
թեանց համար տրուեցաւ այս անունն իրը  
մականուն, որ այնչափ կը նմանի ա-  
ստական վերիդրականին կամ Վիտական  
Ազնիին կամ Վամ-Ազնիին՝ որ պատերազ-  
մի և յաղթութեանց ողին կը ներկայա-  
ցնէր։ Վահագնի մասին երգեր հիւսուեցան  
ու երգուեցան։

Դարեհ Վշտասպեայ երբ՝ Բարելոնն առ-  
նելէ ետք՝ Մարաց վրայ կ'երթար, Արա-

սերութեան 7րդ նահանգն կը կազմէր, ապա մի-  
նոյն վեհապետի և Քսերքսեսի օրով 11րդ նա-  
հանգն կը ձևացնէր. Հեռողութի օրով (Ե. դար)  
Փոքր Հայքն և Արածանիի աւազանն կը ներ-  
կայացնէին 13րդ նահանգն. իսկ Ուրարտեան և  
Ալորուտեանք 18րդ նահանգին մէջ կ'իյնային։  
Արտաքսերքսեսի օրով (406-358) Արմէնիան Պար-  
սից 13րդ զաւառն կը կազմէր և կը վճարէր՝  
400 տաղանդի և 30,000 ձիու տուրք։

1. Պաղտատի և Եկբատանի (Համատան) միջն  
ապառաժից վրայ։

խի անուն հայ մը իրը Նաբուգողոնոսոր Նաբունեղւոյ որդին Բարելոնի աթոռն կ'ել-նէ (513), ու Դարեհի կը զիմաղրէ, ու վերջապէս Վինտաքրա զօրավարի ձեռօք իր համախոներով կը բռնուի ու կը խա-չուի:

Դարեհի կը յաջորդէ Քսերքսէս (485-465), որ Հայաստանն իր լուծին տակ կը պահէ, և Վանայ քարաժայոից վրայ ե-ռալեզուեան (Պարսիկ, Մարական, և Բա-րելական) արձանագրութիւնք փորագրել տալով կը պատմէ իր փառքն:

Քսերքսէսի Յունաց զէմ մղած պատե-րազմին (483) Դարեհի Փեսայ Արտօքմէս Պարսիկ զօրապետին հրամանատարութեան տակ կը գտնուէր հայկական բանակն. ասոնք Փոխւզացւոց նման զինեալ էին, և կը կրէին կաշիէ հիւսուած զտակ, նեղ վա-հան, կարճ նիզակ, դաշոյն և արդն (ja-velot):

Կիւրոս կրտսերի ընդդէմ Ռւշեղն Ար-տաշէսի ապստամբութեան ատեն (401) Արմէնք հաւատարիմ մնացին Արտաշիսի:

Հաւանականաբար այս ատեններն Հա-յաստանի հիւսիսային արեելեան կողմէ Երասիսի և կուրի հովտաց միջև՝ կար և

ազգ, իշխաններով կառավարուող երկիր մը՝ որոյ վարիչներն ըլլալու են Խորենացւոյ տուած թագաւորաց շարքն Վահագնէն մինչև վան, և որը հաւանականաբար Պարսից հպատակ էին:

Քսենոփոնի Հայաստանէն անցից ատեն (401), Հայաստան կը բաժնուէր երկու մասանց, Արևելեանին կուսակալն էր Արոնդաս (Արտաքիասի փեսան), իսկ արևմտեանին Տրիբազ: Այս կուսակալներն զրեթէ ինքնիշխան թագաւորներ էին<sup>1</sup>: Արմէններն երկրին տէրն էին, Կորդուաց լեռներէն մինչ Կարնոյ Հիւսիսակողմն: Քսենոփոն Խալդիներու հանդիպեցաւ Անձովու մօտ:

Խորենացւոյ տուած արքայից շարքի վերջընթերն՝ Վան՝ ըստ մեր պատմագրաց նորոգած է Տուսպան, ու իր անուամբ վան<sup>2</sup> անուանած է զայն, իսկ վերջինն վահէ իր բանակաւն Դարեհ Կողոմանո-

1. Տրիբազ իր անունով դրամ կտրած է, Եփատայ վրայ առանձին պալատ շինած է, արծաթէ բաժակաւ ըմպելու իշխանութիւն ունէր, առանձին հացարար և տակառապետ ունէր՝ որք միայն արքայազանց յատուկ էին: —

2. Այս քաղաքի այդ անուանակոչումն շատ հին է, ինչպէս տեսանք:

սի օգնութեան գնաց Աղեքսանդրի դէմ, 7000 ձիաւորօք և 40,000 հետևակօք և անդ Արքելայի ճակատամարտին մէջ ինչ կաւ (331) և պարսկահպատակ Հայաստանն (հարաւ և արևմտեան մասն) Մակեղոնական կայսրութեան մի նահանգն եղաւ. իսկ Հայաստանի արևելեան հիւսիսային կողմն կուրի և Երասխի հովտից մէջ՝ ուր ազգազատ իշխանը կը տիրէին, շարունակեցին իրենց ազատութիւնն վայելել: Դժբաղդաբար անոնց մասին տեղեկութիւնը կը պակսին մեզ:

5. Մակեղոնա-Ակելեան իշխանապետութիւն. — Աղեքսանդր Հայաստանի վրայ Միհրան անուն պարսիկ մը (գուցէ հայ) կառավարիչ կը դնէ (330), սակայն իր մահէն վերջ (323) Հայաստանի հարաւամասն Փրատափեռնէս, իսկ արևմտեան մասն՝ Եկոսպոտմէոս յոյն իշխանին յանձնուեցաւ: Այս վերջինն չար էր և ժողովուրդն տժգոհ էր իրմէն, ուստի Հայք իրենց Արդուարու<sup>1</sup> իշխանին միջոցաւ զայն վոնտե-

1. Դիոդորոս զայն Հայոց թագաւոր կ'անուանէ, գուցէ հասկնալու է թագաւորազն իշխան, որոյ յաջորդած է՝ ըստ Զամշեանի՝ Հրանդ կամ Որոնդ:

ցին և տեղը դրին կապաղովկիոյ, թագաւոր Արփարաթ Բ. կ որդին Արփարաթ Գ. որ ի Հայս ապաստանեալ էր: Ապա հայք ունեցան Ազգ. իշխան մը Յուաթափառ կամ Հրահատ իրը կառավարիչ (317) որ զրեթէ ինընիշխան էր և հարկ մը միայն կը վճարէր: Սա Պոնտացւոց դէմ իր մըդած մի պատերազմին մէջ ինկաւ: Ասոր յաջորդեց Արդուարդ հայազգին: Խպոսի ճակատամարտէն ետք Մակեդոնական երկիրներն կրկին բաժնուեցան և Հայաստան Անկակեանց բաժին ինկաւ (312), Արդուարդ ապստամբեցաւ (301), սակայն Անկակիոս զայն զսպեց ու Հայաստանի կառավարիչ կարգեց Արտաւազդ հայ իշխանն (Ատրպատականի թագաւորն ?): Արտաւազդի մահից յետոյ (190) Հայաստան երկու կուսակալութեան բաժնուեցաւ, վերին և արևելեան մասն՝ Մեծ Հայքն՝ յանձնուեցաւ Արտաքսիաս (Արտաշէս) հայ իշխանին, իսկ արևմտեան և հարաւային մասն՝ այսինքն Ծոփաց աշխարհն և Բարձր Հայքն՝ Զարփաղրիսին (Զարեհ) կառավարչութեան յանձնուեցաւ:

Արտաքսիաս երկիրն ծաղկեցնող բարի իշխան մ' էր, ուստի և ժողովրդէն շատ

սիրուած, և որ Մեծն Անտիռքոսի Մագ-  
նիսիայի մօտ Հռովմայեցիներէն կրած պար-  
տութենէն օգտուելով՝ ինքզինքն Հռով-  
մէացւոց օժանդակութեամբ անձնիշխան  
թագաւոր հոչակեց (188) իրեն յանձնուած  
երկրին, նոյնն ըրաւ և Զարեհ:

Այս ատեններն Հռովմայեցւոց թշնամի  
կարքեղոնացի Աննիրադ նշանաւոր զօրա-  
վարն Անտիռքոսի պալատէն փախչելով՝  
Հայաստան ապաստանեցաւ, Արտաքսիաս  
սիրով ընդունեց զայն և անոր խորհրդով  
շինեց Արտաշատ քաղաքն Երասխայ վրայ  
(189) և զայն ըրաւ իւր մայրաքաղաքն<sup>1</sup>:

Արտաքսիաս դաշնակցեցաւ (180) Փոքր  
Ասիոյ փոքր իշխանութեանց (Պերգամա,  
Բիւթանիա, Գաղատիա, Կապաղովկիա,  
Պոնտոս) հետ: Զարիադրիսի սերունդն շա-  
րունակեց իշխել Ծոփաց և Բարձր հայոց  
վրայ մինչ Տիգրան Մեծ (80) (Ատրարոն):

Արտաքսիասի մահուամբ (161) իրեն յա-  
ջորդեց զաւակն Արտաւազդ: Բատ Խորե-  
նացւոյն սա շատ մեղկ էր, ուստի և ժո-  
ղովուրդն զոհ չմնալով և Սելևկեանց իշ-

1. Ատրարոն, Պլուտարք, Դիոդորոս Աիկիլիա-  
ցին:

իսանութիւնն ալ տկարացած ըլլալով՝ հայ  
նախարարաց հրաւիրանօք Պարթեք<sup>1</sup> տի-

1. Պարթեք ընդ մէջ Մարաստանի և Արեաց  
հաստատեալ՝ Արիական, և ըստ ոմանց Սկիւթա-  
կան ցեղ մ'էին, իրենց երկիրն կը համապատաս-  
խանէր այսօրուան Խորասանին: Պարթեք՝ Պարսիկ  
իշխանութեան տակ անցան, ապա Մակեդոնա-  
ցոց՝ և յետ Մեծին Աղեքսանդրի՝ Սելևկեանց:  
255ին (Ն. Փ.) ապստամբեցան, սակայն ապա  
գոպուելով՝ կրկին փորձեցին ու յաջողեցան 238ին  
և իրենց պետերէն մին Արշակ Ա. Դարեհն կամ  
Զարեհն )ի ցեղէն Դարեհն կողոմանոսի, հիմնեց  
Պարթե թագաւորութիւնն, զօրացան և յաւուրս  
Արշակ Զ.ի (Միհրդատ Ա.) Դիոդորոս Սիկիլիացոց  
ատեն մինչև Եփրատ հասցուցին իրենց իշխա-  
նութիւնն (160) տիրելով Մարաց, Պարսից, Բա-  
բելոնի, ևն. իրենց կայսրութիւնը Եփրատէ մինչ  
ցինդոս կը ձգուէր: Սակայն երկար չմնացին,  
143ի առեններն, Դեմետր Բ. Նիկատորի օրով  
եւ քաշուեցան ու այլևս Տիգրիսն շանցան, շնոր-  
հիւ Անտիոքոս Սիկետէսի ընդդիմութեան: Քրիս-  
տոսէ կէս դար առաջ սկսան չափուիլ Հռով-  
մայեցւոց հետ, նախ յաղթեցին, սակայն ապա  
յաղթուելով՝ տկարացան շարունակական պատե-  
րազմներով և վերջապէս Պարսից Սասանեան իշ-  
խանութեան հիմնադիր Արտաշրէն յաղթուելով  
(126) Պարթե հարստութիւնն վերջ գտաւ: Պար-  
թեք յունամոլ էին, յոյն լեզուն կը մշակէին,  
արքայք յունական տիտղոսներ կը կրէին. յոյն  
գաղութներն կը նպաստաւորէին, իբր քաղաքա-  
կըրթիչ տարր: Աղաւաղեալ Մազդէականութիւն  
մ'էր կրօննին, ըստ օրինակի Յունաց՝ աստուա-  
ծոց անդրիներ կը շինէին:

ըեցին Հայաստանի (160), և հիմնեցին Արշակունի հարստութիւնն , ու Արշակ Մեծի (Միհրդատ Ա. կամ Արշակ Զ. պատմչաց ) եղբայրն Վաղարշակն եղաւ Հայոց առաջին Արշակունի թագաւորն : Երբ Վաղարշակ մտաւ ի Հայս՝ Բազարատ Փարազեան նախարարն ընդ առաջ ելաւ ու անոր զլուխն թագ զրաւ և արքայական ու կեհուռ զահի վրայ նստեցուց զայն (Սերէոս) :

Ըստ նորագոյն ուսումնասիրութեանց Արտարսիասի զաւակն Արտաւազդ իշխած է 160—149, իր յաջորդն անձանոթ է մեզի : Ապա Հայոց զահուն վրայ կը տեսնեմք մի այլ Արտաւազդ (Artvadistus) (123—95 ?) որ քաջարի մ'եղած է ու պատերազմած է Պարթեաց Միհրդատ Մեծի<sup>1</sup> արքային չետ և շինած է Մարակերտն ի Մարաստան : Այս Արտաւազդի զաւակն

1. Պոմպէոս Տրագոսի (ժամանակակից Յուստինոսի) Միհրդատ Մեծն՝ ի պատմագրաց Միհրդատ Բ. (114—86) կը կարծուի, սակայն Հ. Յ. Աստուրեան (Բազմ. 1905 Փետր.) Տրագոս Պոմպէոսի մի շփոթ վկայութեան վրայ յինլով զայն Միհրդատ Ա. (174—138) կը կարծէ, ուրով և այդ պատերազմն Արտարսիասի որդւոյն Արտաւազդի կը վերագրէ :

եղած է Տիգրան Մեծ<sup>1</sup> որ Պարթևաց քով  
պատանդ<sup>2</sup> էր (Ատրաբոն, Յուստինոս)։ և  
անոնց 70 հովիտ տալով ազատեցաւ և  
Հայաստան գալով իր հայրենի երկրին  
տիրեց (95) ու ոչ միայն Պարթևաց տուած-  
ներն ետ առաւ, այլ և Ծոփաց ու Բարձր  
Հայոց թագաւոր Զարիազրիսի յաջորդ Ար-  
տաշէսն սպաննելով՝ անոր իշխած Հա-  
յաստանի այդ մասն իրենին միացուց,  
Փոքր Հայքի տիրեց և եղաւ համայն Հա-  
յաստանի վեհապետ (Ատրաբոն):

Ատրաբոն (50-30) և Պոլիբիոս (205-130)  
ժամանակակից պատմիչներն կը վկայեն  
թէ Մեծն Տիգրան Արտաքսիասի յա-

1. Ըստ Ապակիանոսի Տիգրան Մեծի հայրն ևս  
Տիգրան կ'անուանէր, ուստի կարելի է որ այս  
վերջին Արտաւազդի երկրորդ անունն ըլլայ Տի-  
գրան, և կամ ընդ մէջ Արտաւազդի և Տիգրա-  
նայ պարտիմք դնել մի այլ Տիգրան (հայր Տի-  
գրանայ Մեծի): Եթէ ըստ Հ. Յ. Աստուրեանի եր-  
կու Արտաւազդներն միացնեմք, և սորա ու Տի-  
գրան Մեծի միջև այս վերջնոյն հայր Տիգրան  
մը դնեմք, անծանօթ չմնար և շարքն կ'ամ-  
բողջանայ (Արտաքսիաս, Արտաւազդ, Տիգրան,  
Մեծն Տիգրան), սակայն սա ստուգութեան կը  
կարուի:

2. Գուցէ իր հօր մի պարտութեան հետևանքն  
էր և կամ բարեկամական դաշնակցութեան մը  
ապահովութեան համար:

ջորդներէն է ուստի և Հայկազն և ոչ  
Պարթև:

Ծնդ մէջ Արտաւազդ Բ.ի վախճանին  
(149) և Տիգրանի հօր Արտաշէսի (Ar-  
todistus) զահակալութեան (123) ըսան  
և վեց տարու միջոց մը կայ, որ գուցէ  
Արշակի մը իշխանութեան յատուկ է, զոր  
յիշատակած է Փիլոստրոս յոյն պատմիչն  
Բ. դարու, իր Դիանիոյ Ապողոնի վարուց  
մասին զրած գործին մէջ:

Ուստի ըստ այժմու պատմաբանից և  
մեզ Հայոց Արշակունի անուանեալ հարըս-  
տութիւնն հիմնուած է Արտաքսիասէ (189),  
կը հասնի մինչ Մեծ Տիգրան և կը տեէ  
մինչև Տիգրան Կրտսեր (Մեծն Տիգրանայ  
թռոնորդին) և իր քոյրն Երատոյ թագու-  
հին, այսինքն քրիստոնէական թուականի  
առաջին տարիներն: Ապա Հայք ընդ գեր-  
իշխանութեամբ Հռովմայեցւոց են և այ-  
լացեղ (հայ, հռովմայեցի, մար, պարթև,  
պոնտացի ևն.) թագաւորներ կ'ունենան.  
այս երկրորդ շրջանն կը տեէ մինչև Խո-  
րհնացւոյ Արտաշէս Բ. (Տիրիթ կամ Տըր-  
դատ) (53) որ Պարթևաց Վաղարշ թա-  
գաւորի եղբայրն էր, և յետ այնու Պար-  
թևաց Պահլաւ արքայական ցեղին կ'անց-

նի՝ որ կը տեէ մինչ ցվախճան Արշակունի հարստութեան (428): Ուստի և Խորենացւոյ Վաղարշակ, Արշակ, և Արտաշէս անուանց տակ պատմածներն իրական են, և կամ ըստ Գարագաշի՝ Արշակայ և Արտաշէսի վրայ զբածներն «ոչ այլ ինչ են եթէ ոչ պատմութիւնն արշաւանաց կիւրոսի և յաջորդաց նորա Գարեհի և Քսերքսեսի»: Արտաշէս աշխարհակալի առուամբ դրամ իսկ չկայ:

## ԳԼՈՒԽ Գ.

Նախափորձ պատմութեան քաղաքակրթութեան Հայոց մինչ ցԱրշակունի Հարստութիւնն.

Պատմական այն շրջանն զոր ուրուազբծեցինք՝ հինգ որոշ ժամանակամիջոցներու կը բաժնուի:

1. Նախնական ժամանակ. — Նախնական ժամանակն կ' երկարի ի սկզբանէ մինչև ԺԱ. դարն (ն. թ.), որով կը սկսի մեր ընագաւառի իրապէս պատմական շրջանն ինչպէս տեսանք: Այս ժամանակամիջոցին տեղական ժողովրդեան վրայ օտար

տարր ազդած ըլլալ չթուիր։ Երկրի կրօնն  
էր հաւանականաբար Բնապաշտուրին, և  
գուցէ անոր ամենէն միամիտ ձեն Տարրա-  
պաշտուրինն, որպէս այլ նախնական ժո-  
ղովրդոց մէջ<sup>1</sup>։ Զենք կարծեր որ այս  
շրջանի մէջ զրի և զրականութեան վրայ  
զաղափար ունեցած ըլլան բնիկը։ Երկիրն  
իր աշխարհազրական բաժանման հետե-  
ւանօք խել մը փոքր իշխանութեանց բաժ-  
նուած էր։

Գործիս Ա. տպագրութեան մէջ այս  
ժամանակամիջոցն մինչեւ ԺԶ. դար հա-  
մարած էինք, ընդունելով՝ ԺԶ. էն ԺԷ՝  
դարու մը Եզիպտական տիրապետութիւն,  
զի թուղմէս Գ. եզիպտացի աշխարհակա-  
լի ի շարս իր տիրապետած երկրաց յի-  
շատակած բմենենի երկիրն՝ Արմէնիան

1. Այս շրջանին մէջ պաշտաման առարկայ  
եղած է ի մէջ այլոց սօսիի ծառն, զոր կը յի-  
շատակէ խորենացին։ Ըստ մեր Պատմահօր՝ Ար-  
մենակ (Արգիստիս Ա.) Արմաւիրի մօտ տնկեց  
սօսիներու նուիրական մի անտառ, որոյ ծառե-  
րու՝ հողմից ազդեցութեան տակ՝ հանած ձայնե-  
րէն գուշակութիւններ կ'ընէին քուրմերն։ Այդ  
նուիրական անտառի ծօնեց Արայ իւր Անուշա-  
ւան որդին։ Տես առ այս « Հայոց հին կրօն-  
ներն» «Բանասէր», 1902 ի Փարիզ։

համարած էինք։ Ասկայն այժմ համոզուած եմք որ եթէ նոյն իսկ ըստ Լընորմանի և իր բազմաթիւ հետեղաց այս աշխարհն Լիբանանն իսկ չէ՝ ու Արմէնիաի համազօր է, այդ դարու Արմէնիան ի հիւսիսակողմին Սուրբոյ, Մալաթիոյ մատերն որոնելու է, ուր կընային գտնուիլ Արմէններն Եփրատն անցնելէ առաջ, և երբէք մեր բուն բնագաւառն ի Մէծ Հայք ուստի և եզիպտական տիրապետութիւնն շատ շատ 7<sup>րդ</sup> դարուն ի Հայս մուտք գըտնող եկ ժողովրդեան վրայ էր, և ոչ թէ մեր բուն բնագաւառի համայնքին։

**Մենք** Եզիպտական տիրապետութեան ժամանակամիջոց մը ընդունած էինք՝ բացատրելու համար այդ Ափրիկեան ազգի բաղաբակլթութեան ինչ ինչ հետքերն, ի մէջ որոց զլիսաւորն է տումարի նոյնութիւնն<sup>1</sup>, ամանորի միհնոյն օրն՝ Օգոստոս

1. Եզիպտացիք տարին 360 օր կը հաշուէին, 30 օրուան 12 ամիսներէ բաղկացեալ, ապա սկըսան 5 աւելեաց օրեր ալ ընդունիլ, սակայն զգալով թէ Աթեզակնային տարին  $\frac{1}{4}$  օր աւելի է՝ որով 4 տարին մէկ օր և 1460 ( $365 \times 4$ ) տարին մէկ տարի տարբերութիւն կ'ընէ, 365 օրերէ բաղկացեալ բաղաբային տարիէն զատ ընդունեցին և 365  $\frac{1}{4}$  օրուան զիտական ու կրօնա-

11/24ին՝ այսինքն աշնանային գիշերա-

կան տարի մը, և մինչդեռ քաղաքական տար-  
ւոյ սկզբնաւրութիւնն (ամանորն) չորս տա-  
րին մի օր յառաջ կ'երթար, Աստեղագիտական  
կրօնական տարին միշտ միևնոյն օրն Շնիկ ասո-  
ղի արեգակնային ելքի օրն կը սկսէր, այսինքն  
0գուստոս 11ին (հ. տ.), ու 1460 տարին մի ան-  
գամ գիտական ու քաղաքական տարիներու ա-  
մանորն՝ միևնոյն օրն կ'իյնային (0գոս. 11):  
Այս հանդիպումն տեղի ունեցած է Քրիստոսէ  
1322 տարի առաջ, յաւուրս 19րդ հարստութեան  
Մէնոֆրէսի, և հաւանականաբար անկէ առաջ  
2782ին և 4242ին և յետ Քրիստոսի 138ին,  
1598ին և ապա տեղի պիտի ունենայ 3058ին:  
Այս տօմարը դեռ կը գործածեն խպտիներն:

Հայք ալ ունէին մէկ տարուան համար 30 օ-  
րեայ 12 ամիս և 5 աւելեաց օրեր, ու երկու  
տօմար, մին հաստատուն և գիտական՝ սկսելով  
0գոստ. 11ին (հ. տ.) և միւսն շարժական, քա-  
ղաքական, որոց ամսագլուխն 1460 տարին մի  
անգամ հաստատուն տօմարի ամանորին կը հա-  
մապատասխանէ, ճիշտ նման Եգիպտականին:  
Այս երկու տօմարներու ամանորից հանդիպումն  
տեղի ունեցաւ 20 տարի առաջ 1888ին, անկէ  
առաջ 428ին և յաջորդ հանդիպումն տեղի պի-  
տի ունենայ 3348ին: Եգիպտացիք այս 1460 տա-  
րուան շրջանն Շնիկ աստղի կամ Աօրիական շրր-  
ջան կ' անուանէին իրենց պաշտպան զլիսաւոր  
աստղի անուամբ. իսկ Հայք իրենց նախահօր  
ձօնեալ Հայկ համաստեղութեան անուամբ Հայ-  
կայ շրջան կը կոչեն: Հայկն Շնիկի դրացի է, և  
սա Հայկայ երեք զլիսաւոր աստղերու հետ գրե-  
թէ միևնոյն գծին (միջօրէականին?) վրայ կը  
գտնուի:

հաւասարէն շուրջ մէկ ամիս առաջ տօ-  
նումն՝<sup>1</sup> և զրեթէմիենոյն եղանակաւ<sup>2</sup>:

Եգիպտացիք այս տոմարի հաստատութիւնն  
Ախորիւսի կը վերագրեն և Քրիստոսէ 4242 տա-  
րի առաջուրնէ սկսած, որով և շրջանագլուխ-  
ներն կ'ըլլան 4242, 2782, 1322, 138, 1598...  
իսկ Հայք իրենց նախահօր Հայկ նահապետի կը  
վերագրեն Քրիստոսէ 2492 տարի առաջ հաս-  
տատուած, որով և շրջանագլուխներն կ'ըլլան  
2492, 1032, 428, 1888...: Եթէ այս շրջանա-  
գլուխներն նոյն եղած ըլլային պիտի ընդու-  
նէինք դիւրութեամբ մեր Եգիպտացիներէ ընդ-  
օրինակութիւնն, սակայն տարբերելուն՝ կը հար-  
կադրուինք ընդունիլ միայն դրութեան հետևո-  
ղութիւնն:

1. Եգիպտացիք և Հայք իրենց ամանորն մի և  
նոյն օրն կը տօնէին (Օգոստ. 11/24ին) այսինքն  
գրեթէ մէկ ամիս առաջ աշնանային գիշերահա-  
ւասարէն՝ ինչպէս վերև յիշեցինք: Գուցէ ի սկըզ-  
բան կը համապատասխանէր աշնանային գիշե-  
րահաւասարին, սակայն ապա գիշերահաւասարի  
յառաջացումէն (տարին 50'էն մէկ դարու մէջ  
կ'ընէ մէկ օր) յառաջ եկած է այս շուրջ միամ-  
սնայ տարբերութիւնն (իբր 30 դարերու մէջ):

2. Եգիպտացիք ամանորին Նեղոսի հարսա-  
նիքն կամ յորդումն կը տօնէին և կը տօնեն:  
Հայք այդ առթիւ Զրմեղեղի յիշատակն ու ջուրն  
կը տօնէին, ու կը սկսէին Նաւասարդի խրախ-  
նանութեանց, իրարու վրայ ջուր սրսկելով ու  
աղաւնի թոցնելով ի յիշատակ Նոյի, ի մի բան  
Զուրն կը տօնէին ինչպէս Եգիպտացիք, և զոր  
ցարդ Հայք կը շարունակեն Վարդավառի տօ-  
նին առթիւ՝ որ քրիստոնէական տարագ առած

Արդարեւ զարմանալի է որ իրարմէ այս-  
շափ հեռի գտնուող երկու ազգերու տա-  
րեզրութեանց , ամանորի ու զայն տօ-  
նելու եղանակին մէջ այսչափ նմանութիւն  
գտնուի . աւելցուը ասոր վրայ և Հայոց  
մէջ Եգիպտացւոց նման կենդանապաշտու-  
թեան հետքերն , մեռելոց թաղման եղե-  
րամայրերու ընկերակցութիւնն , ազնուա-  
կանաց բարձրութեանց վրայ թաղումն՝  
որք կը յիշեցնեն Եգիպտացւոց բուրգերն ,  
և զարեջրի պատրաստութեան հմտութիւնն  
(Քսենեփոն) , որք կը ստիպեն հաւատալ  
այս երկու ազգերու քաղաքակրթութեան  
որ և է առնչութիւնն՝ զոր դժուար է բա-  
ցատրել մեզ :

Արդ՝ քանի որ Եգիպտացւոց մեր մայր  
հայրենեաց տիրապետութիւնն չեմք ըն-  
դունիր , ուստի այս ամենը բացատրելու  
համար կը ստիպուինք ընել հետեւեալ են-  
թաղրութիւններն :

Է իբր տօն Այլակերպութեան : Մեզ այնպէս կը  
թուի թէ՝ երկու ազգերն ալ ջրհեղեղի յիշատակն  
կը տօնեն , և իբենց այս տոմարի սկզբնաւորու-  
թեան թուականներն (Եգիպտացւոց համար 4242  
և Հայոց համար 2492) ըստ ազգերու ջրհեղեղի  
թուականներն են :

Ա. կամ թմէններն արդարեւ Արմէններն են՝ որք Եզիպտացւոց տարեգրութիւնն և այլ քաղաքակրթական հետքերն ըերին ի մեզ Քրիստոսէ 7 դար առաջ:

Բ. կամ Եզիպտական տումարն և այլ քաղաքակրթական հետքերն զոյութիւն ունէին ի Առուրիա՝ որ ենթակայ էր Եզիպտոսի, և անկէ անցած է ի Փոքր Ասիա և ի Հայս:

Գ. կամ, այս Եզիպտական քաղաքակրթութեան հետքերն տարբեր ժամանակներ և տարբեր ճամբայներով մտած են. զոր օրինակ զարեջրի պատրաստութիւնն, եղերամայրերով թազումն և այլն, Ասորեստանէն մտած կրնան ըլլալ, իսկ տոմարի զրութիւնն Քրիստոնէական թուականի Ե. դարուն միայն՝ երբ մեր նախնիք Աղեքսանդրիա կ'երթային ուսանողութեան, տեղացի քրիստոնեայներէն (Խպտիներէն) ուսան զայն, սակայն ամմանորի առթիւ ջուրի տօնն Հայոց մէջ շատ աւելի հին է, և ըստ մեզ ջրհեղեղի յիշատակն իլ ներկայացնէ, որ հաւանականարար Քաղդէացիներէն անցած է Եզիպտացւոց և մեզ:

2. Ասորեստանեայց ազդեցուքեամ ժա-

մանակ. — Այս ժամանակն կը սկսի ԺՈ. դարէն և կը տեէ մինչև Նինուէի կործանութեան, և կամ աւելի ճիշդ Արամէն ցեղի գալուստն (675°): Այս շուրջ օ դարու ժամանակամիջոցին Խալդիք սերտ առընչութիւն ունեցած են Ասորեստանեայց հետ, ինչպէս տեսանք, և անոնցմէ մեծապէս ազդուած են:

Յառաջ քան Թ. դարն կամ Արամէ, Ասորեստանեայց և Խալդեանց յարաբերութիւնք թոյլ էին, և միայն Նախրիի հարաւային մասի հետ էին առնչութիւնքն, որ ստէպ հարկատու և հպատակ էր Ասորեստանեայց, հակառակ իր պարբերական ապստամբութեանց: Արամէի հաստատած դաշնակցական միութեան առթիւ Ասորեստանեայք զրգութելով՝ բազմիցս արշաւեցին և ջանացին հնագանդեցնել իրենց լուծն արհամարհող Խալդեաններն՝ և վերջապէս քանդեցին Արամէի Ռւրարտեան հարըստութիւնն: Թէպէտ Լութիալրինի կամ Արգիստիսի հիմնած Բիանական իշխանութիւնն զրեթէ շուրջ դար մը (840-730) ազատ կը մնայ ու կ'ընդլայնի և Ասորեստանեայց տէրութեան կը հաւասարի, սակայն հայրենասէրն Ռւրսա իր ախոյեան

Արգոնի զինու զօրութեան առջև կ'ընկճի  
(714): — Իր յաջորդներն բարեկամ կը  
մնան Ասորեստանեայց, զի արևմուտքէն  
փոքր Ասիոյ ժողովուրդը՝ և հիւսիսէն  
Ակիւթական ցեղերն եռուզեռ վիճակի մէջ  
էին և վտանգ կը սպառնային, և վերջա-  
պէս Արմէններն նեղուելով իրենց դրա-  
ցի ժողովուրդներէն կու գան հաստատուիլ  
Խալդեանց երկիրն՝ ու նոր շրջան մը  
կը սկսի:

Ասորեստանեայք այս շրջանին ատեն  
զարգացեալ քաղաքակրթութիւն մ'ունէին,  
և որք իրենց կրօնիւ, լեզուաւ, գրակա-  
նութեամբ և արհեստներով մեծապէս ազ-  
դեցին Խալդեանց վրայ:

Կրօնն խոր ազգեցութիւն գործած կը  
թուի, զի ի Խալդիա կը հաստատեմք այս  
շրջանին մէջ զրեթէ Ասորեստանեայցինին  
նման աստուածութիւնք:

Ասորա-քաղդէական գերազոյն երրոր-  
դութեան Անու, Բերու, և Լա՛ որք Երկինք,  
Երկիր և Գիտութիւն կը ներկայացնէին՝  
միայն առաջինն ծանօթ էր Նախահայոց  
Խարդի անուան տակ՝ իրը Երկնի աս-  
տուածն. իսկ ասոնց յաջորդող բարձրա-  
զոյն երրորդութեան, Աին, Շամայն, և

Ուամանու որք Լուսնոյ, Արեգական և Մըթ-  
նոլորտի ու անոր մէջ տեղի ունեցած ե-  
րևոյթից աստուածութիւնը կը ներկայա-  
ցընէին, ասոնց երկու վերջիններն ծանօթ  
էին Խալդեանց՝ Արտինի և Տէփշրա անուանց  
տակ: Ի մի բան Ասորա-Քաղղէական զե-  
րագոյն և բարձրագոյն երկու երրորդու-  
թիւններով Խալդիք մի երրորդութիւն կազ-  
մած էին՝ Խարդի, Արտինի և Տէփշրա իրր  
Երկնի, Արեգական և Մթնոլորտի աստուա-  
ծութիւնը՝ որոց Ասորա-Քաղղէական Ա-  
նուի, Շամալի և Ուամանուի յատկութիւն-  
ներն կը վերագրէին:

Հաւանականարար Նախահայք, այս  
բարձրագոյն երրորդութեանց յաջորդող  
հինգ մոլորակաց պաշտպան հինգ աստուա-  
ծութեանց խումբն ալ ընդունած էին Ա-  
սորա-Քարելացւոց նման: Անոնք որոշա-  
պէս յայտնի չեն մեզ, սակայն անոնց-  
մէ միայն Մարդուկ կամ Մերոդակ՝ որ  
Լուսնթագի պաշտպանն էր՝ յարգուած ըլ-  
լալու է ի Խալդեանց՝ զի այս մոլորակի  
4 արբանեակներն<sup>1</sup> ներկայացնող չորս

1. Ուա ցոյց տայ թէ՝ Լուսնթագի արբանեակ-  
ներն յառաջ քան զկալիլէ (1610) ծանօթ էին  
Քաղղէացւոց և Ասորեստանեայց:

Հետևորդ շուներն՝ որք «կենդանացոցի շղիակաց» կ'անուանէին, հաւանականաբար մեր պատմագրաց Յարայէզներուն կը համապատասխանեն (Լանկլուա, Բասմաջեան):

Ասորեստանիայք այս գլխաւոր աստուածութիւններէ զատ՝ պաշտէին և շատ մը երկրորդական աստուածութիւններ, կիսաստուածներ, առանց հաշուելու բարի և չար ոգիններն:

Խալդեան արծանագրութեանց մէջ յիշատակեալ Ասւիս (Չուր)<sup>1</sup>, Այաս (Հող)<sup>2</sup>, Սըլառիտիս կամ Սըլառտի (Լուսին), Առառուտաս, Խառուալէնիս, Խոմասինիս, Բագրաբտում ևն աստուածութիւններն, և Շառիս կամ Ասորիս<sup>3</sup> զիցուհին հաւանականաբար Ասորա - Քաղդէական աստուածութեանց ներկայացուցիչներն են, որոց մասին դեռ ներելի չէ բան մ'ըսել: Ազարակա հրոյ աստուածն էր՝ որոյ նուի-

1. Զրոյ աստուածն է և Տէիշբաի մի այլ ձևն:

2. Համարժէք կը կարծուի Բիլուի:

3. Ասորիսն զուցէ Նինուէացւոց Խթարն է (Ուշյո), ներկայացուցիչ Արուսեակի, բնութեան և սիրոյ, որով և մոլորակաց ներկայացուցիչ հինգ աստուածութեանց խումբէն մին:

բուէին մէկ եզ և երկու ոչխար, Ռւաս կամ Հուաս՝ հողմոց, Տուրանի՝ լերանց (Հ. Անտալճեան): Բաինք արդէն թէ՝ Խապուփինիսի մի արձանագրութեան մէջ 46 աստուածութիւնք յիշուած են:

Նախահայք ալ ունէին անշուշտ կիսաստուածութիւններ և հաւատային բարի և չար ոգիներու, որոց յիշատակութիւնն կը տեսնեմք նոյն խակ քրիստոնէական դարերու մէջ:

Խալզիս Աստուածն պահանջէր 70 եզի և 34 ոչխարաց զոհ: Յաղթութեանց աւարներէն աստուածոց և մանաւանդ Խալզիի բաժին կը հանէին: Արգիստիս Ա. Մաննացւոց յաղթելով՝ աւարի <sup>1/6</sup>ն Խալզիի նուիրեց:

Հին ատեններն աստուածութեանց քաղաքներ կը նուիրէին, ոմանք Շամիրամակերտ անունն վանայ՝ Շահ-Միհր-կերտ կը ստուգաբաննեն և արեգական ծօնուած քաղաք մը կը կարծեն, զուցէ դա Խալզեան լեզուաւ մի այլ բառի թարգմանութիւնն է՝ արիական բարբառով:

Վանայ հարաւակողման Ռստան քաղաքն Լուսնի նուիրուած էր:

Խապուտան ծովի մօտակայ Արտէմիս

բաղարն՝ որոյ տիրեց Մէնուաշ՝ Արեգա-  
կան նուիրեալ էր:

Այտինի, Այտէմիս, Արեգակ, Արե, Ար-  
փի բառերու մէջ Այ արմատն կայ որ  
զուցէ Աստուած ըսել է, ուստի և Արեգ-  
ակն Աստուծոյ մէկ աչքն կը նշանակէ:  
Այսմ կամ Արամէ, զուցէ Աստուածատուր  
ըսել է, նոյն արմատն կը կրեն և Արմե-  
նակ, Արմայիս, Հարմա, Արտաւազդ, Ար-  
շաւիր, Արտաշէս:

Արեգական նուիրուած էր Արեգ ամիսն  
և Լուսնի՝ Մանեկանն:

Այսչափ դարաւոր շփում ունեցող ազ-  
գեր՝ բնականաբար իրարմէ փոխաղարձա-  
բար բառեր կ'որդեզրեն, և եթէ մեզ ծա-  
նօթ ըլլար նախահայոց բարբառն՝ ան-  
շուշտ անոնց մէջ ասորեստանեան բառե-  
րու ստուար թիւ մը պիտի գտնէինք, նոյն  
իսկ մեր այժմու լեզուն, որ առանց խնա-  
մութեան չէ նախահայոց բարբառին հետ՝  
իր մէջ ունենալու է կարգ մը ասորեստա-  
նեայն բառեր զորս ապազայ բանասիրու-  
թիւնն երեան կրնայ հանել: Յիշատակեմք  
առ այժմ Հիւրշմանի և այլոց տուած մի  
բանի բառերն. ինչպէս կոսկու=կնիք,  
զիւ = զուր, կամակհու = կմախը,

sakan = իշխան . pataru = պատառել :  
իբր քերականական փոխառութիւն կամ  
նմանութիւն կրնանք ըսել թէ՝ Նախա-  
հայք Ասորեստանեաց լեզուի ուղղակա-  
նի , հայցականի և յոզնակիի մասնիկներն  
կը գործածէին :

Նախահայք նախ քան Գրդ դարն որևէ  
զիր և զրականութիւն ունեցած ըլլալ չեն  
թուիր , այդ դարուն իրենց դրացի զար-  
գացեալ ազգին՝ Ասորեստանեայց սեպածե  
զրերն<sup>1</sup> (որք աւելի սեպածե զրերու խըմ-

1. Մարդիկ նախ պատկերներով կը յայտնէին  
իրենց զաղափարներն , այս եղած է կեդրոնական  
Ամերիկայի վաղեմի քաղաքակիրթ ժողովրդոց  
զրութեան եղանակն , այդ դրութեամբ ամբողջ  
պատմութիւններ թողած են Մեքսիկացիք : Իո-  
րա մի տեսակն կրնայ համարուիլ հին Եգիպ-  
տացւոց զաղափարանիշերով զրականութիւնն :  
Ասորաբելական ժողովուրդք որդեզրեցին այդ  
զրելակերպն , և աւելի զործնական ձև մը տա-  
լով անոր՝ զծերով կը ներկայացնէին զաղա-  
փարանիշերու և խորհրդանիշերու շրջանակներն  
(նախնական վիճակ) , որոյ յաջորդեց կրկին մի-  
և նոյն ժողովրդեան մէջ այդ զծերուն զամի ձև  
տալով զրութիւնն՝ որ բուն սեպածե զրութիւնն  
կը ներկայացնէ : Այս սեպախումբերու մէջ դեռ  
կը տեսնուին պատկերի ձևեր և զաղափարանիշեր :

Այս զրութեան մէջ կայ 400 տառեր կամ  
վանկեր՝ որոց ոմանք մի քանի տեսակ կը կար-  
դացուին . ասոնցմէ զուրս են զաղափարանիշերն :

բութեր էին և բառեր ու գաղափարներ կը ներկայացնէին՝ առին, և ապա զայնս իրենց լեզուին յարմարցուցին։

Ասորեստանեայց վեհապետք՝ իրենց պալատանց պատերուն և երկրի ու տիրած աշխարհաց ապառաժից վրայ կ' արձանազրէին այս սեպաձե զրերով՝ իրենց զործերն ու յաղթութիւններն։ Ի նախահայց թագաւորաց Սարիդուրիս Ա. սկսաւ իր զործոց պատմութիւնն զրոշմել Բիշնայի ապառաժից վրայ՝ միւնոյն զրերով և լեզուաւ<sup>1</sup>։ Իր յաջորդին՝ Իշպուխնիսի օրով՝ այդ սեպաձե զրերն իրենց լեզուի յարմարցուցին և ունեցան սեպաձե զրերով ուրոյն զրականութիւն մը, փոխ առնելով սակայն Ասորեստանեայց գաղափարանիշերն<sup>2</sup>, խորհրդանիշերն, անիծից ձեզարսկականն ունի միայն 33 նշանագրեր՝ որք ուսուկան են (այսինքն այբուբենի հնչման նման) և ոչ թէ՝ վանկային։

1. Աս ապացոյց մը կրնայ համարուիլ Ասորեստանեայց լեզուի ու զրերու՝ եթէ ոչ ժողովրդեան ընդհանրութեան՝ գոնէ մասնաւորաց (զարգացելոց) կողմանէ հասկանալիութեան, իբրի ժամանակի քաղաքակրթութեան լեզուն, ապա թէ ոչ աննպատակ եղած պիտի ըլլային այդ արձանագրութիւնք։

2. Զոր օրինակ Աստուած, որդի, թագաւոր, ուրուագիծ

ւերն, ևն։ Այսօր Հայաստանի՝ նու մանաւանդ վանայ շրջականներն, հարաւայիններին ևրկիրներն և Երասմիի ու Կուրի հոգիուններն լի են այս արձանազրութիւններով։ Այս սեպածե զրերով զրականութիւնն կը հասնի մինչ Ակիւթական արշաւանքն ու կիաբսար, ուստի և այս զրականութիւնն ի մեզ ճիշտ երկու դարու (835 - 635) կեանք ունեցած է։

Եռյն ատեններն վերջ գտած են և Ասորեստաննեայց լեզուի սեպածե արձանազրութիւնք. երկու դարու աւելի կեանք ունեցած են Բաբելականք և Շոշականք, սակայն Պարսիկք, որ այս վանկային և զաղափարանշային դրութիւնն պարզելով տառական արժէք տուած էին անոնց՝ զործածեցին մինչ ցըրիստոնէութեան Ա, դարն, յորժամ Փիւնիկ տառերն վանեցին զայնս և անոնց յաջորդեցին, ուստի և սեպածե զրութիւնն մոոցուեցաւ։ Գիտունք յաջողեցան Պարսից սեպածե արձանազրութիւններն կարդալ 19<sup>րդ</sup> դարուն սկիզբն, սակայն կէս դար ետք միայն յաջողեցան

մարդ, ոռւն ըսելու համար Ասորեստաննեայց նման նշաններ կը գործածէին։

Ասորեստանեայց, Բարելտստանի, Շոշաստանի, և Մարտստանի արձանագրութիւններն լուծել. իսկ Խալդեաններն 1880է ի վեր միայն կը կարգան։ Էկզուն ան-

1. Ի վերջ կոյս ԺԹ. ղարու մը քանի հնասէր զիտունք իրենց ուշն կը դարձնէին սեպաճե զրով արձանագրութեանց վրայ, և քանի մը անշաջող փորձերէ եւոք՝ Կոօթրֆէնդ 1802ին յաջողեցաւ ճանաչել Պարսիկ սեպաճե զրերու այբենարանն, զոր կատարելազործեց Խօժէն Պիւռնութ ֆրանսացին 1836ին, և քանի մը ուարի վերջ Հանուի Ծաւլինսըն անգլիացին Աքեմաննեան արձանագրութեանց ընթերցման ամէն նրբութիւններուն ծանօթ էր։ ‘Նինուէի աւերակաց’ ի ձեռն Պօթա ֆրանսացւոյն՝ զիւռն (1846), Գօյուննուզի և Խօրսապատի պեղութներն և յաջորդ տարիներու Աէյարդ անգղիացւոյն Նէմրուզի բըլրին վրայ Գալագ քաղաքի աւերակաց զիւռն, և Գօյուննուզի աւերակաց պեղման շարունակութիւնն շատ մը արձանագրութիւններ երեան հանեցին, որոց ընթերցման իրը բանալի ծառայեց Եռալեզունան (Պարսիկ, Բարելական, և Շոշական) արձանագրութիւն մը, և այսպէս քիչ տարիէն կարգացուեցան բոլոր ծանօթ Բարելական, Ասորեստաննեան, Շոշական ու Մարական արձանագրութիւններն՝ որոց քերականութիւնն ու բառարանն իսկ պատրաստուեցան։

Իսկ զալով հայկականաց՝ զորս խալդեանի և կամ Վանեան կ'անուանեն՝ դրա զարուս սկիզբն սկսան հրաւիրել զիւռնոց ուշն. Ֆրանսական կառավարութիւնն 1828ին իւր ծախիւք Շուլց զերմանացին յղած է ընդօրինակել զանոնք, սա ի

հասկնալի է, Միջազնաց հետիսային կողմանց լեզուներու հետ խնամութիւն ու-

ձուլամերկ՝ քրդաց կողմանէ սպաննուելով՝ իր գործն կիսաւ մնաց, և 1840ին միայն իր ընդօրինակութիւններն ձեռք անցուելով հրատարակուեցան։ Շուլցէ վերջ ընդօրինակութեան գրլիաւոր աշխատողք եղած են, Մեօրոպ եպիսկոպոս Ամբատեան, որ 1862էն ի վեր կը հրատարակէ «Արարատ» հանդէսին մէջ իր գուած արձանագրութիւններն Սիմօնիս և Հիգէռնա ֆրանսացիք՝ որք մինչ իրենց օրերն (1893) ծանօթ 68 արձանագրութեանց վրայ ուելցուցին 30 նորեր. Ա. Պէլկ գերմանացին (1892), և Նիկոլսկի և Վանսկի ոռուսերն (1893-4) իրենց ճանապարհորդութեամբ կարեւոր արձանագրութիւններ հաւաքեցին։ Այս վերջնոց արձանագրութիւններն բաղգաւուելու գացած են ապա Լէման և Բասմաճեան։

Ընթերցման առաջին յաջող փորձն ըրաւ Առանիսլար (1880), որոյ հետևելով կատարելագործեց այդ գրութիւնն Աէյս (1881), մեծապէս նպաստեցին նաև Գ. Հ. Միւլէր (1888), և ի մերայնոց՝ Տիար Բասմաջեան ի Փարիզ և Հայր Աննուալճեան ի Հռովմ։ Առ այս նպաստած են նաև Լընորման, Հինքս, Լէման, Ռոբերդ, Լայարդ և այլք։

Ուրարտերէնով և մի այլ ծանօթ լեզուով արձանագրութիւններ մեծապէս պիտի նպաստեն ընթերցման և հասկացողութեան, բայց միայն 1895ին երկլեզուեան (Ուրարտերէն և Ասորեստաներէն) արձանագրութիւն մը գընուած է, սակայն շատ համառու ըլլալուն մնձ ծառայութիւն մը շմառոյց։

նենալ կը թուի, և սակայն կը կռահուի՝ շնորհիւ յԱսորեստանեայց փոխ առնուած զաղափարանիշերու, անիծից ձեւերու, և մի քանի խալդեան ծանօթ բառերու՝ որոց ցուցակն հարստանալու վրայ է:

Գալով խալդեան սեպածև զրերով արձանագրութեան լեզուին՝ ըսինք արդէն թէ՝ դեռ խնդրոյ տակ է. ոմանք (Հինքս, Մորդման, Հիսարլեան) հին հայերէն կը համարին, այլք (Սանտալճեան) բառերու մեծամասնութիւնն միայն հայերէն կը կարծեն և միւսներն զրացի լեզուաց յատուկ. մի քանի զիտուններ (Լընորման, Սէյս) վրացերէնի մերձաւոր կ'ենթազրեն, կան ալ որ (Գալուստ Տէր Մկրտիչեան) Ուտերէնի մօտ կը գտնեն և կամ անծանօթ լեզու մը կը համարին (Կիւար):

Խալդեան արձանագրութեանց մէջ ներկայիս շատ մը աշխարհագրական անուններու ցանկն տուինք արդէն (Էջ 7): Յատուկ անուններէ Մենուաշի՝ Մանաւազ, Արգիստիսի՝ Արագած, և Արամէի՝ Արամը Ալուն կասկած չունիմք:

Տիար Բասմաջեան 1902ին «Բանասէր»ին մէջ հրատարակեց հայ նախարարութեանց լիակատար ցանկն՝ որոց մի

մասն յաջողած էր գտնել սեպածեւ արձաւ նազրութեանց մէջ:

Խալդեանք էին բարձրահասակ, հուժկու, աշխատասէր, բաջամարտիկ և յանդուզն ի պատերազմի: Ժողովուրդն էր երկրագործ և կենդանաբոյծ: Գիտէին լաւ մշակել հողն՝ և առատ հունձքեր յառաջ բերել. հմուտ էին ողողման օրինաց և ջրմուղիներու միջոցաւ հեռուներէն ջուր բերելու արուեստին. առ այս ապացոյց հն Արտամէտի, Բերկրիփ, Արծուաբերդի, Մանազկերտի և Խոտորջուրի ջրմուղիներն: Խաշնաբած էին. ամառն իրենց հոտերով մարգերն կը ըրջէին, լաւ ձիեր ու էշեր ալ կը բուծանէին: Ասորեստանեայք միշտ ձիու և էշի տուրք կը զնէին Խալդեանց վրայ:

‘Եախսահայք’ Ասորեստանեայց նման՝ կը ճանաչէին մետաղներն, անոնցմով գէնքեր, զարդեր, բաժակներ ու արձաններ կը պատրաստէին, զորս ճարպիկօրէն կը նկարէին. գիտէին կերպասներ հիւսել:

‘Քաղաքներն ամուր տեղեր և կամ լեռանց բարձրերն կը հաստատէին: Քաղաքներն փոքր էին և երկայն բառանկիւնի ձեռվ, պարխսպներն առանց շաղախի՛ բա-

ըերն կարգաւ ու արուեստիւ զետեղմամբ հիւսուած էին, քառանկիւն աշտարակներ կը կրէին և տկարագոյն մասանց առջև պատնէշներ (braie) կը շինէին:

Հաւանականարար հմուտ էին լծակ, ճախարակ և զլան զործածել ի պէտու շինութեանց: Քարաժայոից մէջ սենեակներ կը փորէին՝ որք ըստ ոմանց արքայից զանձարաններ կամ ապաստարաններ էին և ըստ այլոց զերեզմաններ: Ճարտարապետութեան և քանդակագործութեան մասին շատ ետ մնացած ըլլալ կը թուին՝ իրենց դրացի Ասորեստաննեայց բաղդատմամբ:

Տուներն քառանկիւնի էին, և քարէ կամ աղիւսէ պատերով շրջապատուած, վերն երդիր մ'ունէին ընդհանրապէս տափարակ, մերթ շեղ:

Արքայական պալատներն մեծ էին, ճակատն սիւներու շարք մը կը կրէր, և զարդարուած էր մետաղեայ նկարուն վահաններով ու սկուտեղներով: Արահներու ներքին երեսներն արձանազրութիւն կրող քարերով պատեալ էին: Տաճարներն արտաքուստ աւելի կանոնաւոր կ'երևէին, որմերն աւելի արուեստիւ հիւսուած էին,

գաւիթն լիքն էր պղինձեայ արծաններով։ Անդ կը զտնուէին խորաններ, նուիրաբերութեան քարեր, մարդոց ու կենդանեաց կուռքեր։

Յ. Արմեներու ի Մհջ Հայս մուտքի ու անոնց ազդեցուրիւնն. — Փոխօգական Արմէն ցեղի մուտքն 675ի ատեններն տեղի ունեցած համարելով՝ անոնց ազդեցութիւնն մինչ 610 թուականն պիտի քննեմք աստղի այն ատեն Մար-Պարսկակական իշխանութեան տակ մտած ըլլալով մեր ընազաւոն՝ անոնց քաղաքակրթութեան ազդեցութիւնն սկսած է։ Վերջ կոյս այս շրջանի տեղի ունեցած Ակիւթացւոց տիրապետութիւնն նկատի չպիտի առնեմք, զի ինչպէս տեսանք, սոքա հեղեղի մը պէս եկան՝ ու բանի մը տարիէն զացին, հաւանականաբար առանց մեծ ազդեցութիւն ներգործելու, և եթէ անոնցմէ երկրին մէջ մնացողներ եղան՝ որպէս հաւանական է՝ անոնք ալ անշուշտ համակերպեցան ու ընդունեցին երկրին քաղաքակրթութիւնն՝ քան թէ իրենցն անոնց տալ փորձեցին։

Գալով Արևմտից եկող Արմէններուն, սոքա մեծ յեղափոխութիւն մը յառաջ

չ'ըերին, զի մուտքերնին հանդարտ էր և  
տեղական իշխանութիւնն արդէն տկարա-  
ցած ըլլալով մեծ ընդդիմութիւն չյարոյց ւ

Երիմինա չունի ո՞ր և է արձանագրու-  
թիւն, զի չունի պատմելու արժանի գործ:  
Յաջորդներն Աւրսա Գ. և Ասրիղուրիս Գ.  
երկրի բարեկարգութիւնն հաստատել կը  
ճգնին, և զգալով տկարութիւննին՝ ի-  
րենց երրեմնի ախոյեան Ասորեստանեայց  
արքայից դեսպաններ ու նուէրներ զրկե-  
լով՝ կը դաշնակցին, կը բարեկամանան  
և անոնց օժանդակութեամբ կ'երազեն զօ-  
րացնել իրենց իշխանութիւնն. այլ ի զուր,  
զի Ասորեստանեայք ևս տկարացած էին.  
ուստի և այս ճիգերն ի դերև ելան: Հուսկ  
ուրեմն Ակիւթական հեղեղն հասաւ՝ Խալ-  
զեան Իրքիասի օրով, որ արդէն Ե-  
րասխի ափունքն ամփոփուած էր, և այդ  
իշխանութիւնն բարձաւ ու ապա Մարաց  
լուծին տակ մտաւ այդ երկիրն, ունենա-  
լով իրեն ուրոյն կառավարիչ իշխաններն՝  
որոց առաջինն Խորենացւոյ Պարոյըն կը  
թուի, և հաւանականարար Արմէն ցեղէն:

Ալորոտեաններէ շատեր՝ անշուշտ նե-  
ղուելով յարեմտից եկող նորեկ տարրէն՝  
սկսան դէալ ի հիւսիս ելնել ու կովկասի

լեռնաշղթային ամրութեանց ապաւինիլ .  
սակայն ժողովրդեան մեծ մասն մնաց իր  
բնագաւառին մէջ և խառնուեցաւ եկ ժո-  
ղովրդեան հետ :

Արմէններու զալուստէն վերջ իսկ՝ Նա-  
խահայ իշխանք շարունակեցին իրենց  
ազգային սեպաձե զրերով արձանագրու-  
թիւններն , ինչպէս Իրքիաս , սակայն ա-  
պա այդ իշխանութեան բարձմամբ լքուե-  
ցան . հաւանականաբար սկսան գործածել  
Արմէններու Փոխօգական տագերն , սերեալ՝  
ի Փիւնիկականէ :

Մեր այս կարծիքն հաստատող զօրեղ  
ապացոյցներ՝ այսինքն զրական մնացորդ-  
ներ՝ չունիմք ի ձեռին , սակայն տրամա-  
րանութիւնն կը ստիպէ զմեզ հաւատալ  
նորա զոյութեան , զի հնար չէ որ այն-  
չափ վաղիւ զրականութիւն ունեցող մի  
ազգութիւն՝ յանկարծ դազրի ուրոյն զիր  
և դարութիւն ունենալէ , մինչդեռ իր  
զրացի անզիր ազգեր իսկ մեծ ընդունե-  
լութիւն կ'ընէին Փիւնիկ ծագմամբ այրու-  
բենից և այնու զրականութեան կը սկսէին :

Այս զրերն ապրած են և յաջորդ շրր-  
ջանին . արդարե Քրիստոսէ 4 դար առաջ՝  
Արևմտեան Հայոց վրայ իշխող Տրիրազ

կառավարչին դրամներն՝ այս Փիւնիկ Փոխական գրերն կը կրեն:

Այս տառերն եթէ ոչ ի ժողովրդեան՝ զո՞նէ ի մեծեանս ի զործածութեան էին: Արշակունի հարստութեան առաջին շրջանին ալ հաւանականաբար կը զործածուէին այս տառերն: Բատ Բ., զարու յոյն պատմիչ Փիլոսարատոսի՝ Արշակ թագաւորն Հայոց (հաւանականաբար նախորդն Մեծին Տիգրանի հօր) ինձ մը բռնելով՝ զայն Նիւսիա Աստուծոյն նուիրեց և կենդանայն պարանոցն անցնել տալով ոսկի մանեակ մը՝ վրան գրեց հայ տառերով՝ «Արշակ թագաւորն Հայոց՝ Աստուծոյն Նիւսիայ»: Այդ յոյն պատմիչի հայ տառեր անուանածն՝ հաւանականաբար այս փոխական գրերն էին:

Ե, զարու հայ պատմիչը Դանիելեան դրերու ի ձեռն Մեսրոպայ զիւտի մասին խօսելով կ'ըսեն թէ՝ դոքա նոր չեն, այլ երիմնի ի կիր արկեալ և բարձի բողի եղած գրեր (Լորիւն, Խորենացի, Փարակեցի), և որը անշուշտ այս փոխական գրերն կ'ակնարկեն:

Ազգային պատմիչը այս հինաւուրց գրերն Դանիելեան տառեր կ'անուանեն, զի

ի սկիզբն Ե. դարու Դանիէլ անուն մի  
եպիսկոպոսի քով գտաւ Մեսրոպ<sup>1</sup>:

Այս զրերութիւն հաւանականաբար Փիւ-  
նիկ զրոց քանակաւ 22էր՝ և բնականաբար  
ներկայ այրութենի մէջ մօտաւորագոյն  
հնչում ունեցող զրերն որպէս՝ ը, ո, գ,  
կ, չ, ջ, ճ, ևն. մէկ զրով միայն ներ-  
կայացեալ էին, և կարելի է խազերով ու  
պայմանական նշաններով, միևնոյն զրե-  
րու աւելի նուրը կամ խիստ արժէր տա-  
լով՝ կը բաւականանային, զորս Մեսրոպ  
երկու տարի գործածելէ ետք կատարելա-  
գործեց զրացի ազգերէ զրեր առնելով:

Հաւանականաբար այս զրերն գործա-  
ծուեցան մինչև Մակեդոնական տիրապե-  
տութիւնն՝ յորժամ յոյն զրերն մուտ զր-  
տան ի մեզ, և միայն յազգային մեհեանն  
կը գործածուէին այս հինաւուրց տառերն՝  
որք ասլա ի սկիզբն Պ. դարու բնաջինն  
եղան ի ձեռն Գրիգոր Լուսաւորչի:

4. Մար-Պարսիկ ազգեցուրեան ժամա-  
նակ. — Յետ Նինուէի կործանման (608).

1. Տե՛ս «Եղագումն հայ տառից» Տօթ. Տա-  
ղաւարեան, Վիէննա, 1895:

կիաքսար կը տիրէ Հայոց, և ի ձեռն Պա-  
րոյք իշխանին կը կառավարէ զայնս :  
կիաքսարի յաջորդաց օրով Հայք քանիցս  
ապստամբութեան փորձեր կ'ընեն և վեր-  
ջապէս կիւրոսի լուծին տակ կը մտնեն :  
վահագնի ապստամբութեան փորձերն յա-  
ջող ելք չեն ունենար և Հայք Պարսիկ իշ-  
խանապետութեան տակ կը մնան մինչեւ Ա-  
ղեքսանդր Մակեդոնացին (331):

Մար – Պարսիկ տիրապետութեան այս  
երեք դարերն ունեցած են բաւական խոր  
ազգեցութիւն : Մարք և Պարսիկը համա-  
ցեղ են ծննդեամբ, երկուքն աւ Արիա-  
կան, որք և ապա կը կին իրարու հետ  
խառնուեցան և միենոյն քաղաքակրթու-  
թիւնն ունէին :

Պարսիկը՝ ինչպէս առիթ ունեցանք ըսե-  
լու՝ յաւուրս Պարեհ Վշտասպեանի Ասո-  
րաբարելացւոց զրութիւնն առին, ու այդ  
սեպախմբերու ոմանց տառական արժէք  
տալով այրութենարան մ' ունեցան, ու  
այդ զրերով զրականութիւնն մը մշակեցին,  
որ տեսց մինչեւ Աղեքսանդրի տիրապետու-  
թիւնն . թէպէտ Արշակունի Պարթեք կը  
դորձածեն զայնս մինչ Քրիստոսի Ա. դարն՝  
իրենց երկրին մէջ (Պարթեաստան):

Այս այրքենական սեպածե զրերով  
Քսերքսէս՝ վանայ քարաժայոին վրայ զրոշ-  
մել տուած է եռալեզուեան (Պարսիկ,  
Մար և Բարելական) արձանագրութեան  
պարսկերէնի մասն, սակայն հայ լեզուի  
համար զործածուած ըլլալու ապացոյցն  
չունիմք ց'արդ:

Տիար Բասմաջեան կը կարծէ թէ հայ  
այրութենն՝ այդ պարսիկ սեպածե զրերէն  
սերած է<sup>1.</sup> մենք փոխւգական տառերէն  
յառաջ եկած կ'ենթադրեմք որպէս առիթ  
ունեցանք ըսելու:

Բայս Քսենոփոնի՝ իր ժամանակն (401)  
պարսիկ լեզուն շատ ընդհանրացած էր ի  
Հայս և զրեթէ ամեն որ կը հասկնար:

Այս ատենաներն արդէն բանաստեղծու-  
թիւնն զարգացեալ էր ի Պարսիկս, որոց  
ապացոյց են Շահնամեներն, և որ մեծա-  
պէս ազգած է մեր նախահայրց վրայ:

Պարսից կրօնն նախ պարզ էր: Երկնից  
կամարն կը պաշտէին իրը զերագոյն Աս-

1. Տես Բասմաջեան Ծ/17 Մայիս 1880ին առ  
Փրիտրիխ Միւլլէր մնձանուն լեզուազէտ և ուսու-  
ուիչն վիէննայի համալսարանին զրած նամակն,  
հրատարակեալ ի «Բազմավէտ Հանդիսին 1908  
Առյեմբերի թուոյն»:

տուած, սակայն ապա Զբաղաշտական եղան Քրիստոսէ վեց դար առաջ, ընդունելով բարւոյ և չարի սկզբունքներն. կրօն՝ որ ապա անցաւ դրացի ազգաց, որպէս և Հայոց<sup>1</sup>:

Հայք այս ժամանակամիջոցին Զբաղաշտականը էին, Դարեհ վշտասպեանի և Քաերքսէսի արձանագրութեանց մէջ Հայք Զանդիկ կրօնիւ ազգաց կարգն յիշատակուած են:

Պարսիկը ի Ալիւթացւոց առին և Տարբապաշտութիւնն և մանաւանդ կրտկի պաշտօնն, որոց հետեւեցան և Հայք: Պարսիկը ոչ տաճար ունէին և ոչ արձան, բացօթեայ կը կատարէին իրենց կրօնական արարողութիւններն. զիտէին սակայն կառուցանել գեղեցիկ պալատներ և դաճրարաններ: Իրենց ճարտարապետութեան ուսուցիչը Ասորեստանեայք եղած են, սակայն իրենք զիտցած են այդ արուեստն իւրացնել՝ և ճարտարապետական ուրոյն ոճ մ' ունենալ: Այս պարսիկ ճարտարապետութիւնն մեծապէս ազդած է իրենց տիւ-

1. Ի մասին Զբաղաշտական կրօնի տես ի մէջ այլոց մեր «Հայոց հին կրօններն» «Բանասէր» 1903, Փարիզ, որոյ Բ. տիպն Մամլոյ տակ է:

բապետութեան ժամանակամիջոցին Հայոց շինութեանց վրայ:

Պարսիկք ճանապարհներու ցանց մը հաստատած էին իրենց կայսրութեան ամեն կողմն, և ընդ երկարութեան ճանապարհաց օթևաններ շինուած էին, ի պէտս ճանապարհորդաց և վաճառականութեան: Ամեն կողմ թղթատարական հաստատութիւններ կային և կանոնաւոր սուրհանդակներ կ'երթեեկէին:

Հայաստան ոչ միայն ունեցաւ այլ պահեց այդ հաղորդակցութեան միջոցներն, զորս կը հաստատեմք և Արշակունիաց օրով:

Բատ մեր Պատմահօր՝ Տիգրան Երուանդեան հայկական բանակն զարգացուց, երկրագործութեան և վաճառականութեան մեծապէս նպաստեց:

Քանոփոն զՀայս հովիւ (կենդանարոյծ) և երկրագործ կ'անուանէ: Հայք կը բուծանէին ձի, եղ, կով, ոչխար, այծ զորս կը սնուցանէին խոտով: Իրենց զետնափոք տուներու մէջ ունէին ցորենի և զարիի լեցուն ամրարանոցներ, ունղեղէններ, որպէս նաև զինի, շամիչ, զանազան իւղեր, խողինարար, բոյսերէ հանուած իւղեր ու ողիներ, և զիտէին պատրաստել զարեջուր:

Մշոյ դաշտին մէջ երկրագործութիւնն շատ զարգացած էր, որով և մշակ (մշեցի) անուանումն երկրագործաց (Գարագաշ): Այս շրջանին մէջ մշակութիւնն յարգի էր ի Հայս: Եիրակայ զաւառի յուղի բարերերութիւնն առածի կարգ անցած էր: Հայաստանի գինին և ձիազգիներն անուանի էին և արտածութեան առարկայ:

Հայք իրենց ձիերով և ջորիներով Տիւրոսի հրապարակը կը լեցնէին (Եղեկիէլ իԵ. 14՝ 600 Ն. Ք.): Պարսից՝ տարին 20,000 ձիու տուրք կուտային, որ սահմանեալ էր Միհր Աստուծոյն զոհի համար՝ հաւանականաբար և բանակին: Հերոդոտ կը յիշատակէ Հայոց՝ Բարելոնի հետ ունեցած վաճառականութիւնը, կը նկարագրէ Հայոց նաւերն, որը ձուածե էին՝ ուռենիի ճիւղերով կազմուած, մորթով պատուած, յատակն յարդ կը լեցնէին, երկու թիավարք կը վարէին, և առ նուազն մէկ էշ կ'ունենային: Այսպէս Տիգրիսէն և Եփրատէն կ'իջնէին Բարելոն, հոն ապրանքը կը պարպէին, նաւն կ'աւրէին, կազմածի փայտն կը ծախէին և մորթերն իշուն բեռցնելով՝ կը վերադառնային: Այս

Նաւերն մինչ 50,000 տաղանդ (100,000 քիլոկրամ) կը տանէին։ Հայր Բարելոն կը դրկէին նա մանաւանդ զինի։

Այս շրջանին մէջ Հայր ոչ միայն Եփրատի և Տիգրիսի միջոցաւ մինչև Պարսից ծոցն կ'երթային՝ այլ և Աքենելքէն Արարտի և Կուրի միջոցաւ Կասպից ծովի հասնէին, և իրասս ու Յաքսարտէս գետերու միջոցաւ կը մտնէին ի Բակտրիա, ի Առտիանիա, ի Պարթևս, և նոյն իսկ ի Հնդիկս (Malte-Brun géographie):

Կիւրոս՝ Հայոց և Կորդուաց զիմեց իր ի Հնդիկս դրկած պատզամաւորներն առաջնորդնելու համար (Քսէն.), զի վաճառականութեամբ ծանօթ էին այդ ճանապարհաց։

5. Յունական ազգեցուրեան ժամանակ։  
— Աղեքսանզը Մակեդոնացւոյ տիրապետութեամբ կը սկսի այս շրջանն, որոյ մահուամբ Հայաստան Աելեկեանց բաժին ինկաւ, որ երկու իշխաններով (ընդհանրապէս հայազգի) կը կառավարէին, և վերջապէս ըստ նորագոյն ուսումնասիրութեանց Արտաքսիաս հաստատեց ի Մեծ Հայս մի ազգային թագաւորութիւն (189),

Արշակունիք անուամբ, որով և վերջ կը գտնէ այս շրջանն :

Մակեդոնացիք և Աելեկեանք յոյն քաղաքակրթութեան հետեւողներ էին, առ այս ներկայ շրջանն Յունական ազդեցուրեան շրջան անուանեցինք :

Այս շրջանին մէջ նախ Հայք հատաւարիմ մնացին իրենց Զրադաշտական կրօնին, ապա յոյն քաղաքակրթութեան ազդեցութեան տակ՝ որոց հետեւած էին և այդ ժամանակի շրջակայ ազգերն՝ սկսան կռապաշտական հակումներ ունենալ, այսպէս ունեցան Արեգական և Լուսնի ներկայացուցիչ պատկերներ, և Աւեստայի սրբութիւններն՝ Ահուրամազդայ, Անահիտայ, Միհրի, Տիշտրիայ արձաններով ներկայացուցին, Արամազդ, Անահիտ, Միհր և Տիր անուանց տակ։ Դրացիներուն նըման ունեցան իրենց գեղեցկութեան Աստուածուհին (Աստղիկ), որդեզրեցին հետզհետէ Ասորւոց Նանէն և Բարշամինն և իրենց քաջարի նախնիքներ աստուածացուցին, որպէս Վահագն։ Հաւանականարար այս շրջանին մէջ կռապաշտական հակում մ'էր միայն զոյութիւն ունեցածն, և ապա Աքշակունի անուանեալ շրջանին

մէջ բոլորովին կռապաշտական եղաւ :  
կռապաշտական հակումն աւելի Արևմտեան  
Հայոց մէջ յառաջ զացած էր, ուր էին և  
կռապաշտական կրօնի կեղրոններն քան  
յարենելս :

Տիրան, Տիգրան, Տիրիթ, Տրդատ ա-  
նուանց մէջ Տիր Աստուծոյն հետքն կայ,  
զուցէ և անկէ է Տէր բառն :

Յոյն լեզուն իրը ժամանակի քաղաքա-  
կըրթութեան բարբառն սկսաւ զործածուիլ  
և ի Հայս, զոնէ զարգացելոց կողմանէ<sup>1</sup>,  
որով և Յոյն զրականութիւնն, որոյ հե-  
տեանօք անշուշտ լբուեցաւ փիւնիկ սեր-  
մամբ փոխական տառերու զործածու-  
թիւնն, և զուցէ միայն մեհենական զրու-  
թեանց կը զործածուէր։ Ժողովուրդն ի  
կիր կ'արկանէր յոյն տառերն որ միևնոյն  
ծագումն ունէին և աւելի յարմար էին յու-  
նական լեզուին։ Դժբաղդաբար այս շրջա-  
նի յատուկ ո՛ր և է զրական բեկոր հա-  
սած չէ մեզ :

Գուցէ իրաց այս վիճակն շարունա-  
կուեցաւ մինչ ծաւալումն Քրիստոնէու-

1. Ըստ Յերոնիմոսի՝ յոյն լեզուն ընդհանրա-  
ցած էր այս կողմերն, բացի Գաղատիոյ՝ չկար  
երկիր որ չխօսուէր յունարէն։

թեան ի Հայս և Ազաթանգեղոս յոյն տառերով և հայ բարբառով զրած է իր զործն :

Այս շրջանին մէջ անշուշտ մուտք գտնել սկսածեն ի մեզ յոյն բառեր, յոյն բերականի ձևեր և ի մի բան յունաբանութիւն : Յունաբէնն ըիչ վերջ կ'ըլլայ երկրի զրական լեզուն և Տիգրան Մեծի զաւակն Արտաւազդ՝ այդ լեզուով ողբերգութիւններ կը զրէ (Պլուտարքոս) : Երկրագործութիւնն և վաճառականութիւնն նախորդ շրջանի վիճակն ունէին :

Յունական արհեստք և զեղարուեստք մեծ ներգործութիւն ըրած չեն թուիր այս ժամանակամիջոցին :

## ՅԱՆԿԱ ՆԵՐԹԱՅԻ

	ԵՐ
<b>ՅԱՅԱՉԱԲԱՆ.</b>	5
<b>ԳԼՈՒԽ Ա.</b> — Մեր բնագաւառն, բնակչութեան ցեղերն, անուններն և լեզուն .	7
1. Մեր բնագաւառն ու իր հին բաժանումներն .	7
2. Մեր բնագաւառի և անոր բնակչութեան անուններն .	16
3. Մեր բնագաւառի վաղեմի լեզուն .	44
<b>ԳԼՈՒԽ Բ.</b> — Աւրուագիծ Պատմութեան Հայոց մինչ ցԱրշակունի հարստութիւնն .	48
1. Կախապատմական Ժամանակ .	48
2. Խալդեան Հարստութիւնն .	52
3. Ակիւթական արշաւանք .	79
4. Արմէնեան հարստութիւնն .	85
5. Մակեդոնա-Աելեկեան իշխանապետութիւն .	92
<b>ԳԼՈՒԽ Գ.</b> — Կախափորձ պատմութեան Քաղաքակրթութեան Հայոց՝ մինչ ցԱրշակունի հարստութիւնն .	99
1. Կախնական Ժամանակ .	99
2. Ասորեստանեայն ազդեցութեան Ժամանակ .	105
3. Արմէններու ի Մեծ Հայս մուտքն ու անոնց ազդեցութիւնն .	120
4. Մար-Պարսիկ ազդեցութեան Ժամանակ .	124
5. Յունական ազդեցութեան Ժամանակ .	130

## Ա Բ Ե Պ Ա Կ Ֆ

		Ա Բ Ա Լ,	Ա Կ Վ Ի,
12	809.		
13	6	Աւշիսոնինի	Աւշիսոնինի
13	14	Ակմեթ	Ակմեթ
14	6	"ր	"րբ
18	18	Երիմաւա	Երիմաւա
»	21	»	»
19	16	Տարմըսթէթէրի	Տարմըսթէթէրի
19	26	աւազան	աւազան
20	7	Լէհման (1901)	(Լէհման 1901)
21	10	իւսմանի	իւսմանի
31	20	Kittite	Hittite
31	26	Ասրեստանիայ	Ասրեստանիայ
38	3	Հալդեն	Հալդեն
38	11	Ե	T
38	12	Հայո	Հայո
47	26	Դուրանական	Դուրանական լեզուոց
51	22	Փիսառի	Փիսառի
51	23	Խիզոն	Խիզոն
52	8	Արտէի	Արտէ Գ.ի
52	10	Ասրիստրիս	Ասրիստրիս
»	22	»	»
»	24	»	»
53	6	Արգասան	Արգասան
56	21	Դախանիի	Դախանիի
59	6	Ուսմանիստառի	Ուսմանիստառի
60	2	Գուրուիսարի	Գուրուիսարի
60	11	Խօթազարի	Խօթաչուրի
64	5	Ակուչիի	Ակուչիի
66	5	Խրանչու	Խրանչու
»	8	»	»
»	12	»	»
»	5	Աւուստանն	Աւուստանն
»	7	»	»
67	11	19	22
75	1	Գուղայարը	Գուղայարը

Էջ	Տար.	Առան.	Ակնկա.
75	18	իթ	լթ
75	20	Առւրադի	Առրատի
77	20	Ամսորերօնի	Ամսորերոնի
79	4	երթաւլով	երթաւլ
79	11	Բարբաթոսա	Բարբաթոսա
79	18	անցաւ	անցած
81	19	կ'անուանին:	կ'անուանին:
83	1	որոյ	որոյ
83	22	զաման և Քեթացին ներն	զաման և Քեթացինին ըստ
84	14	իորիսու	իորիսու
»	15	»	»
85	18	Փասնաւազ	Փասնաւաս
89	12	Աւագ-Ազնիին	Աւագ-Ազնիին
92	9	ազգազատ	ազգ. ազատ
93	9	Խողովի	Խողոսի
104	25	ըստ ազգերու	ըստ արդ ազգերու



12

Կ թ.

A 1  
22.

## ՏՕՔԹ. Ն. ՏԱՐԱԽԱՐԵԱՆԻ ԳՈՐԾԵՐՆ

---

	1.97-
Գիտական շարժում 1885, 1886, 1887ի տարեկան ներն	20
Բնութագիր Պատմութիւն Ա. Հատոր կենդ. Հիւսուածարան. և Մարդ. կազմախօս. ու Բնախօս. Պատմագիրք երկրորդական վարժարանաց.	40
Նախորդին համառօռը. Պատմագիրք Նախակյարարաց.	8
Առողջապահութիւն միզային քարերու պատճառարանութեան և կազմութեան վրայ (Ֆրանս.)	10
Մազումութ հայ տառից (Պատերազ Խզմիրեանց մրցանական.)	10
Մանրէաբանութիւն	10
Միքուզիունութիւն (Նախորդին Թուրք թարզմանութ.)	10
Տիեզերք և իւր կազմութիւնը (Ֆրանսարեն) .	10
Տիեզերք և իւր կազմութիւնը (Հայ. բարգմանութիւն)	10
Գրիգոր Աղաթոն (Մազում և կենսազրութիւն) .	2½
Առողջապահութիւն տոտնին	25
Մննդական Գործարանը (կազմախօս. Բնախօս. և Առողջապահութիւն)	6
Մարդկային Աղջմախօսութիւն	5
Բառացուցակ Արտանուաց, Բ. Տիգ	4
Տարուինականութիւն, Գ. Տիգ	3
Ազգի մը պահպանութեան պայմաններն (ապառաժ)	
Մանրէց ու անոնց չահատակութիւններն (ապառաժ)	
Հայոց կաթողիկոսութիւնն և այժմու կաթողիկոսի ընտրութիւնն (ապառաժ)	
Ուրուազիծ Պատմութեան Հայոց մինչ և Արշակունի Հարստութիւնն Բ. տիգ.	5
Հայոց հին կրօններն Բ. տիգ (Մամլոյ տակ).	



